

ՍԻՐԱՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱՎԱՆ

ՊՐԵԶՈՆԱԿԱՆ ՃՐԱՏԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅ ՊԱՏՐՈՒՄՐԴՈՒԹՅՈՒՆ

ԲՈՎԱՆԴԵԼԱԿՈՒԹԻՒՆ

1. Կրօնական մեծ շարժում մը . Խմբգրին . —2. Վարդավառ
և Ասուածածին . Բ. Ե. —3. Պարզ Քարոզմեր . Հեղեր . Ղ. Ե.
Դ. —4. Բնասդիճ . Սուզ Արսեն Երկուր . —5. Եսայիի Հարցումը . Թ. Ե.
—6. Այն Քեարիմ զիւղի Հայոց Վահեր ու Եկեղեցին . Մ. Ե. Ա. —
7. Գարանաղեաց Գաւառը . Երուանդ Եսպիսկ . —8. Բանասիրական .
Դարֆ Մաշրուցի՝ ուղղեալ և սրբագրեալ . Գտանիկ Ֆրենքլինան . —
9. Յուշեր Արմաշի Ձեռագրերեն . Յ. Թօփանան . —10. Բանասկեղ-
ծական . Մահուան առջեւ . Ամսունի մը խորչը մեկուսի . Թրզմ . Մ.
Տամասեան . —11. Արթոնի Լուսարանուրիմները . Բ. Ե. —12. Էջ
մը Ժամանակակից Հայ պատմութենէն . Սզզակասում և Ռուսանայոց
կայուածներու գրաւումը . գրեց՝ Մաղաքիա Արքակ . Օրինանան . —
13. Կիլիկիոյ Կարողիկոսները . Բ. Կարասիկ Եւղոկացի . Բ. Ե. —
14. Մատենագուսական . Ամենասուրը Երրորդուրին և Հայուրին .
Բ.Ա. —15. Նշանարժ նախնենաց մատենագրութեան . Նորադիտ գրութ-
եար Միհրանյ զիրշին հին բարզմանուրիննեն . Ե. Ե. Դ. —16. Աղօրք
և Այսկերպուրին . Ճ. Ռ. Խվրու և Եղայր Մարկարազ . —17. Քիլիա-
մի Ասուածարանական Դպրոց Անզիյոյ մէջ . Հայր Հ. Պըլըսըրըն
և Եկեղեց Մարկարազ . —18. Եփրեմ Խորի կամ Խուրի . Գտանիկ
Ֆրենքլինան . —19. Ս. Յակոբի Եկեղեց . —20. Ս. Տեղեաց Խնչիր:

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Սիմե կրկին կրկին կը խնդրէ իւ սիրելի բաժանորդներէն եւ համակիրներէն որ իրեն ցրկուին այնպիսի յօղուածներ եւ գրուածներ, որոնք օրաբերք ունեն միայն կը պաշշաճին:

Հակոբակ մեր խնդրանին դրկուած այնպիսի գրութիւններ յեն հրատարակուիր, եւ այս առին գրուած նամակներ կը բողոքին անպատճանանի:

"ՍԻՌՆԻՆ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐԸ

Գեր. Տ. Մեսրոս Եպո. Նշանեան Երուսալեմէն. Սամական Արմենակին, Կ. Պոլս:

Գեր. Տ. Մերատ Եպո. Քաղաքեան Կ. Պոլսէն. Ա. Փրկչի Ազգ. Հիւագանոցին, Կ. Պոլս:

Յակոբան Եազուպեան Երուսալեմէն. Գէորգիան Առուրին, Դամասկոս:

Օ. Ասայեան Նիսէն (Ֆրանսա). 1. Հայոց Եկեղեցւոյն Արաւատիա և 2. Հայոց Եկեղեցւոյն Հայքա:

Օ. Տօնէլեան Նիւ-Եօրքէն. Տօնէլեան Կարապետին Աչն (Ֆրանսա), Տիվարճեան Տ. Ասակ Քնչ. ին Էնկիւրիւ, Գետրոսեան Տ. Գրիգոր Քնչ. ին Էնքրէք, և. Պ. Քարտաչին Պէյրութ, Աէմերճեան Մինասին Ա-

թէնք, Տէր Յովհաննէսեան Տ. Արսէն Քնչ. ին Դամասկոս, Համալեան Յակորին Հալէպ, Գարամանուկեան Յակորին Հալէպ և Պարսումեան Դաւիթին Հալէպ:

Միհրդատ Թիրաքեան Նիւ-Եօրքէն. Հայոց Եկեղեցւոյն Գոօթէմունի, Հայէլ-Որբանոցին Կորնթօս, Մեսրոպեան Ճեմարանին Բավուօփ, Մանուշակեան Նազարէթին Հալէպ, Թէքէեան Աւետիսին Սաֆոս, Տնհմունի Տ. Եփրեմ Վրդ. ին Պէյրութ, Ճէպէճեան Յարութիւնին Մանսուրա, Ազգ-Վարժարանին Քէսապ, Տէմիրճեան Ազրարց Հալէպ և Հայոց Եկեղեցւոյն Թրիփոլի (Սուրբիա):

"ԲՈՒՃԱՆՔ" ԱՍՍԱԳԻՐ

Առողջապահութան, Դիտական եւ Բնկերային

ՄիԱԱԿ իր ՏԵԱԱԿԻՆ ՄԵԶ, որ Բ. տարեշը ջանէն ոկանու կը հրատարակուի օժանդակութեամբ Փարիզի Հայ Տիկնանց Միութեան Կարմիր Աաչի Մասնաճեղին:

Խմբագրական Մարմին

ՏՕՔԹ. Պ. ԹՈՐԴԱՄԵԱՆ, ՏՕՔԹ. Պ. ՔՈԼՈԵԱՆ, Պ. Կ. Ց. ԲԱՍՄԱՉԵԱՆ, ՏՕՔԹ. Ե. ՄԻՆԱՍԵԱՆ և ՏՕՔԹ. Լ. ԴՐԵԳՈՐԵԱՆ

ԲԱՏՈՒԱՆ է ԵՐԱՊՈՐԴ ՏԱՐՈՒԱՆ ԲԱԺ-ԱՆՈՐԴԱԴՐՈՒԹԻՒՆԵՐ

Պատեստինի համար Տարեկան մէկուկէս Տօլար: Բոլոր անոնք որ իրենց բաժնեգինը ուղղակի մէկի կը զրկեն մինչև ՕԴՈՍՍՈՍ 1, կը վճարեն միայն 1 Տօլար: Տէք, Մանատփօթ և Նամակներ զրկել միայն հետեւալ հասցէին

Docteur L. Krikorian: 126, Faub. St. Denis, Paris (Xe) France.

Բ Ա Խ Ջ Ա Ն Ք

ԲԺՀԱ-Առողջապահական Ամազիրը կը նուիրէ ՍԵԹԱՅԻՆ ԿԵԱՆՔԸ եի իր ՎՏԱՆԳՆԵՐԸ ԳՐՔԱՅՔ ՍԻՄՆԻ ՀՆԹԵՐԳԱԿՆԵՐՈՒՆ: Դրկէ անմիջապէս հասցէզ:

"POUJANK", 126 Faub. St. Denis, Paris, France.

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ա. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1927, ՅՈՒԼԻ - ՕԿՈՍԻԱՆ

Թիվ 7-8

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԵԾ ԵՎ ՔԵՐԵՇՈՒՄ ԱԾ

Այս տարի (1927), Օգոստոս 3—21, Լօզանի մէջ տեղի պիտի ունենան Հայաստի և Կարգի Համաշխարհային ժողովին նիստերը (*)։

Այս ժողովը (World Conference on Faith and Order) Ամերիկեան քրիստոնէտինեան կողմէ մտածուած և ծրագրուած շարժում մըն է, առաջնորդութեամբ Ամերիկայի Եպիսկոպոսական Եկեղեցւոյն։ Խոկ շարժումին նպատակն է քրիստոնէտական բոլոր Եկեղեցիները, հին թէ նոր, և կրօնական կազմակերպութիւնները միացնել Հայաստի (Faith) և Կարգի (Order) խնդիրներուն շուրջ։ Բայց միացում ըսելով պէտք չէ հասկնալ, Եկեղեցիներու զործարանական (organic) միութիւնը, ինչ որ անկարելի եղած է և է։ այլ պարզապէս սիրոյ միութիւնը, զերար մօտէն հասկընալով, իրապէս և ներքնապէս ձանձնալով զիրար և հասաւատելով իրենց միջն գործակցական (co-operative) միութիւն մը։ թէ և այս շարժումին վախճանական ձգտումն է օր մը իրագործել — եթէ հնար է — Մի հօն և մի հովիլ աւետարանական սկզբունքը։

Քրիստոնէտական Եկեղեցւոյն պատմութիւնը, ինչպէս նաև մեր փորձառութիւնները ցոյց կուտան թէ Եկեղեցւոյն մէջ առաջ Եկած բաժանումներ ունէ ձևով ու չափով, պատճառ եղած են որ Քրիստոնէութիւնը տկարանայ և պէտք եղածին պէս չծաւալի ընդհանուր մարդկութեան մէջ։ Վասն զի քրիստոնէտական Եկեղեցւոյ մէջ յառաջ Եկած բաժանումներ, կամ յարանուանութիւններ, աշխատած են վարկարեկել զիրար, իրարու ժողովուրդը որսալ, յոխորտալ իրարու վրայ, նոյն խոկ թշնամութիւններ և դաւաճանութիւններ ընել իրարու գէմ, և այս բոլորին հետեւանքը եղած է ոչ միայն Յիսուս-Քրիստոսի Եկեղեցւոյն ներքին տկարացումը, այլ նաև Աւետարանին նախատուիլը և քրիստոնէութեան վարկարեկումը ուրիշ կրօններու հանդէպ։

Խորհող միաքերու և հաւատացեալ հոգիներու համար Քրիստոսի անձին ու Աւետարանին հասկցողութեան շուրջ յառաջ Եկած այս բաժանումներ ու տարրերութիւններ ամէնէն դայթակելի ու ամէնէն ամօթալի իրողութիւններ են, և հետեւարար անոնք ուղեցին վերջ տալ այդ վիճակին, և ըսին ամէնէն յառաջ թէ բոլոր Եկեղեցիներ ու յարանուանութիւններ զիրար պէտք է սիրեն ու յարգեն, եւ

(*) Հոս Հաւատու եւ Կարգ կը նշանակէ, թէ Քրիստոսի Եկեղեցին ի՞նչ բանի պիտի հաւատայ եւ ի՞նչ կիրառվ պիտի կառ ավարուի։

վերջ տան իրարու ժողովուրդը հրապուրելու և որսալու ողբրմելի հոգեբանութեան . Խրաբանչւր եկեղեցի թո՛ղ պահէ իր համոզումը , իր հաւատաքը , իր խնքնուրոյնութիւնը , բայց միանգամայն թո՛ղ յարգէ միւս եկեղեցիներու համոզումը , հաւատաքը և խնքնուրոյնութիւնը , որպէս զի եկեղեցիներ զօրանաներքնապէս , և կարող ըլլան ամէնքը միասին համագործակցաբար և իրաքանչիւր իր սահմանին և կարսողութեան մէջ , կուտիլ ընդդէմ անհաւատութեան , և ընդդէմ ոչ-բրիստոնեայ դրութիւններուն որք թշնամի են քրիստոնէութեան :

Այս ոգին , ոգին է 20րդ դարու քրիստոնէութեան , որ ստոյգ խաղաղութիւն բերած է եկեղեցիներու ներքին կեանքին , այնպէս որ այլես «Եմ եկեղեցիս աղէկ է» , «Թու եկեղեցին գէշ է» ի պէս հակաւետարանական և շահագիտական հաւասառումներ , գրերէ դադրած են քրիստոնեայ եկեղեցիներու միջև : Եւ Ամերիկայի մէջ երեսունէ աւելի յարանուանութիւններ դաշնակցած են իրարու հետ և յառաջ բերած են սիրոյ միութիւնը իրենց մէջ , և սկսած են գործել Քրիստոնի եկեղեցւոյն ներքին և արտաքին թշնամիներուն դէմ :

Պէտք է խստովանիլ որ այս շարժումը մեր ժամանակներուն կրօնական ամէնէն մէծ շարժումն է , և կարելի է ըսել նոյն խնքն Աւետարանին և Քրիստոնէութեան՝ մարդկօրէն ամէնէն հարազատ ու ամէնէն գեղեցիկ արտայայտութիւնն է :

Հին ժամանակներու մէջ , «աիեղերական» ըսուած ժողովներ՝ տեսակ մը հաւատաքնական ժողովներ էին , որոնց զէնքն էր նղովք և բանագրանք , իրենց սարօք , տարրեր կարծիքները և ըմբռնումները լուեցնելու համար , Խոկ այս համաշխարհային ժողովին նպատակն է չխօսիլ այդպիսի տարրերութիւններու վրայ , այլ ոչ-տարրերութիւնները միացընել և կերպնացնել՝ հոգեկան հզօր զօրութիւն մը արտադրելու նպատակով , իրեւ ներքին ապացոյց Սիրոյ կրօնքին — Քրիստոնէութեան — գերազանցապէս աստուածայնութեան , որ կ'ապահովէ խաղաղութիւնը երկրի վրայ և հաճութիւնը մարդոց մէջ :

Պատմականօրէն դիտելի կէտ մըն է որ երբ Արևելքի վաղեմի , հին եկեղեցիները ամուր կառչած էին դաւանագիտական ուղղափառ չափանիշի մը , որուն հակառակ և որմէ խոսորոզ ուեէ կարծիք և հայեացք վարկարեկում և պատուհաս կը հրաւիրէր իր հեղինակներուն վրայ , այսօր Ամերիկայի և Եւրոպայի եկեղեցիները բացի հոռմէականէն — առանց շեշտելու ուղղափառ չափանիշը , կը յարգեն իրարմէ տարրեր և իրարու հակառակ կարծիքներն ու հայեացըները , և սիրոյ և միաբանութեան և համագործակցութեան մեթոսով կ'ուզեն հարթել գետինը , և եկեղեցիները այս կերպով իրարու սիրցնելէ և յարգել տալէ ետքն է որ կ'ուզեն Հաւատի և կարգի միութիւնը իրագործել օր մը . Քրիստոնէական եկեղեցիներու հին և նոր կեանքին մէջ յառաջ եկած այս փոփոխութիւնը միտքերու , սքանչելի իրողութիւն մըն է . մանաւանդ երբ դիտենք որ այս շարժումը կուգայ կը ծաւալի այն Ամերիկային , որ ամէնէն շատ շերտաւորումներ ունի իր կրօնական և եկեղեցական կեանքին մէջ . այն Ամերիկային որուն միսիօնարական ցանցերը լարուած են ծայրագոյն Արևելքէն մինչև մօտաւոր Արևելքին ամէնէն աննշան անկիւնները . այն Ամերիկայէն որուն միսիօնարական սխալ գործունէութիւնը մօտաւոր Արևելքի քրիստո-

նէական հին եկեղեցիներուն մէջ, անդարմանելի չարիքներու պատճառ եղած է, և միւս կողմէն բարիքներ ալ սփռած է իր կրթական և մարդասիրական հաստատութիւններով։

Եւ Ամերիկեան եկեղեցիներ տեսան թէ անօգուտ և անպատիւ մրցանք մըն է իրարու դէմ կոռուիլ։ Իրենց պարտքն է կոռուիլ ոչ թէ քրիստոնէական ըմբռնութիւնու տարբերութեանց զէմ, իրենց մէջ, այլ զօրաւոր ճակատ մը կազմել ու կոռուիլ քրիստոնէութեան ներքին և արտաքին թշնամիներուն դէմ։

Սիրեցիք զմիմեան։ Տէրանի պատգամին ընդարձակ և ճոխ մէկ գործադրութիւնն է որ կ'արտացորայ չաւատքի և կարգի միութեան համաշխարհային յարժումին մէջ, և ասիկա ստուգիւ ցայց կուտայ թէ Աւետարանը և Քրիստոնէութիւնը կրցած են թափանցել միտքերու և հոգիներու խորքն ու ալքը, և դտած են իրեն քարոզած սիրոյն և եղբայրութեան ամէնէն գործնական ու ամէնէն օդտակար մեկնութեան կերպը։

Հայաստանի եկեղեցին, շատ բնական է, անտարբեր չի կրնար մնալ այս շարժումին հանդէպ. բայց գյրախտարար, Հայ ժողովուրդը և իր եկեղեցին այս պահուս կ'անցնին տագնապի այնպիսի շրջանէ մը, որուն նմանը աեղի չէ ունեցած իր պատմութեան ունէ ժամանակամիջոցին։ Վասն զի Խորհրդային Հայաստանի անձուկ սահմաններուն մէջ Հայութեան ընկերային բովանդակ կարգուսարքն ենթարկուած է Խորհրդային գրութեան խստութիւններուն, նոյն իսկ Հայութեանը։ իսկ ասդին՝ ի պիհուս աշխարհի ցիրուցան եղած Հայութիւնը, թիւրք հալածանքներուն հետեանքով, ապրուստի պայքարին մէջ, հազիւ թէ միջոց և գիւրութիւն ունի, իր աչքերը վերցնելու և տեսնելու թէ ինչ կ'անցնի կը դառնայ քրիստոնեայ աշխարհի մէջ։

Բայց յուսով ենք որ Լօգանի մէջ գումարուելիք համաշխարհային ժողովը, իր վրայ պիտի հրաւիրէ ամէնէն սաստիկ նեղութիւններու ենթարկուած ժողովուրդներն իսկ, և զոնէ այս նեղութիւնները յարանուանական շահերով շահագործողներուն պիտի զգացնէ թէ ի զո՞ւր կը վատնէք ձեր եռանդը, ձեր գործունէութիւնը, ձեր քաջութիւնը, ձեր առաքելական ոգին, զոր — եթէ ունիք — կազմակերպեցէք, լարեցէք և ուղղեցէք գէպի անհաւատութիւնը, գէպի հեթանոսութիւնը, գէպի ոչ-քրիստոնեայ մարզերը աշխարհիս, և ոչ թէ գէպի ձեր համազդի և համարիւն եղբայրները։ Եթէ թիւուս-Քրիստոսին և անոր Աւետարանին ծառայելու քաջութիւնն ու նուիրումը ունիք, ձեր այս չնոր հները տարէք ոչ-քրիստոնեաներուն, և դրամի ու հացի համար մի՛ վրդովէք ձեր աղդակիցներուն և ձեր հաւատակիցներուն խղճին խաղաղութիւնը և մի՛ պղտորէք անոնց մոքին պարզութիւնը։

Լօգանի համաշխարհային ժողովին դասը զոնէ այս պիտի ըլլայ Հայ ժողովուրդի յարանուանական զաւակներուն համար։ Եթէ Լօգանի գիւտագիտական ժողովէն խլոր մը չտեսաւ Հայ ժողովուրդը, զոնէ կրօնական համաժողովէն սորվի նոր գաս մը, որ ներքնապէս պիտի բարեցնէ իր յարանուանական ըմբռնումներն ու կեանքը։

Համաշխարհային ժողովին կազմը և նիւրերը

Լօղանի Համաշխարհային ժողովին պիտի մասնակցին, այլևայլ յարանուանութիւններէ, 86 եկեղեցիներ . այսինքն՝ Ամերիկայի և Եւրոպիոյ գրեթէ բոլոր բողոքական և ոչ-բողոքական եկեղեցիները, ինչպէս նաև Արևելեան եկեղեցիներ, և ժողովը պիտի ունենայ 500 է աւելի անդամներ :

Ուսումնասիրութեան և խորհրդակցութեան առարկայ ըլլալիք նիւթերը դասաւորուած են կանխաւ, և որոշուած է նաև թէ ո՞ր նիւթերը ո՞ր նիստերու մէջ նկատի պիտի առնուին :

Աւթը խումբի վերածուած են նիւթերը .

Ա. Կոչ Միութեան .

Բ. Եկեղեցւոյն Պատգամը Աշխարհին . — Աւետարանն է այն .

Գ. Եկեղեցւոյն Բնութիւնը .

Դ. Եկեղեցւոյն Բնդհանուր Դաւանութիւնը Հաւատքի մասին .

Ե. Եկեղեցւոյն Պաշտօնէութիւնը .

Զ. Խորհուրդներ .

Լ. Մէկ Քրիստոնէութիւն և Եկեղեցիներու յարաբերութիւնները իրաւու հետ .

Ը. Համաժողովին դորձը շարունակելու համար կարգադրութիւններ :

Ա. Կոչ ուղղել բոլոր քրիստոնեայ ժողովուրդներու որ խորապէս զղջան եկեղեցիներու անմիաբանութեան համար, և ամէնէն մեծ ու աւելի վճռական ջանքեր ընեն դէպի Քրիստոնէութեան Միութիւնը .

Եկեղեցին պէտք է ցոլացնէ Աստուծոյ միութիւնը. իբրև արդիւնք նոր կը տակարանի ուսուցման, Ս. Հոգին է որ կը մղէ դէպի Միութիւն :

Այս միացեալ Եկեղեցւոյն միջոցաւ է որ ոչ-քրիստոնեայ աշխարհը հաւատքի պիտի գայ և բոլոր մարդկային ընկերութիւնը պիտի մաքրագործուի և պիտի ներշնչուի, մանաւանդ սա մեր օրերուն իրարու հակառակ և ընդդիմամարտ ոյժերէն ու բռնութիւններէն :

Բ. Միացեալ Եկեղեցւոյ կողմէն բոլոր մարդկութեան ուղղուելիք կոչը նոյն ինքն Աւետարանն է, և ատոր ալ կեդրոնն է նոյն ինքն Յիսուս-Քրիստոս, որ իր անձով ու վարդապետութեամբ կը յայտնէ զԱստուծ, մեր Հայրը, եւ մեր պարտքերն ու յոյսերը իբրև Աստուծոյ որդիներ և եղբայրներ Ասոր գերգաստանին մէջ . Աւետարանն է որ կուտայ մեղաց թօղութիւնը և յաւիտենական կեանքը Տէրն մեր Յիսուս-Քրիստոսի միջոցաւ :

Գ. Յիսուս Քրիստոսի հաւատացողներուն ընկերութիւնն է եկեղեցին, Աստուծ է անոր շինողը — Յիսուս Քրիստոս ատոր զլուխը՝ և Յուրը-Հոգին ալ կենսատուն, Եկեղեցին է այն ազգակը, որով Քրիստոս, Յուրը Հոգւոյն միջուցաւ, մարդկը հաւատքով կը միացնէ Աստուծոյ, և Աստուծոյ գերիշանուա-

թիւնը կը տարածէ անոնց կամքին վրայ, մասնակից կ'ընէ զանոնք իր որբութեան և կը միացնէ զանոնք սիրոյ և ծառայութեան մէջ:

Եկեղեցիներուն միջեւ տիրող նշանակելի անհամաձայնութիւններ բնական են և յառաջ և կած են եկեղեցին գաղափարին այլազան ըմբռնումէն, և առոնք կ'ազգեն թէ՝ եկեղեցւոյ տեսականին և թէ՝ քրիստոնեայ ընկերութեանց սովորութիւններուն: Կարելի՞ է հաշտեցնել իրարու հետ այս անհամաձայնութիւնները, կամ թէ կարելի՞ է դանել համաձայնութեան այնպիսի գետին մը, որ կարող ըլլային եկեղեցիներ միասին գործել:

Դ. Միացեալ Քրիստոնէութեան մը համար անհրաժեշտ է Հաւատամի յը ունենալ, զոր օրինակ, Առաջնականին կամ Նիկոլայանին պէս:

Քանի որ Ս. Հոդին կ'ուզզէ և կ'առաջնորդէ Եկեղեցին բոլոր ճշմարտութիւններու մէջ, նոյն Ս. Հոդին թոյլ չի տար որ եկեղեցին հաւատքի ճշմարտութիւնները յայտնէ ուրիշ ձեռվ ապագայ ժամանակի պահանջներուն համեմատ:

Ե. Եկեղեցիներու բաժանման մէջ զիսաւոր կէտերէն մէկը սա է որ մէկ եկեղեցի չի ճանշնար ուրիշ եկեղեցիի մը պաշտօնէութիւնը: Այս ինդիքը երկու կողմ ունի, նախ՝ պաշտօնէին գիրքն ու աստիճանը, յետոյ՝ իր պաշտօնին պարտաւորութիւնը գործադրելու կերպը նկատի առնելով այս տարբերութիւնները կարելի՞ է ամէնէն հաւասարագէս ճանչցուելիք պաշտօնէութիւն մը ստեղծել:

Զ. Եկեղեցւոյ մէջ Խորհուրդներուն տալ հարկ եղած կարեռութիւնը, իրարկ միջոց Շնորհաց: Այսինքն՝ Եկեղեցւոյ մէջ խորհուրդին պարզ կատարումը բաւական չէ եթէ խորհուրդ ընդունող անտարբեր է, Եկեղեցիներու միութեան տեսակետէն կարեռը կը համարուի որ խորհուրդները, մանաւանդ Մը կը ըստութիւնն ու Հաղորդութիւնը, որ ուզզակի Քրիստոսէ հաստատուած են, տեսական պարտաւորութիւն մը պէտք է ըլլայ Եկեղեցւոյ համար:

Լ. Պողոս Առաքեալի ըստածին պէս մարմին մը միութիւնը չի նշանակեր միաձեռնութիւն, այլ պէսպիսութիւն. և Եկեղեցին, որ է Քրիստոսի մարմինը, իր միութեան մէջ պիտի պահէ ու պիտի պաշտպանէ պէսպիսութիւնը:

Եկեղեցին ամէն ատեն Աւետարանը կը տանի կը քարոզէ բոլոր աշխարհ, և առող հետզետէ արժանի կ'ըլլայ իր վաղեմի Կարողիկէ: (Ընդհանրական) կոչումին, հաւատարիմ մնալով Աւետարանին, զոր սուացաւ Յիսուս Քրիստոսէն՝ Առաքեալներու միջոցաւ:

Արդեօք կարելի՞ է վերահաստատել առաքելական դարու Եկեղեցիներուն պիճակիը, այսինքն երբ ամէն մէկ տեղական Եկեղեցի մասը կը կազմէր Մի Եկեղեցւոյն:

Առանձին խմբակցութիւն կազմող Եկեղեցիներ, կրնա՞ն Միացեալ Եկեղեցւոյ ըրջանակին մէջ մնալ, տալով իրենց տուրքը (Gillis), Եկեղեցւոյ ամբողջ մարմին համար:

Առաջարկներ եղած են նաև բովանդակ քրիստոնէութեան համար կեդրունական իշխանութիւն մը հաստատելու. բայց համաժողովը, դնահատելով հան-

դերձ ատոր կարևորութիւնը, խորհուրդ չէ առած համաժողովի նկատողութեան յանձնել զանոնք առ այժմ։

Այս սեղեկութիւններ ցոյց կուտան թէ Լօգանի Համաշխարհայինը շատ փափուկ խնդիրներ ունի իր սեղանին վրայ։ Աղօթքով, մասնաւոր պաշտամոններով և խնամուած ու ընտրուած ճառախօսութիւններով պիտի խօսին ու պիտի խորհրդակցին այս բոլոր նիւթերու վրայ։

Լօգանի Մայր Եկեղեցին և Համալսարանը տրամադրուած են պաշտամունքի և նիստերու համար։ Հրապարակային ժողովներ ալ պիտի սարքուին, և այլաղան երկիրներու և լեզուներու քրիստոնեայ ներկայացուցիչներ պիտի աշխատին զբար հասկընալու։

Համաշխարհային ժողովին պաշտօնական լեզուները պիտի ըլլան մռանաւութեն, Գերմաներէն և Անգլիերէն։

Չենք դիտեր թէ Հայց։ Եկեղեցին ի՞նչ կերպով պիտի մասնակցի այս ժողովին։

Երուսաղէմի Ամեն, Պատրիարքը, Դուրեան Եղիշէ Սրբաղան, ի պահօնէ (Ex officio) անդամ նշանակուած է Համաշխարհային ժողովին՝ Արևելեան Եկեղեցւոյ միւս պատրիարքներու հետ, թափուր տեղ մնն ալ նշանակուած է անդամացուցակի մէջ, և ասկէ զատ երեք ամսու վերապահուած է պաշտօնապէս նշանակուելիք երեք Հայ ներկայացուցիչներու համար (*)։

ՏՕՆԱԿԱՆ

ՎԱՐԴԱՎԱՌ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ

Յուլիս և Օգոստոս ամիսներուն մէջ Հայաստանեայց Եկեղեցին կը կատարէ երկու մեծ տօնախմբութիւններ, որոնք խորունկ նշանակութիւն մը ունին Հայոց կը բանական և ազգային կեանքին համար։

Ասոնց առաջինն է Վարդավառ կամ Պայծառակերպութիւն (Ն. Տ. Յուլիս 24, Կիր.), իսկ երկրորդը՝ Աստուածածին (Ն. Տ. Օգոստ. 14 Կիր.)։

Ա.

Վարդավառ . . .

Հայ լեզուին այն բառերէն է, որ ազ-

գային պատմութեան ամբողջ մէկ դրուագը կը խոտանէ իր մէջ։ Հայու ներանու կրօնքէն յիշատակ մըն է այն, որ չէ ջընջուած աւանդութիւն ըսուած կենդանի պատմութեան էջերէն, և ընդհակառակ ընդելուզուելով Աւետարանի պատմութեան ամէնէն սքանչելիներէն մէկուն վրայ, աւելի ևս գեղեցկացած ու բանաստեղծացած է. զան զի Վարդավառը ո՛չ միայն կը փոխադրէ մեր միտքը Հայ պատմութեան վաղեմի փայլուն ըրջաններուն, երբ Հայաստանի փարչական և զինուորական ոյժերը ի հանգէս կուգային իրենց պերճանքին բոլոր մեծ զայելչութիւններով Բագրեանդի աշխարհաժողովին մէջ, որը Հայոց «Թագաւորն իր այրարատեան չորս թիւր գընդովը, նախարարք ութ ըիւր զումարտիկօք, 600 զաւառատեարք և 400 զահակալ իշխանք, բազմութիւն կրօնական

(*) Նիւ եօրքի մէջ տեղի տնեցած Գործառնութեանց Ցանմանադողովին (Business Committee) Մարտ 1876 հագործագործինէն կիմանանք որ Եւրոպից կոմոդիկան պատուիրակ, Գրա-եպա. Պալարեան, Համաշխարհային ժողովի Գործադիր Ցանմանադողովին (Continuation Committee) անդամ նշանակուած է Վիք. Նազարեանի տեղ։

աւագ պաշտօնէից, ամենքն իրենց սեպուհաներով, պաշտօնէիւք, ճորտերով. որով միայն քաղաքական, զինուորական և կրթուական ազգային հանդիսացեալք իրենց մարդիկներով, քանի մը բիւր կըլլային զատ ի հասարակ գորականէն: Իսկ բազմութիւն ազնուաց և ռամկաց՝ միլիոնաւոր պիտի ըլլային» (Ալիշան, Յուլիին. Ա. 295-96), այլ նաև մեր միտքը կը սաւառնի Գալիլիոյ Թարօրը, ուր Փրկչին ասուածածային փառքերը լուսեղէն երկոյթով մը ճառագայթեցին, և Հայը սիրեց այդ լոյսի պատմութիւնը, և ատոր տօնը նոյնացուց և միացուց Վարդավառի կամ Հայկական հին Ամանորի տօնին հետ:

Մը ըստի փառաւոր և զրաւիչ են մեր հին պատմութեան վարդավառեան յիշատակները, այնչափ փառաւորագոյն են և հոգեզմայլ՝ Պայծառակերպութեան Տօնին իրականութիւնները Հայ քրիստոնէութեան պատմութեան մէջ:

Աւետարանին նպատակն է եղած մարդու հոգիին մշակումն ու զարգացումը, առանց ուրանալու մարմին օրինաւոր իրաւունքները: Այս իրողութիւնը ապացուցուած է մեր Փրկչին կեանքով, որ ուրարցուց մարդկային մարմինը՝ սպաններով Մեղք ըստաւծ թշնամին: Եւ սուրբ լերին վրայ կատարուած այլակերպութիւնը Անոր սուրբ կամ աննեղ հոգիին ճառագայթումն է:

Թէ մարդը կրնայ մաքրագործուիլ, որրանաւ, ուրիշ խօսքով, թէ մարդ կրնայ յաղթել մելլիին, ասիկա առասպել մը չէ: Մեղքն է որ կը խաւարեցնէ հոգին և կը խափանէ անոր ճառագայթումը: Մարդը օժուաւծ է այնպիսի ձգուամերով ու կարողութիւններով որոնք կրնան զինքն մեծցնել, փառաւորել, աստուածացնել: Եթէ մարդոց կարողութիւններն ու ժառայութիւններն են որ կը ցայտեցնեն անոնցմէ իւրաքանչիւրին նկարագիրը, և զանազանել կուտան անհատները իրարմէ, այն առեն զիւրին է ըմբռնել թէ տարբ'ը է մեղքի չղթաներով պրկուած հոգիի մը տըխուր վիճակը, և տարբ'ը՝ անմեղ հոգիի մը զուարթ արտացոլումը:

Այլակերպութեան Տօնին մէջ հոգերանական և կրօնական զառ մը կայ, հը-

րաշքէ մը աւելի, և այդ դասն է որ պէտք է հետաքրքրէ և խանգավառէ մեզ: Արովհեան Փրկչին այլակերպութիւնը Թարօր լերին յատուկ երեսոյթ մը չէ միայն: Փըրկչին բոլոր կեանքը պայծառակերպութիւն մը եղաւ. Բնթղենէմի մոռւրին մէջ, Թարօրի ամպերուն տակ և Գորգութայի Խաչը վրայ միենոյն պայծառացեալ գէմքն է Յիսուս - Քրիստոս: Խտեփանոս քարերու տարափին տակ այլակերպեցաւ, և անոր գէմքը հրեշտակի մը գէմքին պէս պայծառացաւ, Պողոս Դամասկոսի ճամբռուն վրայ այլակերպուեցաւ երբ դէմ գէմի եկաւ Փրկչին հետ, մեծապայծառ լոյսի մը չողումներուն մէջ. Ա. Գ. Լուսաւորիչ, Մեծն Ներսէս, Մեծն Սահակ՝ պայծառատեսութեան հերոսներ եղան. Մեսրոպ Մաշից լուսաւոր հոգիի մը փողփոռումներուն մէջ նշանազրեց մեր այբուբենքը. և նոյն ինքն Ա. Մեսրոպ, իր աշակերտներէն Կորինին և Արձանին հետ իրենց աչքերով տեսան պատաճի Ղեսնդին գէմքին լուսաճաճանչ պայծառութիւնը, երբ ան կը քնանար . . . հոգեկան խազութեան մէջ խորասոյզ: Վահան Մամիկոնինեան պատերազմի դաշտին վրայ զիտեց թէ ինչպէս կը փայլէր ու կը փառաւորուէր իր եղբօր Վասակին գէմքը՝ նահատակութեան մը պայծառութեամբ . . . իրեն վրայ աղղելու չափ (*):

Նայինք Թարօրին և հրճուինք Պետրոս Առաքեալին զգացումներով, որ կը վկայէ թէ իրենց աշքերով տեսան Փրկչին այլակերպութիւնը և իրենց ականջներով լսեցին աստուածային ձայնը (Բ. Պետր. Ա. 15-18), բայց Հայ շարականազրին հետ պէտք է նայիլ աւելի վերերը, իմանալի Թարօրները. այդ ձգտումին մէջն է ամէն մէկ հաւատացեալին պայծառակերպութեան գաղտնիքն ու ազգակը:

— Համբարձես քըմեզ Տէր, առաւել խն բզզանի զթարօրական զգեւարք, յերկարեւ եւ լիմանակի խորանդ :

(*) Ղեւոնդ Երեցին եւ Վատուկ Մամիկոնիանի պայծառակերպութեան հակիրճ մէկ վերլուծումը տուած եմ ուրիշ տակ (Տե՛ս ՏԱԱՐԱԾ, Ազատ Հայաթերթ, Պոսան, 1918, էջ 508-510):

Աստուածածին . . .

Աստղիկին և Անահաբին կրօնական յարդանքը ընծայող հեթանոս Հայութիւնը, Քրիստոնէանալէ հաքը ամինակին դժուարութիւն պիտի չքաշէր Տիրամայր Աստուածածնին տալ սրբաւթեան լուսապատճը Քրիստոնեայ վաղեմի բոլոր եկեղեցիներու հետ, և ներա անունով պանծացնել իր բազմաթիւ սրբավայրերու ու խորանները:

— Ինչ զարմանայի փափառքին և աննման բարձրին Աստղին և Անահաբու ոսկեծոյ ոսկեծոյ ոսկեծոյ անեծոց տեղ, փայտայ խօսու անուն պատիւ մը, բայց կերպարանու անոնցիւ առ եւ առ մեծ, առուածային խօսուույ մը, ոչ են եւ զատել կամ կնոջ ցից, ոչ Ռօր Աստուածոյ, և անամուսին մօր, որ է բաւ կիմ եւ կոյս, միավ բայի՛ Խուսամայր, հրաշտի՛ բան, բոյն ներանոսոց խմանութենի վեր, որ է Խոսդկայ և Անահայ նման մենաէր կյուեր, դրին դարձուցին ի կոր անպարկես կանանց, բիստանայն՝ կուսի մը գերազան օնանի իր բաւէր կուսութիւնն անամակայ՝ հաւասար զնս Սայր Աստուածոյ, և մոյ միանայ Աստուածոյ, որով եւ միանի Տիրամի երկնից եւ երկից (Ալիշան, Յուսիկի, Ա. էջ 303):

Տարակոյս չկայ որ Տիրամայր գտած յարդանքը քրիստոնէական վաղեմի եկեղեցոյն մէջ, արդիւնք է Նեստորի դրապաշտիկ հաւատաքին. վասն զի նեստոր՝ երբ կը մերժէր Թիրուս Քրիստոսի աստուածային ծնունդը Սուբր կոյս Մարիամին, միանգամյն կ'ըսէր, Մարիամին համար թէ նէ Աստուածածին չէ, այլ պարզապէս Մարդային:

Հալածանք տարածանք:

Արչափ հակառակութիւն ցոյց տրուեցաւ Մարիամի տիրամայրութեան գաւառնանքին դէմ, այնքան տարածուեցաւ և հաստատուեցաւ այդ գաւառնանքը: Իսկ թէ Հայոստանի Եկեղեցին ո'րչափ հաւատարիմ մեաց այդ գաւառնանքին, բաւական է նկատի առնել ո'չ միայն Հայց, Եկեղեցւոյն համաձայնութիւնը ատոր, վաղեմի եկեղեցիներուն հետ, այլ նաև նոյն ինքն Հայուն ժողովրդական ըմբռնումներու ու աւանդութիւնները Աստուածածնի մասին, որուն համաձայն մինչև Բարթողմէոս Առաքեալ և Լուսաւորիչ պէտք է վերանալ, գտնելու համար Տիրամօր Տօներուն ծագումն ու հաստատութիւնը:

Այս տողերուն նպատակը այդ չէ սակայն:

Աստուածածնի այս մեծագոյն և հրաշտափառադոյն տօնին տոթիւ ես կ'ուղէի:

մատնանիշ ընել Մայրութեան ընծայուած յարդանքը քրիստոնէական եկեղեցւոյ մէջ:

Բողոքական Ամերիկա Աստուածածնի Տօն չունի. բայց Ամերիկա տարին անդամ մը ՄԱՅՐԵՐԱԾԻ ՕՐ մը ունի, (Մայրի Բրդի կիրակի) և այդ օր բոլոր Ամերիկա, առանց կրօնական խորութեան, Մայրութեան տօնամբութիւն մը կը կատարէ ընտանեկան յարկի տակ, եւ մայրեր մասնաւոր յարդանքի ու ակնածանքի առարկայ կ'ըլլան: Ամերիկայի այս տօնը եկեղեցական չէ, բայց անտարակոյս կրօնական խորունկ նշանակութիւն ունի:

Պէտք է ուշազրութիւնընել որ յարդանքի զաղափարը կեզրոնացած է ՄՈՐ վրայ և ոչ թէ կնմօք վրայ, վասն զի ամէն կին մայր չի: Երկուքը իրարմէ տարրեր վիճակներ են ու իրարմէ տարրեր իրողութիւններ:

Հեթանոս Հայաստանի մէջ, Անամի՛ դիցուհին չը անաւակութեան և խէնչչութեան. նէ մա՛յին կը «ամենայն զզաւութեանց», որ ժամանակին հեթանոսական ըմբռումովը կը մարմեացնէր աստուածացուութիւնը բոլոր յատկութիւններն ու պայմանները, և հետեարար արժանի՛ էր պաշտամունքի: Ինչպէս կը տեսնուի, նոյն իսկ հեթանոս մտքի և հեթանոս կրօնքի մէջ, տիրող զաղափարն է մայրութիւնը կնոջ մը վրայ, իրրե աստուածային նկարագիր, որ կը խորհրդանչէ բեղմնաւոր կեանքը:

Եւ երբ Աստուածածինը զիտենք ո'չ միայն իրրե Մայր Գրիշին, այլ նաև իրրե տիպար մայր, այն ատեն սովորականէն տարրեր արժէքով կրնանք զնանատել ներա տօնին նշանակութիւնը:

Մեր Եկեղեցին ամէն օր, և պաշտամունքի ամէն պահուն, արձագանզը կուտայ քրիստոնէական հին Եկեղեցւոյ ըմբռումին հանդէալ Աստուածածնի իր երգերով ու մաղթանքներով, իր շարականներով ու ազօթքներով:

Նարեկացիին երկու աղօթանուէր բանաստեհզութիւնները, (Գումարի խերից և Արդ ի վերայ այսմանեաց յուտանատութեանց) բաւական են զաղափար մը տալու թէ իրրե Մրրունի ի՞նչ զիրք կը բռնէ Աստուածածնի հաւատացեալ սրտի մը խորը:

Բայց արժէք մը պիտի չունենար Ա.

կոյս Մարիամ՝ եթէ նէ մայր ջըլլար մեր Փրկչին. և ո՞չ մէկ սուրբ արժէք մը պիտի ներկայացնէր քրիստոնէական եկեղեցոյ մէջ, եթէ անոնց կեանքը դառ մը չի պարունակէր հաւատացեալներու համար:

Եաւ ուրախալի է որ մեր մէջ Աստուածանի տօնը արգէն նկատուած է հայուսներու, աւելի ճիշդ բառով, Հայ մայրերաւ տօն մը: Եւ Հայ մայրերէն շատեր ու շատեր Տիրամօր բազմերանդ անուններով կնքուած են: Ասիկա ցոյց կուտայ թէ ո՞ր չափ սիրուած ու յարգուած է «Մարիամ» Մայր Քրիստոնիք Հայոց մէջ: Եւ սակայն մեր մէջ Մայրութեան դազափարը, հաւատքը և պարտքը սկսած է վտանգուիլ օտարուի և թեթեսովիկ մտայնութիւններու ազգեցութեան ներքեւ:

Ամուսնութիւնք սկսած են օտարանալ Մայրութիւնը և Տամայինութիւնը նույիաց գործող աստուածային օրէնքէն: Հաճոյքը սկսած է հրմեակէտ ըլլալ ամուսնութեանց: Բայց պէտք չէ մտահան ընել որ ազգի մը անձան և ուժաւորման կեդրանը Տունն է, օրհնեալ տունը, որ կը պահէ մայրութիւնը, և փիխաղաքարար մայրութիւնն է որ ազգիւրը կ'ըլլայ օրհնեալ տան մը, ուր կեանքի կ'աճի ու կ'ուռանայ, և կը դառնայ փառարանը սիրոյ, զօրութեան, գործակցութեան, հաւատքի, բարութեան, ձշարիտ աստուածապաշտութեան, ազգային կեանքի գանձերուն և աւանդութեանց պահպանումին, և մայրն է որ կեանք կուտայ այս բոլորին իր նույիումով: Այս է Աստուածանի Տօնին կրօնական դասը մեր ժամանակին համար:

Բ. Ե.



ՊԱՐԶ ՔԱՐՈՉՆԵՐ

ՀԵԶԵՐԸ

«Երանի՛ նեղոց, զի նոխածուազեսեն զեկիիշ»:
(Մատք. Ե. 5):

Ո՞վ կը հաւատայ, սա մեր դարուն մէջ, այսպիսի խօսքի մը երկիրը հեղերուն ժառանցութիւն . . . Ո՞ւր տեսնուած է որ հեղերը ժառանցած ըլլան երկիրը. Ի՞նչ կը սորվիցնէ մեզ պատմութիւնը, եւ ի՞նչ կը տեսնենք ամէն որ երկիրի վրայ, եւ մանաւանդ սա օրերուն: Զէ՞ք տեսներ որ հեղերը ամէն օր կը ջախջախուին բանականներէ, եւ իրնց զիրքերէն կը հանուին ու կը հնաւացուին աւելի զօրաւորներէ եւ ճարապիկներէ: Այս իրականութիւնները տեսնելէ վերջ տարօրինակ չէ՞ խոստանալ երկիրը հեղերուն: Հասկնալի է երբ անձնոց կը խոստացուի ներքին խազազութիւն, սրտի ուրախութիւն, վասուծոյ հետ հազարակցութեան երջանկութիւն. Բայց երբ կը անձնուած է իր մասը շատերուն: Թերեւս ումանց կողմէ խորհուէր բնագրական նշդում մը ընել. եւ ստուգի կը գանուին խումբ մը մեկնարաններ որ ուղեւով Աւետարանը յարմարցնել ներկայ կեանքի, կ'ընեն մեզ թէ բնագրին մէջ յիշատակուած «Երկիրը» պէտք է հասկնալ երկինքը, եւ թէ հետեւարու թխուու կ'ուուզէր միմիթարել նեղերը ժանուցանելով իրնց թէ անոնք պիտի յառանցանութիւնը աշխարհ մը ասդենական վիրք: Բայց այս բացատրութիւնն աչ չիգոհացներ: Նատու որ է թխուու խօսքը, ան որոշակի կը խոստանայ հեղերուն երկիրը իրը ժառանցութիւն: Հեղոց կը նշանակէ հանդարարարոյ. համբերատար, քաղցրարարոյ մէկը, որ ո՞չ բռնաւոր է եւ ոչ աշխարհակալ, եւ նոյն իսկ հակոսնեայ է այօպիսաց: Ի՞նչո՞ւ ուրեմն թիսոււ կը խօսի այօպէս, ինչո՞ւ կ'աշխարհի զարմացնել եւ, պիտի լուէի, ապշահար մեռուէլ իր ունկնդիրները: Արդեօք խօսելու եղանա՞կ մըն է պարզապէս: Մարդ կը տարուի խորհելու թէ եթէ Քրիստոս ապրաւըլար մեր զարուն էներէ ան ներկայ ըլլար ներկային զարնութելի զէպքերուն պիտի չարտայայտուէր այսպէս: Ներկայ աշխարհասասան դէպքիրուն հետեւողներ հետեւողներ ըլլալով գրեթէ ամէնքն ալ՝ այն համոզման եկած ենք որ յազմութիւնը պիտի մնայ զօրաւորներուն եւ յաջողակներուն եւ թէ վերջապէս հեղերը կը նաև ապահով ըլլալ իրենց խօստակուերուն . . . :

Ո՞չ միրելիներ, ո՞չ, Ցիսոււ արտասանեց պարզ եւ միանգամայն վսիմ այս խօսքը ամենամեծ բռնակալներու որով, եւ հնահեւարոր

Ցիսոււ գիտակ էր այս արդւնարբու եւ վատոգի թիսոււ գիտակ էր արդւնարբու զօրութեանց։ Հակառակ բոլոր աննպաստ երեւոյթներուն եւ համոզուած եմ որ Ցիսոււ իրաւունք ունէր երբ կ'ըսէր թէ հեղերն են որ պիտի յազմանակեն եւ պիտի ժառանգեն երկիր։

Անդլացի հեղինակ մը զիտած է որ կենացանական աշխարհի մէջ դաշտանելը եւ դիշափէ թռչունները, հակառակ իրենց վայրագեւ ահարկու զօրութեամբ երկայանալուն, հետզետէ կը պակսին երկիր վրայէն։ եւ պիտի զայ ժամանակ որ բոլորովին չնջուին, եւ ընդհակառակ հեղ կենացանիներն են որ կը շատուան եւ կը ժամանակ երկիրը կամ այն մասերն երկիրն ուր կրնաւ ապրիլ։

Պատմութեան մէջ ալ նոյն երեւոյթը կը տեսանեցի Բոյոր կայսրութիւնները, բոլոր թագաւորութիւնները, նոյն իսկ ամեննէն զօրեկներն ոք հիմուած նոյն զօրութեամբ եւ բոլորութեամբ, կործանուած եւ անհնուացած են։ Ամենէն զօրաւոր աշխարհականիներն իսկ ոչ մէկ բան կրցած են շինել իրապէ տեսական իրաց առեալ թերեւ քանի մը յիշատակարաններ կամ բուրգեր։ Ի միտ բերէք Ռամսէս Բ. Ը, ի միտ բերէք Նարուգողոսորը, Մենն Ալշեասանզը, Սզաստուկայսը, Նարուկոն Ա. Ը, կրնա՞ք բանէ թէ անոնք իրապէս Ժառանցեցին երկիրը։ Անոնցմէ շատեր իրենց կենացանիքեան իսկ տեսան իրենց երկիրներուն կործանուածը։ Ինչպէս Նարուկոն Ա. Մին ամեննէն հանճարեղ եւ անմիհնի աշխարհակալներէն, որ չցայնացած եւ յուահանտ ականատես եղաւ իր կայորութեան կործանմանը։

Ահ, որքան միմիթարական է սա խոռվայոյզ շրջանին հաւատաւալ թէ այն ամէն իշխանութիւն կամ հանրավարութիւն, որ հետեւանք է բռնակալութեան, պիտի խորսակուի ո՞քքան ալ միշոցներ խորհուած ըլլայ իր ապահովման կամ տեսականացաման մասին, զի արդէ է գիտաւալ թէ բռնակալութեան վրայ հիմնուած որեւէ իշխանութիւն իր մէջ ինքնին ունի կործանման ակզրունքը, որ ապահովապէս պիտի առաջնորդէ ու շ կամ կանուի աւերումի Ընդհակառակը այն իշխանութիւնը, որ յաջողած է պահնել արդարութեան հետ իրաւունքը, անհատականութեանց յարգանքը, խօնի ազատութիւնը, այնպիսին պիտի մնայ տեսական ամենուն մէջ, նոյն իսկ եթէ առամանակ մի տեսնենք հակառակը։

Ցիսոււ չէր սիսաւած երբ «երանի» կուտար հեղերուն՝ յայտարարելով թէ անոնք պիտի ժառանգեն երկիրը։ Ասիկա որքան ճիշգ է բոլոր քաղաքական կալուածի մէջ, նոյնքան եւ առաւել ճշմարիս է հոգեկան եւ բարոյական կալուածներու մէջ։ Եւ ինչո՞ւ արդեօք, ահա այս կէտն է որ կ'ուղեմ բացարարել անոր կ'ուղեմ բացարարել անոր որ իրականին հակառակը։

Նախ եւ առաջ անոր համար որ իրականին մէջ հեղերը ճշմարիտ զօրեկներն են։ Արդարեւ հեղ բանէ թոյլ, մեղկ, տկարոգի, անոյժ չի նըշանակեր, այլ կը նշանակէ աւելի առնական, զօրել եւ յարատենող։ Հեղութեան մէջ կայ ներքին յազմանակ մը, իշխանութիւն մը, զըս-

պում մը որ ինքնին կ'ենթադրէ ամենամեծ ոյժ մը։ Յաճախ նշմարած եմ որ իրականին մէջ զօրեկ մարդերն անոնք են որ ամենէն քաղցր են, եւ ամէն անոնց քով որ կը պակսի հեղութիւնը ամենէն տկարներն եղած են, բան մը որ թերեւս չէրն նշմարած առաջին առթիւ։ Իրական զօրաւորներն անոնք են որ զիտան զավել իրենց չիղերը, իրենց ուժը, որ զիտեն քաղցրացնել իրենց ձայնի առափանը եւ հանդարտցնել իրենց արիւնը, անոնք որեւէ սգուտ չեն անոնք ուրիշները ջախչախելուն մէջ, եւ երբ պատէն առիթը ներկայանայ ինքինքին ցոյց առաւու, պիտի անանուի որ իրենց ցոյց առած քաղցրութեան եսու կեղրուացած է անդարտելի բարոյական ուժ մը։

Այլոց վրայ ազգելու համար նախ ոբէտք է որ մարզ գիտանայ տէր ըլլալ իր անձին։ Յաղթանակներուն առաջինը իր անձին վրայ յաղթանակելուն մէջ կը կայանայ։ անզամ մը որ կրցած ենք յաղթել մեր անձին, գժուար չէ այլուու յաղթանակը տարածել եւ մեր շուրջը։ Էլու է երկայնամիտ քան զ՞որ, եւ որ իշխու իրում՝ քան որ առնուցու զքաղաքք» (Ալալ. Ժ. 3, 32)։

Հին կտակարանի մէջ կայ գէմք մը որ կը բնայա այս մասին յարացոյց ըլլալ մեզի։ Մէծն լուսիսն է այն, զէմք մը ահա որ իր ժամանակակիցներուն եւ ի մասնաւորի իր ժողովուրդին վրայ անբազգասելի ազգեցութիւնը մը ունեցած է, այս ազգեցութեան զատանալ զէտք է փնտակը իր հեղութեան մէջ։ Անիկան եղաւ ամենէն հեղը երկիրի վրայ հեղու մարդու մէջ։ (Թիլ. Ժ. 3)։ Հակառակ անոր որ ան ընութեամբ բարկասիր մէկն էր, որ 40 տարեկանին իր բարկութեան մէկ նոպային սպաննած էր Եղիպատացին, որ աւելի յետոյ 80 տարեկանին զարձեալ բարկութեան ննուեանոք օրէնքի տախտակները ժշմարած էր իր ժողովուրդը թողած չժմարիտ Աստամածը, իր պաշտ Ասիկի Տորթը այսուածը նա իր կամքին ուժուոր եւ յարատեւթեամբը յազմանակը տարած էր իր քրքու խառնուած քին վրայ եւ կատարեալ տէրը զարձած էր իւր անձին, եւ այսու՝ ալլոց եւս վրայ կրցած էր ի գործ զնել արտակարգութիւն ազգեցութիւն մը։

Հեղութիւնը՝ որու մասին կը խօսի Ցիսոււ ընդհանրապէս մեռք բերուելիք առաքելութիւն մըն է։ Մարզ ի ընուաս քաղցր չէ, անիկան հնատնուեկ կառանայ զայն երբ զիտէ յաղթել իր անձինն ։ Եւ տէրը զառնայ իր եսին։ Պօզոս Ասաքեալ յաճամի հեղութիւնը կը յանձնարկէ իր թղթոց մէջ, «Զգեցարու այսու հնուե իրեւ ընարեալք Աստամածոյ զնեղութիւն», զերկայնմասութիւն» (Ալալ. Գ. 12)։ «Հեղութիւնն մէր յայտնի լիցի ամենայն մարդկան» (Փիլպ. Գ. 5)։ «Ամենայն խառնութեամբ եւ հեղութեամբ եւ երկայնմասութեամբ անսաւ միմիտանց սիրով, փութալ զահնել զմիարանութիւնն հոգիւ խաղաղութեան» (Եփս. Դ. 2-3)։ «Իսկ պառզ Հոգ- նոյն այս է, սէր, . . . երկայնմասութիւն, . . .

հեղութիւն, . . .» (Գլ. 8, Ե. 22-23):

Կըքսու և բռնակալ մարդիկ ասպարէզ չունին աշխարհի որեւէ մարդի մէջ: թէ իսկ հարակի միջացներով ձեռք անցընեն որեւէ զիրք: կամ օրացոն, կամ իշխանութիւն, թող վասահ ըլլան թէ որքան ատեն իրենց գրայէն չեն թօթափած կիրքը, ամբարտաւան բռնակալութիւնը, աշդպիսի իշխանութիւնն մը ուշ կամ կանուխ կը վերջանայ աւերտումը: Թերեւս առաջին առմիւ յաջողութիւններ ունենան այդպիսիք իրենց բռնակալութեան և ահարեկումը դրութեամբ, բայց աւելի ուշ ինքպինքներն պիտի գտնեն ապահովարար իրարտաւած և համաշխառած:

Ալո՞ւ, վասահ կրնաք ըլլալ որ հեղերը պիտի ժառանգին երկիրը, վասնդի անոնք քաղցր ըլլալով ոչ միայն գիտեն գրաւեր ալլոց համակրութիւնը եւ ուժումնալ ալլոց համակրութեամբ, այլ նաևս արգէն իրենք պէտք կ'զգան համակրութեան եւ չեն ուզեր ու չեն կրնաք մեալ միայնակ: Անոնք պարտուած պիտի ըլլալին եթէ համակրութիւնը վայելած չըլլալին այլոց, և այլոց համակրութիւնը միայն քաղցրութեամբ եւ հեղութեամբ կարելի է գրաւել: Անոնք պէտք կ'զգան իրերացնութեան եւ համագործակցութեան եւ այդ նպատակին հասնելու համար ամէն չանք չեն խնայեր:

Իրուութիւնները ցայց կուտան թէ անկախ եւ ազատ վիճակը մարգուն անհասական կեանքին համար աւելի վտանգ մըն է քան ընկերակցութեամբ ապրուած կեանքը: Դէպէրը կը հաստատին թէ մրցակցութիւնը ապագայ չունի: Ապագան համագործակցութեան է: Ուր մրցակցութիւն կայ կ'ենթագրուի թէ հռն բռնակալութիւն կայ: Համագործակցութիւնը անոնեցիսալի ուժ մըն է և ան կ'ատեզնուի միայն հեղութեամբ և քաղցրութեամբ: Բռնակալուան ոգին պէտք է վերջանա այլեւս եւ անոր անդ պէտք է անցնի քաղցր եւ հեզ ոգին: «Մարդ մարդու գայլը կրնայ նշանաբան մը ըլլալ միայն բարբարս ազգերու, բայց քաղցրակիրթ ազգերու համար ոչ երրեք:

Տեսէ՞ք առա Սողոսը: Արքան ատեն առ կը ներկայանար իրը բռնաւոր մարդ, առ չեցաւ ոչ զոք յազմահարել, բայց ընդհակառակը երր հեղութեան մարմնացում եղող Ցիսուսէն պարաւեցաւ յայնամ անիկա զարձաւ սրանչելի Պօղու առաքեալը: վասնդի առ նախ գիտաց իր անձին իշխան եւ իր սիրոյ անուն անձնողով զիտաց ըլլալ հեղութիւն եւ քաղցրութիւնն այդու իրապէս յազմեց աշխարհի եւ թօղուց յազմենք յազմողներու յիշատակը եւ իր հոգիովը ժառանգեց երկիրը:

Բայց ինչ որ ամենէն իրականն է՝ այն առ Ցիսուսի անձնն է, որ ինքն իսկ իր անձին համար վկայեց բռնաւոր: «Զի հեզ եմ և խոնարհ որտիւ»: (Արք. ԺԱ. 29): Իր ձնունդէն դարեր առաջ մարգարէն նսայի ոզդունած է զինք սա գրաւիչ խօսքերով: «Անաւասիկ ծառայ իմ օքնական եղեց ննա, բաւեալ իմ զար թիկայու անձն իմ եսու զնի իմ ի վերայ նուա, և իրուուն նն

բանուաց նանցէ: Մի՛ աղաղակեսէ և մի՛ վիճնեացի, եւ մի՛ ո՛ւ լսիցտ արտայ զբարբար նուա: Չեղեցն շախային մի՛ բեկցէ, և զաւարոյին առկայծեալ մի՛ շիուոցտ, այլ նանցէ ի նշանաւրին զիւաւուն: Մի՛ շիոցտ, եւ մի՛ խորակեսի, մինչեւ զիցտ յերկի ըզաւասամ, եւ յուն նորա կղզի բաւասացին (և. Խ. Խ. 4-4): Եղիսա մարգարէն եւս կանուխէն ողջունեց երր իր անսիրին մէջ սեսաւ զայն ոչ թէ փոթորիկին մէջ, կամ երկրաշարժին մէջ և կամ կրակին մէջ, այլ գարնանային քաղցր սիրքի հանգարտիկ մրմունչին մէջ: Հմրան բռնաշունչ հոգմերն աւերներ կը գործեն ու ամէն ինչ կը ծածկուի ու կը կծկուի ձմրան սառնամանիքին նորութեան ներքեւ: Բայց առ անեւէք մայսիի առ՝ հեղիկ լոյնինին բընութեան մէջ ամէն ինչ կինդանութիւն կ'ըստանայ: Ամէն կողմ կեանքն է որ կը վերանի: Դարնան տանն է որ կ'սկսի: Հեղութիւնը յազմանակած է:

Երանին թէ գէթ բնութեան սա իսուուն եւ առնենող տեսարաններէն ազգուած ամէնք ալ, առաջնորդող և առաջնորդուող, հոգեւորական եւ աշխարհական: Ըստ Առաքեալի պատուէրին, հեղութիւնը հազնէինը (Խոլ. Գ. 12) եւ մին կեանքին մէջ միշտ հեղութիւնով ընթանայինք (Եփս. Դ. 2): Ամէն

Խանչեար

Դեմքնութ եզս. Դարեւան

ՍՈՒԿՐ

Դեռ կը ուղայ նուար ուռն լոյց տեսաւ,
Այս զիւեին մէջ ննկած, բար ծաղիկի պէտ,
Անուն պասիկն առաջոյի մը ուկեսաւ
Ու ինձի մուր կ'եւելի դ'ան իմ արցանէւ:

Ան համբայէն ուր մենաւոր լրախի անցաւ,
Կոյ զայ նուէն ուր աղջիկի պէտ,
Մինչ դուն ննաւուն ես, նանցուաւն առդէն անձայր,
Քո տէսուի նոզի լեցուն իմ տեսիլէւ . . .

Անդնետեւ ա'լ խուրինն սի բիւեղին
Առ կը ցայց պատիքներուն զարձ միաց,
Պարփակիւով աննուն մարդին ասեղային,—

Դացէ տեսն'ս, մըրբաւզին մէջ եւելուան,
Առ նրանին բայց եղայական սիրտի մը պէտ
Կը բարախէ, ու կը մարի՛ նեծկրտամէւ . . .

Գանիրէ:

Արթէն երնալք



ԵՍԱՅԻԻ ՀԱՐՑՈՒՄԸ

Շարունակե՞նք Աստուածաշունչին մէջ կարգալ մեր Ազգային արդի պատմութեան ուրիշ մէկ էջը:

Աչքին առջև է Խսայիի լիք. զլուխը, ուր կը պատմուի թագաւորին և մորգաբէն ահսակցութիւնը:

Բարելացոց Մերօվդակ թագաւորը, լուս ըլլալով Եղեկիայի ծանր հիւանդութենէ մը ապաքինումը, խնդակցութեան համար իր կողմէ Երևոսազլմ զրիեր էր պատգամուորութիւն մը, որ Հրէից արքային կը բերէր Արեւելքի հզօր ինքնակալին ողջոյնն ու մաղթանքները:

Այս այցելութիւնը իր քաղաքավարութան ձեւին տակ իրապէս քաղաքական նըլպատակ մը կը ծածկէր:

Բարելոն, Նինուէի գէմ իր ապագայ ծրագիրներուն առթիւ, Յուղայի կառավարութեան զինակցութեանը տենչացոծ էր. գաղաքարը ժամուր էր Եղեկիայի, որ այս պատճառաւ մտիրմակն յարաբերութեան մէջ էր արդէն Մերօվդակի հետ. ուստի և պատգամաւորները խանգավութեամբ կ'ընդունուին Հրէից արքունիքին մէջ:

Հանգէսներ կը սարքուին անոնց ի պատիւ. Եղեկիա իր թագաւորութեան ամբողջ զօրութիւնը կը ցուցադրէ անոնց. իր տնտեսական և զինուորական վիճակը, իր գանձարաններն ու զինարանները. ամէն ինչ վերջապէս, որ կրնար օտարին աշքին արժէքաւոր ներկայացնել այնքան հեռուներէն ըշձացուած և փնտուած իր բարեկամութիւնը:

Ու հիւրեր կը մեկնին խորհրդապահ լուսթեան մը մէջ, մեծ սիրս մը կրող այս փոքրիկ ժողովրդին ունեցուածէն աւելի բովանդակ չունեցածը մանաւանդ տեսնելէ վերջ, անոր անվերապահ միամտութեանը չնորհիւ:

Խսայի, որ Նինուէի քաղաքականութեան համակրողներու հոսանքին կը պատկանէր իրըն մոտաւորական և ազգային զործիչ, կը վրզովի Եղեկութեան առջև, ու այս համարձակութեամբ, որով օր մը նախան մինչև Դաւթի գահուն ոտքը տարած:

Էր հանրավին խղճմտանքին բողոքը, աներկիւղ ներս կը մտնէ պալատէն, թագաւորին լսելի ընելու համար իր ժողովուրդին տրամանջն ու սասարը:

— Ի՞նչպէս արտօնեցիր զուն զքեզ, ո՞վ թոգուոր, տանելու այնքան անհեռատես այդ քայլը, որ օր մը ամէնէն ծանր աղէտաքը պիտի պայթեցնէ հայրենիքիդ զիսուն:

Պէտք չկայ մեկնաբանութեանց, ըմբրունելու համար ծանրութիւնը հարուածին՝ զոր Խսայիի հոստորութեան կրակը տուած էր բարեմայն Եղեկիայի սրտին:

Զգաց անիկայ իր սխալը, երբ սակայն շատուշ էր արգէն: Այդ սխալը կատարուած էր երեք ուղղութեան վրայ.

Աստեսելով մերձաւորին փորձուած ոյժը,

Ցոյս զնելով հեռաւորին ենթադրական զօրութեան վրայ,

Կամաւոր ինքնախտաբէութեան մատնելով ազգին զգացուամբ՝ իր ներքին և բնիկ արժանիքներուն վերաբերմամբ:

Բարելոն չկրցաւ յաջողի նինուէի դէմ փորձած իր անկախութեան շարժումին մէջ. հետեւանքը եղաւ իր աղիտաւոր կործանումը Ասորիստանեայց երկաթէ լուծին ներքեւ: Ասոր բախտակից եղան հետզհետէ բոլոր իրեն համախոն ժողովուրդները, որոնց մէջ նաև Յուղայինը: — Հազիւ դար մը անցած էր Խսայիի և Եղեկիայի տեսակցութեան վրայ, Նաբուգոնոսոսը նըւաճնեց Հրէաստանը. ու, ինչպէս նախատեսած էր մարզարէն, Մերօվդակի պատուիրակներու ցուցուած բոլոր զեղեցկութիւններն ու զօրութիւնները, հարստութիւններն ու ժողովուրդիւնները, կարստութիւնն եւ ժողովուրդ, զերի տարուեցան Բարելոն:

* * *

Բախտէն զարնուած ժողովուրդներուն ամէնէն մեծ փորձութիւններէն մին եղած է գրեթէ միշտ՝ իրենց շրջապատը ճանչնալու և նոյն իսկ տեսնելու անկարողութիւնը: Անոնք իսկապէս կարճատեսութիւն կը համարին ստէպ՝ ինչ օր շրջանայցողութիւն միայն պէտք էր նկատուեր իրավէս. ու անծայր հեռաւեսութեան մը մարմաքը կը մոլորեցնէ յաճախ անոնց աշքը, անորոշ հաւանականութեանց հեռապատկերին մէջ ցրուելով իրենց միտքն ու դասումը:

Եղած են պարագաներ, ուր այդ թե-

բութիւնը կուրցուցած է հասարակութեան միայն որոշ մէկ դասակարգին տեսութիւնը. երբեմն միայն ամրութ, մերթ լոկ բանակը, կամ մի միայն ընտրանին եւ առաջնորդող իշխանութիւնը, եւ երբեմն մին կոմ միւսն ի միասին ներթարկելով այդ կամակոր գայթումին. բայց հզած են երբեմն պարագաներ, ուր — ամէնէն գժբախտ ժամը որ կընայ երբեք հնչել ազգի մը ձակատագիրն վրայ — վերուստ ի վայր հրդեհող բռնկումի մը թափով՝ սիսալը վարակած է ազգն ամբողջ:

Մէծ պետութիւններու կողքին երբեմն գոյութիւն ունեցող փոքր ժողովուրդներ, որոնք առուելի անցք մը միայն ունեցած են պատմութեան թատերաբեմին վրայ, առհասարակ զոհ են եղած այդ բարոյական:

Ինչպէս անհատներուն նոյնպէս համայնքներուն համար ո՛րքան անհրաժեշտ առաջնորդութիւն մըն է ինքնաճանաչութիւնը, նոյնքան կարեւոր պարտականութիւն մըն է նաեւ ճանաչումը այն բոլոր տարրերուն եւ պայմաններուն, որոնք ըլջապատճ բարոյական եւ ընկերային միջավայրը կը լորինեն. որովհետեւ անկարելի է երեւակայել բացարձակութէս ինքնակաց՝ իր ճակատագրին այլամերժօրէն տէր եւ իր կենցաղական պայմաններուն մէջ բոլորովին անկախ ժողովուրդ մը:

«Ամէնքը իրարաւ համար և իրարմով սկզբունքը, որ բնութեան և բնուկան կանքին մէջ ամէնէն լոյնօրէն զործադրուած օրէնքն է, օրէնքն է նաև ժողովուրդներուն, և անո՞նց մանաւանդ, որոնք բախտի և շահու առընչութիւններով հասարակորդուած գոյութիւն մը ունին: Իրենց անձին օգուար նոյն իսկ կը պահանջէ ուրեմն որ ազգերը ճանչնան ու քաջ ճանչնան զանոնք որոնց հետ կամ մօտ ապրիլ են ճակատագրուած:

Դժբախտաբար, ինչպէս անհատները, նոյնպէս ազգերը, ո՛րքան քիչ արամողիր են տեսնելու իրենց թերութիւնները, նոյնքան առելի հակամէտ են շտեսնելու իրենց մերձաւորին առուելութիւնները:

Նեխոսապահուամ մըն է այս, որչափ մարդկային այնչափ իրական, որ կը խոկէ մէծ երազներէ զգիխած փոքրիկ ժողովուրդներուն սիրտը մանաւանդ: Ասպամ մը որ

այս մութ զգացումը կը պղտորէ ահսողութիւնը, ա՛լ կեանքը կ'սկսի ընթանալ բոլորովին բռնազրօսուած ուղութեան մը վրայէն:

Ու, մշուշին մէջէն տեսնուած, երեկի կամ անցեալ դարս հակոն, որուն ստուերն իսի ստրափ կը ցանէր իր չորս զին, ահո՛քամահուած գաճան մըն է արդէն, ծազրու ծիծաղի միայն արժանի, Տեսութեան ոնկիւնը ա՛յնքան թիւրուած է այլ եւս որ ոչ մէկ մտապատեկեր կը համապատասխանէ իրականութեան: Ամէն ինչ կը վերածուի անհեթեթ համեմատութեանց: Ամէնէն մեղմ չըշինը, որ անկէ կուզայ, փլուզումի ճարանատին կը մնկուի, երկչոտութիւն կը կարծուի անոր վերապահ լուսութիւնը: Ու ինչ որ խօսքն ու գրիչը կը թուին թերի թողած ըլլու այս մասին, երգը կուզայ շուտով լրացնել, ծափի ու ցնծումի դիւրին ոգեւորութեան մէջ խեղդելով ոչնչացնելով ողջմասութեան յամին նշոյն անգամ:

Հմտութեամբ և փորձառութեամբ հարաւստ ասկուտթիւ միտքեր ի գուր հսսանքն ի վեր կը նաւեն հսսարակաց կարծիքի փոթորկոծ այիքներուն վրայ, ջանալով մտանցոյց ընել վտանգը որ կ'սպասէ իրենց մօտը: Հանրային զգացման առջև երկչուաներ կամ դաւաճաներ են անոնք, որոնք կամ անձնական նկատումներէ տարուած պէտք է լինին և կամ թշնամիին թակարդին մէջ ինկած են անգամ մը ընդմիշտ:

Ու վտանգը, իր բոլոր ազետալի հետեւանքներովը քանզումի և նախճիրի ճամբէն յանկած խուժուղ վտանգն է միայն որ պիտի կընայ հասկնել յետոյ թէ ո՛րքան մնէ իմաստութիւն կար արհամարհուած այդ քանի մը մորգոց խորհուրդներուն և խօսքերուն մէջ: —Այո՛, թէ և ի զին անվերագառնալի կորուստներու, բայց ամէնքը կը համոզուին օր մը վերջապէս թէ ի՞նչ ահաւոր ոյժ և երբեմն խելք, ի՞նչ արիւնուաշտ կատաղութիւն և երբեմն ամուր հայրենասիրութիւն, ի՞նչ խորստեն նենդամութիւն և սոէպ քաղաքագիտական նրբագատութիւն, ամրոխավար յիմարութեանց հետ խառնուած ի՞նչ մտացի կորով կայ եղեր անգուսուած ու անտեսուած այն զանգուածին մէջ, որ իրենց մօտը՝ իրենց մէջն ու վրան էր բազմեր քանի մը դարերէ ի վեր: Ամէնքը կը համոզուին օր մը ատոր,

երբ «ամենայն ինչ կատարեալ» է արդէն, ու երբ տակաւին ամէնուն նայուածքը պազած է հեռուոր յոյսերու հորիզոնին վրայ:

* * *

Հեռուութը . . . փորձութեան ի՞նչ ո՞նու որ հրապարակներ ունի անիկոս մակերեսային դաստողութիւններուն համար մասնաւոնդ: Անոր անունը համբաւն խոկ է արդէն: Ամէն ի՞նչ որ կ'ըսուի կամ կը լսուի իր մասին, գերազանցութեանց շարք մըն է լոկ, տասապելին թեւերազը տարածայնուած ու տարփողուած ամէն կոզմ: Ու եթէ երեսն կ'ակնարկուին թերութիւններու, անոնք կը յիշուին կարծես պարզուակէս՝ հերքուեկու կամ առ առուեկն բացատրուելու համար խօսիս:

Անոնք որ չեն կրնար, աւելի ճիշդ՝ չեն ուզեր անենել մօտուորը, ինքիննքնին կը բոնդադտեն հեռուն ուզզելու իրենց նայուածքը. վասնզի պէտք է վիրջապէս տեսնէ աչքը. ու իր շըջապատակն փրթուծ ու հեռաւորին ճամրուն վրայ տարագնած նայուածքը, երբ անկարող լինի ինչ մը տեսնելու, կը տեսնէ ոյլ եւս ինչ որ կայ իր ետին խորհող ուզեկին մէջ, իրեւ ենթակայական տեսիլ կամ մօտապատիքը: Անոնք է որ կ'արտաքնանան հիմակ իր շմորած տեսողութեան առջն: Ան ինքզինքը միայն կը տեսնէ ու կը լսէ այնուհան: Իր յոյն է որ կը պատկերանայ ամէն նոր երեւոյթի մէջ: իր իդձը կը թուի երգել ամէն ճայն որ հեռուաներէն կը հնչէ:

Ու եթէ ազգ մը, քաղաքական արկածներով և ներքին պատկառումներով բզրքատուած ժողովուրդ մըն է որ կ'ենթարկուի հոգերանական ոյդ գրութեան, աւելի զըժուարին և ծանր է ազէտքը որ կը ծնի անկէ: վասնզի աւելի յայն շըջանակի մը մէջ է որ կ'իրականանայ սխալը, խորոգոյն և բարդ հետեւանքներով:

Հանրային զգացումը ամէն օր պատրանքէ պատրանք կը գտնալիքի այն ատեն: Միամիտ այն հարքներուն հանդէպ, զորս զիւանազիսութիւնը կը սարքէ մերթ մասմուլին էջերէն և մերթ ամպիսներու բարձունքէն, երկու պարագա՛յին ալ, կամ ամրուսավարութեան փոշիին և կամ սովիստութեանց ամպրուսներուն մէջ անյալտացնելով մարդկային բարոյականին ամէնէն նույիրական սկզբունքները, ան կը մզուի ամէն գէպք կամ լուր մեկնել իրեն ի նպաստ բա-

ցատրութիւններով: Ու երբ, օր մը, անհամեմատ դասնութիւններէ և մահու չափ ստպատապանքներէ ետքը, կը բանայ իր աչքերը իր կուրծքին վրայ ողջունելու համար իր գարաւոր յոյսին մարմառուորումը, ոչինչ կը տեսնէ հոն իր համրոյին տակ, ոչ չի ստուերի մը անցքը. ու կ'զգայ թէ ի՞նչ չարտանչ երազէ մըն է որ կ'արթը բնոյ:

* * *

Բարձր իսէաններով մտասեւեռուած փոքրիկ բայց կենսունակ ժողովուրդներու զոյւթեան մէջ պատահած այս աղիտալի սխալներուն և յուսախարութեանց զիլուուր պատճառուն է ամէնէն աւելի այն անհիշգ ըմբռնումը, զոր անոնք անդամ մը ունեցած են իրենց բուն և սեփական արժէքներուն մասին, և զոր յետոյ կարելի չէ եղած երբեք ուզզել:

Տարւուած զեղեցիկ ապագայի մը յոյսիրէն, զորս զեղեցկագոյն անցեալի մը պատմակոն զիստակցութիւնը ամէն օր աւելի կ'ոգեկոչէ և կը պայծառացնէ իրենց մէջ, անոնք հետզհետէ կը կորանցնեն ներկային զգացումը և խելամտութիւնը այն պայմաններուն, որնցմով միայն կրնայ հընարաւոր ըլլալ իրենց տենչացած ապագային իրականացումը:

Անոնք չեն կրնար ճշգրտօրէն կշռել իրենց կրօնական և բարոյական ոյժերը, չեն կրնար յատակօրէն ըմբռնել իրենց քաղաքական և ընկերային ձգտումներն ու ընդունակութիւնները, որովհետեւ այդ ամէնուն վրայ կը նային ո՛չ թէ ներկայ և շօշափելի իրականութեան փաստերուն մէջէն, ոյլ պատմութեան, աւելի ճիշդ՝ զրականացած պատմութեան անկիւնէն:

Ստոյգ է. «պատմութիւնը կեռնքի լոյսն է»: բայց այդ լոյսը կրնայ ծառայել ցուցնելու ո՛չ այնքան ճամրան՝ ուսկից կրնանք անցնիլ, այլ ա՛յն՝ ուսկից կրցուծ ենք անցնիլ: Ասածնորդելի աւելի՝ կը հրահանգէ ան, կը հայթայթէ տուիքներ, որոնց նկատուումը օգտակար կ'ըլլայ ա՛յն ատեն միայն, երբ կրնանք գտնել զանոնք ծնող պայմաններուն համեմատութիւնը այն պայմաններուն հետ, որոնք նոր տուեաներ նոր սկզբունքներ կը ծնին ամէն դրաշըմանի հետ:

Առանց այդ համեմատութեան ողիին, լոկ պատմութեան ու մանաւանպ դրահա-

շահ ուղարկեած ցուցմունքներով կտրուած ճամբան չի կրնար տանիլ գէպի իրականութիւն: — Կ'ընդգծենք այդ երկու բառերը, վասնզի ազգերու պատմական պրականութեան կամ պատմագրութեան մէջ կան զործեր և երբեմն ամբողջ շրջաններ, ուր իրականութենին աւելի երեւակոյութիւնը և կեանքին աւելի արուեստն է որ կը շինեն կը յօրինեն ամէն բան: Աւ ասիկա կը պատահի, երբ որոշ և ձկտումնաւոր չարժապիններ, մասնաւոր նորոտակիներէ զապանակուուծ, կ'ակսին գործել ժողովուրդի մը կեանքին մէջ: Այն ատեն, փոխանակ իրերու և կեանքի պարզ ու սույզ լրզուին, հանուրութիւնը և հայրենասիրութիւնը կը խօսին, ու պատմութիւնը կը զրուի, ոչ թէ դադելու այլ ուշեւլու համար միայն:

Կեանքը այսպիսի պատմութեան մը պատուհանէն գիտող ժողովուրդը կը նմանի իրերուն վրայ չարունակ ոսպնապակիով նայող այն մարդուն, որ այդ պատճառաւ ամէն բան արտակարգ մեծութեան չափի մը վրայ կը տեսնէ միշտ, և չի կրնար ունենալ ճշմարտութեան կշռուած զգացումը:

Խոկ երբ հսկուրութեան և հայրենաշաւնչ ձկտումներուն վրայ կ'աւելինայ վէպին ոգեորութիւնը, երբ պատմութիւնը կը զըրուի վիպողաբար, այսինքն իրը վէպ, ժողովուրդին ամենամեծ մասին հոմար կ'այլայի տեսողութեան ծիրը: Մարդիկ ա'լ չեն տեսներ ինչ որ իրենց մօտն է և իրական, ու կը ձկտին տեսնել միայն ինչ որ հեռու է իրենցմէ և երեւակոյական: Եւ, ինչ որ յառագոյն ևս է, չեն կրնար ունենալ ճշմարտ զգացումը իրենց ինքնութեան: Մեծամիտ հովեր կը լիցնեն իրենց զատումին առաջասաները: կը կործեն լինի ինչ որ չեն երբեք, ու կը ջանան այսպէս ևս ցուցազրել ինքինքնին ամէնուն:

Կը պարզեն, կը հրապարակեն, բովանդակի աշխարհի առջե ի տես կը զնեն իրենց բոլոր ունեցած ու մասնաւոնդ չունեցած առաւելութիւնները, ի գուրքնելով ինքինքնին նշաւակ երբեմն ոմանց տաելութեան, շատերու նախանձին, և այլոց արհումարհանքին:

Աննշան համակրական ցոյց մը բաւական է որ յանկարծ ամէնէն օտար եկուրին առջե բանան ու առածնեն իրենց բոլոր յոյսերն ու վիշտերը, իդձերն ու նպատակ-


ները, միջոցներն ու պէտքերը: Ցեղային խորհրդապահութիւնը, որ աշխարհի ինչ ինչ հանգամանքներուն առջե լրջութիւն ամէնէն կարեսը մէկ ձեռն է, արժէք չունի բը նաւ իրենց համար:

Ու Եսայիի մը նախանձախնդրութիւնը երբ իր ցնցող հարցումովը կուգայ գզրդել հանրային խղճմատնքը, շատ ուշ է արգէն:

Առասովանինք. յեղաշրջական շարժումներու այս վերջին շրջանին, պատմական հըզոր սկզբունքներէ և իրատես համոզումներէ աւելի, վէպերէ ծնած երազատես հայրենասիրութիւնն վրայ կանգներ ենք մեր ազգային վիտակցութիւնը: Իմաստութիւնը չունեցանք ճանչնալու մեր շրջապատը, մեր զինուն վրայ ու կողքին տպրող զօրութիւնները, ու հեռաւոր և երեւակայական բարեկաններուն հաւատալու անխոհեմութիւնը գիտենք թէ ուր տարաւ զմեզ:

Գանիիք:

ԹՈՐԴՈՒՄ ԵՊԻՍԿՈՊՈՒ



ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՅՆՔԵԱՐԻՄ ԳԻՒՂԻ ՀԱՅՈՑ

ՎԱՆՔԸ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

Ա.

1. ԱՅՆՔԵԱՐԻՄԸ Ա. Գրոց մէջ:

Այնքեարիմ՝ Երուսաղէմէն, գէպի Աւրեւուտք, վեցուկէս քիլոմեթր հեռաւորութեամբ զիւղ մըն է, շրջապատուած լեռներով, այգիներով և ձիթաստաններով: Ան Ցեսուայ գրքին, ըստ Եօթանանից թարգմանութեան, (ԺԵ. 60) Կարէ քաղաքն է. Կարէ կը նշանակէ այդի, և մին է Յուղ դայի տանեւմէկ քաղաքներէն, որ կը յիշուին նոյն գրքին մէջ. Կարէ կը պակսի երբայցերէն բնազրին մէջ, ոմանք կը կարծեն թէ նոյն համարները բնազրէն ինչ կած են. խոկ Հերոնիմոս այդ զիւղին շատ մօտիկ ապրած ըլլալով հանդերձ, նոյն համարին պակսերուն մտաին ենթազրական մեխութիւններ կուտայ, որք ընդունելի չեն նկատուած: Երեմիայի (Զ. 1) և Նէեմիի (Գ. 14) մէջ «Կարիմը» կը լիշատակուի Բերտարէ, որ կը նշանակէ ուսն այդի, իսկ

Այս Քետքու օազրիւր այզիի»։ Հաւանական է նաև որ նոյն ըլլայ թերութիւն հետ, որ գարձեալ կը լիշուի (Ա. Թագ. կ. 11)մ մէջ։ Այս տեղուցն արդի զիւղին մօտ, զլիսաւորաբար լերած հոգին վրայ, կը զտնուին հրեական գերեզմաններ, որ կ'ապացուցանեն այս վայրերուն հնութիւնը։ Այս Քետքիմը Ս. Յովհաննէս Մկրտչի աւանդական հայրենիքն է, հետեւաբար աստուածաշընչական քաղաք մը, որ գոյութիւն ունէր Աւետեաց երկրին Խորայէլացոց գրաւումէն յառաջ, և ան գաղրած չէ երբեք զեր մը կատարելէ Խորայէլի պատմութեան մէջ։ Դուկ. Ա. 39-ի մէջ կան հետեւեալ խօսքերը, «Յարուցեալ Մարիամյաւուրսն յայնոսիկ՝ զնաց ի լեռնակողմն փութապէս ի քաղաքն Յուղայ. և հմուտ ի տուն Զաքարիայ...»։ Այս խօսքերուն մէջ յիշուած «լեռնակողմը» վերոյգրեալ Այնքեարիմ քաղաքը կ'իմացուի, ինչպէս որ կ'ապացուցանէ Ս. Գերեզմանի կանոնիկոս՝ Երուասպէմացի Յովհաննէս Մարիամ ծանօթ Պաղեստինագէտը իր հնախօսական մէկ զըրուածին մէջ զոր, հոս կ'ամփոփենք։ Ան կը գրէ թէ 1253-ին, Ասուտ Իպն Ասուլ՝ Խոզոի անուանի մատենագիր մը կը ձեռնարկէ շորս Աւետարանաց արաբերէն քըննական թարգմանութեան մը, ինչպէս որ ինքն ալ կը պատմէ, այս նպատակին համար կը գործածէ բազմաթիւ յունարէն, արաբերէն և խալութիւն օրինակներ։ Յիշեալ կանոնիկոսը՝ 1884-ին, Խպատոց Երուասպէմի Ս. Գէորգ գանքին մէջ կը զանէ Իպն էլ Ասուլի աշխատութեան ամրողջ մէկ օրինակը, ընդորինակուած 1359-ին, այդ թարգմանութեան մէջ նշանակուած է թանկագին ապացոյց մը հաստատող մէ Այնքեարիմը Յովհաննէս Մկրտչի հայրենիքն էր։ Դուկասի վերոյիշեալ համարը՝ «Յարուցեալ Մարիամյաւուրսն յայնոսիկ զընաց չ վահանաց փութապէս» զնելէ յետոյ, Իպն էլ Ասուլ լուսանցքին վրայ կը գրէ թէ խոպի և արար թարգմանութեանց ձեռագիրները, վենական (In-montana) բառին տեղ կը զնեն Այն Քետքէ։ Կանոնիկոսը՝ այս ծանօթութիւնը յիշելէ զինի կը յարէ թէ ինքն հաստատած է այս պարագան արաբերէն ձեռագրի մը մէջ, որ կը զտնուի Երուասպէմի Խպատիներու մօտ, 1326-ին ընդօրինակուած թովմաս Սայեղի

կողմէն։ այս թարգմանութիւնը, ինչպէս դրած է բնդօրինակողը, կատարած է յունարէն բնագրի մը վրայէն։ Դուկ. Ա. 39 համարին խօսքերը՝ ոչ թէ լուսանցքին վրայ, այլ նոյն իսկ բնագրին մէջ կը կարգոցուին հետեւեալ կերպով «Յարուցեալ Մարիամյաւուրսն այնուիկ զնաց Այն Քետքէ, ի քաղաքն Յուղայ...»։ Խպատական և եթովական ուրիշ ձեռագիրներ ալ նոյն բառերը ունին (տե՛ս. La Patrie de Saint Jean—Baptiste. էջ 123-126), նոյնը կը կը հաստատէ նաև Փարիզի Ազգ. Մատենադարանին (թ. 3) Երուասպէմի վրացերէն ձեռագիր ձիստրանը (Ժ—ԺՊ գար), որ 0գստ. 28-ին, Ս. Յովհաննէս Մկրտչի գըլխատման տօնին առթիւ, կը ծանօթադրէ հետեւեալը, «ի զիւղն Այն Քետքէ, յեկեղեցուն Սրբոյն Եղիսարէթի, կատարի այս կանոնն...» (տե՛ս (Revue Biblique, 1924, էջ 611))։ Աւրեմն, այս վկայութիւններէն կը հետեւի թէ Արեւելքի քրիստոնեայ ժողովուրգները աւանդաբար զիտէին որ Այն Քեարիմը Յովհաննէս Կարապէտի հայրենիքն էր։ Նոյն աւանդութիւնը կը հաստատէն Պաղեստինի ուխտաւոր ուղեգրաց վկայութիւնքն և այն եկեղեցիներուն շէնքերը, որ պատմականօրէն զոյութիւն ունէին անցելոյն մէջ։ Նոյն պատմական տեղույն մէջ, զիտաւոր երկու եկեղեցիներ կային։ մին նախապէս կը պատկանէր Յուղաց, ինչպէս ցոյց կուտայ հոն գտնուած մոզայիքի մը յունարէն արձանագրութիւնը, իսկ միւսն՝ Հայոց։ Առաջինը ինչպէս յիշեցինք, ըստ աւանդութեան, Զաքարիա քահանային տան տեղույն վրայ կառուցուած էր յանուն Ս. Յովհաննու ծննդեան, բայց ան զուրս կը մնայ մեր այս ուսումնասիրութենէն։ Այս յօդուածին նըպատակը պիտի ըլլայ հաստատէլ Այն Քեարիմի հայկական եկեղեցին և յարակից վանքին պատմականութիւնը։

2. Այն Քետքիմի հայկական վանին ու եկեղեցւոյն ծագումը.

Դուկասու Աւետարանէն (Ա. 23—35) և աւանդութենէ կը հասկցուի թէ Զաքարիա քահանան Այն Քեարիմի մէջ երկու տուն ունէր. մին քաղաքին մէջ. իսկ միւսը քաղաքէն գուրս, սարահարթի մը վրայ։ Հայոց վանքն ու եկեղեցին շինուած էին

այդ լերան վրայ, Զաքարիայի միւս տան
տեղը, հո՞ն, ուր Եղիսարէթի «Թագուցանէր
զանձն ամիսս հինգ», ո՞ւր Ս. Կոյսը Նա-
գարէթէն այցելութեան ևկած էր իր մօրա-
քրոջ աղջկան՝ Եղիսարէթի. հայկական ա-
ւանգութիւնը այս յիշտատկներուն կցած
է անգուերականի մը (Arocyrphe) ուրիշ
զրուագը, Եղիսարէթ՝ իր զաւակը մանկա-
կատոր Հերովդէսի գինուորներէն ազատե-
լու համար. էր փախչի լերան կողմէրը և
ժամանակ մը կը մնայ բաւորչէ մէջ. Այն
կադօթէ Աստուծոյ ու կ'ըսէ ա... բացցէ
երկիր հրամանաւ քո տէր և կլցէ զմայրս
հանգերձ մանկամքս իմով և մի հայեցին
աչք իմ տեսանել զմահ որդույ իմայ: Եւ
զայս ասացեալ նորս առ ժամայն պատա-
ռեցաւ լեռան և ընկալաւ զնա հանգերձ
մանկամք և կամարաձեւ ծածկեաց զնոսա-
լեառն»: («Մանկութեան Աւետարան» Ձեմի,
Ս. Աթոռոց մատենագարանին, թիւ 1432):
Աւետարանին այս յիշտատկներով ոգեւոր-
ւած, հին դարերուն, հայ բարեկալ-
տութիւնը հոյակապ կառուցած է Այն Քետ-
րիմի ևկեղեցին ու վանքը. բայց դիտելի
պարագայ մըն է որ եկեղեցաշէն մեր նախ-
նիք, Ս. Երկրին մէջ, իրենց ներչնչարան
ընարած են ո՛չ միայն վաւերական Աւե-
տարանաց զրուագները, այլ նաև օգտը-
ւած են անվաւեր զրուածքներու շինիչ և
օգտակար պատմուածքներէն, մասնաւո-
րապէս եկեղեցեաց շինութեանց առթիւ,
անխուիր ազդուած են նոյն գիրքէն, և
այս կերպով, Երուսաղէմի և ըրջակայից
մէջ բարեպաշտօրէն կառուցած են Յովա-
կիմ.Աննայի, Քաթիզմայի Ս. Կուտին և
Այն Քեարիմի մհծածախս եկեղեցներն,
նոյն իսկ մեր եկեղեցւոյ վարդապետներէն
ոմանք իրենց մեկնողական զրուածոց մէջ
աշքէ հետի չեն պահած հայերէնի թարգ-
մանուած անվաւերականներն, (տեսնել այս
մասին մեր յօգուածը «Հայ Խօսնակ»,
1925 էջ 110): Այն Քեարիմի հայ հաստա-
տութեանց ծագումը շատ հին է. ինչպէս
ևսոյ պիտի տեսնենք, հնախօսութեան
հայթաթած ապացոյցները մեզի պիտի հա-
մոզէն թէ անոնք շինուած են նոյն իսկ Պ.
Դարուն վերջերը: Վերոյիշեալ Յովհ-Մար-
տ կանոնիկոսն է գարձեալ որ իր մէկ
զրուածքին մէջ (Անդ. էջ 126-127), իրը
պապացոյ նոյն ևեռեւուու հայ Աթեան, մէջ

կը բերէ Դ. զարսւն, Աերատիոյ Պետրոս
և ինչպատճին մէկ ձառը ընդդէմ Եւնոմիո-
սի, և, ի մէջ այլ ապացոյցներու, կը յի-
շէ այն տեղերը, որ, ըստ Աւետարանի, վր-
կանները եղան Քրիստոսի գօրութեան և առ-
տուածային առաքելութեան, և այդ տե-
ղերը Քրիստոնեայք սրբազն յիշատակնեա-
լով զարգարած են: Նազարէթի Աւետան-
եկեղեցին յետոյ կը յիշէ Զաւքէպէտէ Եկե-
ղեցին, Երուսալէմի մօտերը, և յիշատակ
Ս. Կուսին, որ զնաց իր մօրաքրոջ դստեր
Եղիսաբէթի մօտ:

Այն Քենարիմի հայ Եկեղեցւոյն և վան-
քին մէր այս ուսումնախորթեան առթիւ,
մէր ձեռք հասած հայերէն յիշատակարան-
ներն զնելէ յառաջ, զիմաւոր ստար ու-
ղեւորաց տեղագրութեան և հնախօսութեան
ամփոփոյքը կը փութամք քաղել վերոզըր-
եալ աշխատասիրութենէն (էջ 127-166) և
կը զնենք հօս, նոյն վանքին և Եկեղեցւոյն
Նկարագրութեան տմբողջութիւնը լրացու-
ցած ըլլալու հումար:

3. Զանազան ժամանակի օսար
ուղեգրաց վկայութիւնն Այն Հետեւիմի
Հայոց վանքին ու եկեղեցւոյն նկա-
մամբ :

Այն բոլոր օտար ուղեւորներէն, որք այցելած և ուղեգրած են իրենց ծանօթութիւնները, ոչ մին կը յայտարարէ թէ նոյն հաստատութիւնք Խաչակրաց կորզէն շինուած ըլլան. և կ'ընդունին թէ նոյն վանքն ու եկեղեցին Խաչակրաց թուականէն շատ յառաջ շինուած են, միայն ցաւալի է բայել թէ բացի մէկէն, գոր պիտի յիշենք, խորհրդաւոր լուութեամբ մը, չեն խստափանիր թէ Այն Քեարիմի նոյն հաստատութիւնք հայկական հնագարեան, հոյակապ հիմնարկութիւններ են՝ որոնց կը վկային հայերէն յիշատակորանք, ինչպէս որ պիտի տեսնենք: Նոյն հաստատութիւնք, իրը հաստակառոյց և զարմանալի կոթողներ և հայ ճարտարապետութեան գլուխ գործոցներ. Ս. Երկրին մէջ, չեն ունեցած իրենց հաւասարու:

Վեայութիւններ օսար ուղեցիւնք :

Ա. Աբրաստիոյ Գետրոս և պահապառուէն
յատոյ, 530'ին, նոյն վանքն ու եկեղեցին
կը լիշտակէ թէ-ու Ա-ու Ս-ու-ու-ու, որ
տանեած է Ան Քեարիմ և ծանօթագրած է

զայն հետեւեալ կերպով, «Երուսաղէմէն մինչև Յովհ. Մկրտչի մօր՝ Եղիսարէթի բը-նակած տեղը, հինգ մղն կը հաջուռուի»: Երուսաղէմէն Այն Քեարիմ հետաւորութեան ճիշդ չափն է այս:

Բ. 808'ին, Առաջան ավետար Հ. որ Երուսաղէմի և չքչակայ վանքերու քահանայից վիճակագրութեան վրայ ունի տեղեկագիր մը (commemoratorium de casis Dei), որուն մէջ, Ա. Յովհաննէս Կարապետի վանքը կը գաւակարգէ ա՛յն վանքերուն մէջ, որ Ա. Քաղաքէն երկու փարստի հետի կը գտնուին. իր խօսքերն են. և Ա. Յովհ. Կարապետի վանքը, ո՛ւր անձնած է, կը գտնուին երկու քահանաներ. — Ա. Թէոդորի մէջ երկու. — Ա. Սարգիսի մէջ մէկը:

Գ. Առաջան անուն ուխաւոր մը, Թժ-ժկ. Պար, Յովհ. Մկրտչի հայրենիքը ցոյց կուտայ Երուսաղէմի և Էմմաւուս-Նիկոպոլուոյ մէջ, Կաբէ լեբան վրայ: «Ա. Քաղաքին մօտ, կը յորէ ան, դէպ արեւմուտք կը գտնուին երկու այրեր, որ կը պարունակեն Հերովդէսէն նահատակուած Բեթղեհէմի Մանկանց նշանակները: Անկէց գրեթէ վեց մղն, դէպ արեւմուտք կը գտնուի Կաբէ քաղաքքը»: Կարիմը, ինչպէս տեսանք, Այն Քեարիմն է, որ Խաչակրաց ժամանակ, յոյները կը կոչէին Օթէն, իսկ լատին թագաւորութեան սկզբնական տարիներուն, պետական արձանագրութեանց մէջ կը կոչուէր Montana, և ֆրանկ տիրապետութենէն սկսեալ, լատին պետական հողերու մասն կը կազմէր: 1110'ին սեպտ. 28'ին, Պաղտին Ա. Թագաւորը՝ կը հաստատէ ի նպաստ Երուսաղէմի Ա. Յովհաննէս Հիւանդանոցին, կատարուած նույրատուութիւնը մը, որուն արձանագրութիւնն հետեւեալն է, «կը հաստատուի նույր նույրատուութիւնը, որ է երկու զիւզ Պէտրոս-Հ. և Առաքել, հողեր և տուներ Երուսաղէմի զանազան տեղերու մէջ»: Պէտրոս-Հ. այժմու Պէտրոս-Հ. է, որ Երուսաղէմի հր. արհեմունան հողմը կը գըտնուի: Այն Քեարիմի մօտ: Պաղտին Գ. և ո կը հաստատէ նոյն նույրատուութիւնը 1154 յուլիս 30'ին:

Դ. Առաջան Պանէլ Հանձնայ: 1113'ին կ'այցելէ Այն Քեարիմը. Եղիսարէթը ու անոր պաւակը պահպանող Վեն աւանդա-

կան պարտգան յիշելէ յետոյ, կը յարէ թէ նոյն տեղւոյն վրայ կը գտնուի եկեղեցի մը՝ որուն տակ կար փոքրիկ այր մը, ու անոր դրան կոթնած էր ուրիշ եկեղեցի մը: Զանց կ'ընենք 1130'ին, 1150'ին, 1170'ին, 1185'ին, 1187'ին այն անանուն ուղեգրութիւններն, որոնք կը հաստատեն Այն Քեարիմի վանքին ու եկեղեցւոյն զոյութիւնը:

Ե. 1310'ին, Առաջ Առաջ կ'այցելէ Այն Քեարիմ և իր շինած տեղագրական քարտէսին վրայ, նոյն տեղը ցոյց կուտայ հրւ.-արիւմուտքը: Աւրիշ երկու քարտէսներ եւս միեւնոյն տեղը կը նշանակեն Այն Քեարիմը:

Զ. 1384'ին, Նէտ-լ Յըկուտուս-լէ, Այն Քեարիմը կը նկարագրէ հետեւեալ կերպով. «Ջաքարիայի տան տեղւոյն վրայ շինուած է եկեղեցի մը կոստանդիանոսի մօր Հեղինէի կողմէն: Այս տեղւոյն մօտիկ կայ աղրիւր մը, հո՛ս էր որ Եղիսարէթը ընդաջեց Ա. Կուսին, երբ վերջինս կ'այցելէր իրեն, շինուած եկեղեցին կամարակապ էր, բայց հիմակ այլք զոմի վերածած են, հո՛ս է նաև այն վէճ, որ Բեթղեհէմի մանկանց կոտրածի ժամանակ, ինքն իրեն բացուեցաւ, և Եղիսարէթ պահեց իր մանուկը հան. և վէճը այսպէս կիսարաց մեաց մինչեւ այսօր: Հովիտին միւս կողմը, զրբիթէ գիմացը, կայ նաև խիստ զեղեցիկ եկեղեցի մը, որ շինուած է նոյնպէս Ա. Հեղինէին: հո՛ս է որ ծնած է Յովհ. Մկրտչի և ուր կը բնակէին Զաքարիա և Եղիսարէթ...»:

Է. Անցնինք այժմ վանահայր Կէտէ-Նէտ վկայութեան (1400): Ան Այն Քեարիմի Յովհ. Ծննդեան եկեղեցին յիշելէ յետոյ, Հայոց վանքին նկատմամբ կուտայ հետեւեալ վկայութիւնը. «Աւելի հէտուն երրորդ լեբան վրայ կը գտնուի Հայոց Հ. որուն եկեղեցւոյն մէջ, աջակողմը, սեղանին մօտ, ինոր երկու կանգուն ճեղքուած և նորէն մօմի նման միացած է, երբ Հերովդէս Բեթղեհէմի մանուկները կը կոտրածի, Եղիսարէթը Յովհ. Մկրտչը առա և լեռը փախաւ և ըստու, — Ավ լիս, ընդունէ մայրը և զաւակը, և իսուը բացուեցաւ:

Ծ. 1422'ին, Յանձնակ Յանձնը կ'այցելէ և կը գրէ, «հո՛ս մին միւսին վրայ, երկու եկեղեցիներ շինուած են, վերի եկեղեցին

գրեթէ աւերակ է, վարի եկեղեցին մէջ, պատին ազուցած են այն վէճը, ուր փոքրին Յովհաննէս պահուած մասց մանկանց կառորածին ժամանակու։ Միհենոյն դարսն վերջերը; Յեշամ Սոսբէնչ, Ս. երկին մեծաւորը (Custode) սոյն եկեղեցւոյն վրայ կը զրէ հետեւեալը, «իմ տուածին պաշտօնավարութեան» (1485), եկեղեցին տակաւին կանոնուն էր ամբողջութեամբ, բայց յետոյ փլած է և չէ վերաշնուած, բայց սեղանները իրենց տեղերը կը մնան . . . ։ իսկ 1483'ին, Յովհաննէս ու Ալէ և այլք կը զրեն թէ այս աւերումներուն հակառակ, ուխտաւորք երկար ժամանակ կը յիշն պատերուն վրայ նկարուած որբոց պատկերները։

Բ. Կուտաշին, Եշէն Ռէքէ ուղեւորք կը նկարագրեն թէ «վարի եկեղեցին երկար ատեն զիմագրեց զործուած քանդումներուն անոնց», որ եկեղեցին ու վանքը յափշտակած էին և կը բնակէին հոռն. հակառակ աւերներուն, տակաւին զորմանք կը պատճառեն այն որմանկարները, որ կը զարգարէին պատերը։

Ժ. 1531'ին, Մետաղը Անոն ուղեղիր ուխտաւորք՝ գեռ կը յիշէր, «այն զեղեցիկ նկարը՝ որ կը ներկայացնէ Ս. Կոյս Մարիամը և Եղիսաբէթը այն տեղն իսկ, ուր իրարու հանդիպեցան, զրկախառնուեցան և փոխանակեցին իրենց ողջոյնները։

ԺԱ. Անտարակոյս Մետանացին նկարագրած այն նկարն է որ՝ Զ. Ա. Ա. 1586'ին կը աւենէր նոյն եկեղեցւոյն պատին վրայ հինգհազարերորդ մեթթր բարձրութեամբ շըրջանակի մը մէջ, համաձայն անոր. նոյն նկարը կը ներկայացնէր երկու կիններ, ուստի վրայ կեցած։ Զուալլար, բաց աստի, կը զրէ նաև հետեւեալը. «Ս. Կուտի աղբւրէն քիչ հետի, այդիներով, ձիթաստաններով չըջապատուած և խիստ բարերեր լիրան մը բարձունքին վրայ, կը զանուէր Զաքարիայի տունը։ Հոն շինուած էր զեղեցիկ եկեղեցի մը և վանք մը, բայց անոնք այժմ աւերակ են, վաղեմի հաստ պատերը միայն կան, ինչպէս նույն եկեղեցւոյն մէկ մասը, որուն որմերուն վրայ նկարուած են որբոց պատկերները։ Այս եկեղեցին ունէր երկու յարկ, բայց հիմակ տեղացիները հաստատուած են հոն, այս եկեղեցին տեղւոյն վրայ էր որ, Ս. Կոյսը

փութապէս այցելութեան եկաւ եղիսաբէթին, երեք ամիս ընակեցաւ և արտասանեց իր «Մեծացուցէ» երգը։

Բ. յօզուածով մը, պիտի զրենք Այն Քերպիմի Հայոց եկեղեցւոյն և վանքին նկատմամբ զիմանց կողմէն կատարուած Հայուանի հայուանին, նոյն եկեղեցւոյն առաջանութիւններն և ի ձեռին ունեցած ազգ յիշատակարաններն։

ՄԿՐՏՉ ԵՊԱ. ԱՂԱԿԻՆՈՒԽԵ

ԴԱՐԱՆԱՂԵԱՑ ԳԱԻԱՌԸ^(*)

(Հայրենի Յութերէ)

Դարանաղեաց գաւառը այժմու կամախը կամ Քէմախն է։ Բարձր Հայքի և եկեղեց զւառի տափաստաններն և խընուղիները չունի ան բարձրաբերձ լիսներ, անդնդախոր ձորին, անանցանելի կիրճեր, սիրուն բլակներ, սաղարթազեղ անտառներ և քաղաքի եղերքէն հեղիկ հեղիկ սահող եփամբ անոր կուտան գրաւէ տեսարան մը։

Կամախը սրտի մօտ բան մը ունի իր մէջ իր պատճական արձէքով։ Խերաքանչիւր քայլիք կը հանդիպիս ազգային յիշատակարանի մը՝ որ զքեզ կը յուզէ։ Անչուշը իւր անտոփիկ զիրքին և Բիւզանդական կայսրութեան սահմանամերձ ըլլալուն հետեանքով Հայ Արշակունիք զայն Էնտրած էին իրենց զանձարանը։

Քաղաքէն քիչ հեռաւորութիւնով կը տեսնուի Անի Ամրոցը՝ որ հարթ բլակ մըն է։ Հոն էր Արամազդի հարսուս մեհեանը, որուն քրմապետ կը կարգուէր արքայական տունէ իշաւան մը։

Մեր Արշակունի հեթանոս թագաւորները կը սիրէին թաղուիլ աստուածահօք հովանիին ներքին։ 1909 թուականին իզուր երկիւղածութեամբ փնտուեցի Արշակունի վեհապետներու զամբարանին հետքերը. քաղաքի Հայերուն անշուք գերեզմանաւ-

(*) Աղի չուրեբու առաստ աղբիւրներ կը հոսին։ Հանրային պարտուց վարչութիւնը կազմած էր բազմաթիւ լակներ՝ որոնցմէ կ'արտահաններ սպիտակ, մարգրու եւ առաստ աղ, նոյն իսկ սուլթան Համբէսի պայտափ աղը կը հայթայթուէր կամախէն։

տունը դարձեր էր ան։ Անի Ամրոցէն կը մնայ սրբատաշ քարերով ճարտարութեամբ կառուցուած բարձր պատ մը և հոյակառ կամար մը, զոր տեղացի թուրքերն ու քուրդերը կը կոչեն Դբա։ Գըշնչը Զ-ը Շ-ը (Հ-ը Շ-ը Շ-ը Շ-ը)։

Անի Ամրոցէն ոչ այնքան հեռի կը գրանուի թուրքերու և քուրդերու պաշտամունքին ասարկայ, քանի մը Բ-ը Շ-ը Հ-ը Շ-ը որոնք քրիստոնէական վկայարաններու ձեւը կը յիշեցնեն մեզի։ Անոնց ատանիքը պակռուած է հայկական կաթողիկէով։ Տեղացի Հայերը քանի մը քրիստոնեայ արշակունի թագաւորներու գամբարանները կը նկատեն գանոնք և յանուանէ կը յիշատակին։

Անդին կը հանդիպի Թորդանին, ուր կը պաշտուէր երբեմն Ա-ը Շ-ը Հ-ը Բ-ը Բարշամինան։ Այդ զիւզր հիւսիսէն զէպի հարաւ երկարածուած ընդպարձակ ձորի միջն բարձրացած ըլուր մըն է, հո՞ն է Ա. Փրրկիչ վանքը կամ Խ-ը Ս-ը Շ-ը գերեզմանը՝ որ մեծ ուխտատեղի մըն է։ Եկեղեցին մեծ հայրապետներու անուան համապատասխան արժէք ներկայացնող կառուցուած ք մը չէ։ Ո՞վ զիաէ, փերաշինուած հոյակապ տաճարը քանից կործանած ըլլալու է մեր երկրի համայնաշխնջ աւերտներուն մէջ։ Արդէն հին շենքին հիմերը կազմող պատերը կ'երեսին։

Կը մտնես եկեղեցին, աւագ խորանի բեմին տակէն բացուած գռնակէ մը կ'առաջնորդուիս ուրիշ տաճար մը։ Շէնքը նո՞յն է իր յարամասերովն ու շինուածքով։ Եկեղեցւոյ կոնքին երկու կողմերը, պատերուն մօտ, կը չողան ինը կանթեղներ՝ ինը սուրբերուն չափազանց անշուք հողակոյտներուն վրայ՝ Գր. Լուսաւորչի, Արիստակէսի, Վրթանէսի, Յուսիկի, Գրիգորիսի, Ներսէսի, Սահակի, Գառնիկ ճգնաւորի և Խաղիւ(*) Իսկ աւագ խորանի բեմի աջակողմին ներքե կը հանգչի Տրդատ, ձախ

(*) Միայն Լուսաւորչի, Վրթանէսի եւ Յուսիկի, ըստ պատմութեան, թաղուած են ի Թորդան։ Արիստակէսին ներէս կը հանգչին թին աւանի (=Երզնկա) Զուխուակ Հայրապետաց վլաստի վանքին մէջ։ 1275-ին ներէսի նշանաբեր վիստադրուեան Տիրաշէն վանքը, որ երգնա բազմութիւն մէկ ու կէս ժամ հեռու «Գի» գիւղին մօտն է։ Ա. Սահակի գերեզմանը կը զրանուի յԱւախշատ Տարօնոյ, Գրիգորիսի գերեզմանը ցոյց կը տրուի Շուշիի (=Աստրական) վլաստին Ամարասի Ա. Գրիգորիսի վանքին մէջ։ Խաղի մարմինը

կողմը՝ Աշխան։

Այս սրբազնորը ո՛րքան ալ անփառունակ թուի, անոր տուած ներշնչումները և թողած տպաւորութիւնները խո՞ր են ու անջնջելի՝ քրիստոնէական հաւատքի և աղղային զգացումի տեսակէտով։ Աւելի հսկան ոչ մէկ տեղ կ'զգա թէ Աստուած մօտ է քեզի, և կը տարուիս խորհերու թէ երկրի վրայ ո՛չ մէկ քրիստոնէայ եկեղեցին այնքան չէ ազգայնացած ո՛րքան Հայուն եկեղեցին։ Առանց Տրդատի, Լուսաւորիչի և այս վերջնոյն սերունդին, զուցէ քրիստոնէութիւնը արմատ չըսնէր մեր հայրենիքին մէջ Սասանեաններու և դաւազիր նախարարներու մեխենայութեանց պատճառաւ։

Վերջի այցելութեանս միջոցին Տոքը։ Տաղաւարեան ինծի ընկերացած էր. հաւատքով տկար այդ մարդուն մէջ նկատելի բարեփոխում մը տեղի ունեցաւ Թորդան և Անգուհ այցելելէ վերջ։

Թորդան՝ Լուսաւորչին սկսեալ իր տան կալուածը և հայրապետներու վերջին հանգստարանը գարձեր էր։

Մեպուհ լին՝ Լուսաւորչի վախճանած տեղը՝ բարձրանալու համար պէտք է մազրցիլ, տեղական ջորիներով. սեպ ու կապան արահետներէ, զլխու պատյտ պատճառող անգունդներու ընդմէջն։ Մայիս ամսուան վերջերը այդ անտառու, լիոյ հրաշագեղ պնդուած է։ Երփներանգ ձաւզիկներ աչքը ու ոնդունքը կը զգուեն. ազգի ազգի թուզուններու ձոռւաղինը կարծես բնութեան հրաշալի մէկ համերգը կը յօրինեն. հաստաբատ կաղնիներու և մայրիներու տակէն զիւ զիւ հոսող առուակները մշտարեւ ծարաւի պատպակը կ'արթնցընեն մէջ։ Հեռուէն, քարքարուտ րիրակներու վրայ, կը նշմարես սստոստող այծեամեներ ու անոնց ձագերը։

Երկու ժամուան վտանգաւոր և սրտա-

ամփոփուած է Խործենայ (=Նեղի) Հազարուն զեղի եկեղեցւոյն մէջ, որ ուխտաւեղի մըն է։ Թորդանցի սակային կը պեղեն իրենց աւանդութեան վրայ։ Հաւանականարար իշխանական ծեռոր մը ի Թորդան համալուսառչական սրբարան մը կազմելու չերմեռանդութեամբ, Ա. Գրիգորի շառակիներու նըշխանիներին մաս մը թերած ու ամփոփած ըլլալու է հոն։ Գառնիկ ճգնաւոր Լուսաւորչի ճգնողական կեանքին, իսկ Խաղ Մեծն ներսէսի զործունէութեան հետ կարեւոր կապեր պահած են։

դրաւ բարձրացումէ յետոյ կը համնիս Անպուհի զագաթթը՝ որ ընդարձակ լինադաշտ մնն է, ծածկուած թաւշեայ կանաչութիւնս և ակնապարար ծաղկունքով։ Հըսկայ լեռան բարձունքէն առջեղ կը պարզուի բնդարձակ հորիզոն մը՝ իր նկարուն դաշտով, խայտացող հոգիաներով, լերկ սարերով, հսու ու հոն կէտկիտուած սիրուն զիւղերով։ Մեպուհի հարաւային կողմէն, քանի մը ժամուան հեռաւոր անջրափետով, կը բարձրանայ ուրիշ հսկայ մը՝ Գոհանամ լեռը։

Իսկապէս Անպուհ առուաել խորին խորհրդագիտաց քան կերպատեանն բարձր Մասիս։

Լուսաւորչի վանքը շինուած է Անպուհի լինադաշտին վրայ մէրձ Մանեայ այրին։ Դժբախտաբար անչուք է Կառուցուածքով, ոճով յար և նման թորդանի սրբավարին։ Գիւտ նշխարաց տօնին Բարձր Հայքի և Եկեղեց գաւառի հաւատացեաները զունդ զունդ կը մակլին այդ լիննէն վեր, մէծ մասը հետիւնն։ Մունքէններով կը զիմեն զէպի աւագ խորանը, ծնրադիր, ոմանք հեկեկանքով կ'ալզօթին։ Կը զտնուին նաև այզպիսի ուժամասաւորներ որոնք ամբողջ զիշերը Տաճարին մէջ կ'անցըննեն յաձախ ազօթքներով և զուն ուրեք մրափելով։ Ամուլ կիներ լուսաւորչի նընջման տեղէն, որ ցոյց կը տրուի աւագ խորանի հոտին, կ'առնեն հող, ջրախանն խմելու և զաւակ ունենալու հաւատքով։ Տաճարի արտաքին զրան մօտէն կը բղիսի «Բարեհամ» ջուրը՝ զոր ցյագ կը խմեն ուժամասաւորները։ Մէր վանքերու մէջ դոյն ունից կը հանդամանքն ունիր։

Քիչ մը անդին, ժայռի կողին փորուած է Մանեա աշը՝ զետնէն զրեթէ երկու մէթը բարձրութեամբ։ ամէն ուխտաւոր կը ջանայ անոր մէջ մտնել ու մոմ մը վառել։

Վարը, վանքէն քիչ հեռի, կը տեսնես ցցուած քար մը, զոր կը կոչեն Տըտուիւր։ Ամէնուն փափաքն է անզամ մը նոտի անոր վրայ։

Վանապետը, որ աշխարհական մըն է, քեզ պատուելու համար կը հրամցնէ սկահակ մը բնտիր մածուն, զոր ճաշակած պահուղ կ'զգան Անպուհի կանաչութեան և ծաղիկներուն անուշ բուրումը և ուտելէ

չես կշտանար։

Մեպուհի ստորոտը, 12 տօւնէ բաղկացեալ զոււա հայտարնակ Աստէ զիւղին մօտ, լայն ձորամէջի մը եղերքը կը բարձրանայ Աստէ Վ. Ա. + շ, որ կառուցուած է յանուն թագիոս և Բարթողիմէոս առաքեալներուն։ Մենաստանին թանձր ու բարձր պարիսպներուն շրջապիծը շատ ընդարձակ է։ Հոն կը տեսնուեին տակաւին կիսափուլ ջրազացը, բաղնիքը, և ուխտաւորներու համար հարիւրէ աւելի սենեակներ։ Տաճարը հոյակապ ու սիրուն է, աղղային սուրբերու ընծայուած սեղաններով և զեղեցիկ նկարներով զարգարուած։ նոյն իսկ սրբավայրին հիւսիսային և հարաւային պատերը։ Այս մնաստանը իր նմանը չունի նոյն իսկ Եկեղեց զաւառի բազմաթիւ վանքերուն մէջ։ Դժբախտաբար զմբէթը երկրաշարժէն վիստուած է ծանր կերպով։ ժամերգութիւն կատարել վտանգաւոր էր։

Հոս կը բնակէր, անյիշտակ ժամանակներէ, սկսեալ իր թռաներով և թռոնորդիներով, Բըսկեռանէւ Շ. Պ. Ա. + շ, որ կը պընդէր թէ ինք քրմական տունէ մը սերած է և ժառանգականութեամբ այդ հարստութիւնը իրեն կը պատկանի։ Բրոխսորնեանները Ղետական յացի ամանը մէջ։ Ո՞չ միան Աստէ Վ. Ա. + շ վանահայրութիւնը, այլ և Դարանազեաց զաւառի առաջնորդութիւնը իրենց սեփականութիւնը դարձած է ընդեկար իրենց կայան ունենալով Աստէ Վ. Ա. + շ։ Ակնարկուած եկեղեցականութեան վերջին շառաւելուն կը Վարդան վարդապետ Բրոխսորնեանը՝ որ ցուրջ 15 տարիներ առաջ, վախճանեցաւ կ. Պոլիս Մզգային Հիւանդանոցին մէջ։

Վանքի բնակիչները իրենց մօտ կը պահէին «Ինչու՞» կոչուած թանկարժէք սրբութիւն մը, զոր ցոյց չէին տար ոչ ոքի։ Երզնկայի շատ քիչ առաջնորդներ հազիւյածոցած են միայն տեսնել զայն, և այդ ընտանիքը վանքէն արտաքսելու համար անոնց ցոյց տուած եռանգն ու կորովը ապարդիւն անցած են։ Բրոխսորնեանները երկրին մէջ միշտ ունեցած են իրենց զօրաւոր պաշտպանները։

Միւս կողմէ պէտք է խոստովանիլ թէ Երզնկայի շրջանակին ամրազջ անտառնե-

ըր սպառած էին։ Բրոսորոնեաները ո՞չ միայն Ա-նք Վ-նուն, այլ և Սեպուհ լեռան ընդարձակ անտառները յաջողեր էին պահպանել իրենց կեանքին գնովը։ Աւազակ քուրզերու հետ ունեցած պարբերական բախումներու միջոցին զահ առած էին նույն կարիքներ։ Անոնք կ'ապրէին վանքին հողերը մշակելով և իրենցմէ Ամերիկայ աշխատող քանի մը երիտասարդներու նիւթական օժանդակութիւնովը։

Ֆիլիպոն

ԵՐԱՌԻԱՆԴ ԵՊԻՍԿՈՓՈՍ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՎԱՐՔ ՄԱՇԹՈՑԻ

ՈՒԳՂԱԱԼ ԵՒ ՄՐՅԱԴՔԵԱԼ



ՆԵՐԱԾՈՒՐԻՆ

Սակայն, զուտ լեզուարանական հիմքի վրայ խփու բանաւոր ապացոյցներ կան հաստատելու համար թէ Յանաչարանը, Դարձ փրկուրեան Հայատան աշխարհին, և Վերջարանը Կորիւնի ձեռամբ, «Վարք Մաշթոցի »էն յետոյ գրուած են, ո՞չ երբեք Կորիւնի ձեռամբ, այլ բանաքաղի մը կողմէ, հետեւարար ԵՐԴ գարուն երկրորդ կէսին կը պատկանին. մինչ Վարք Մաշթոցին հաստատարար առաջին կէսին զըրուած է, 44Վին կամ 445ին, ոչ աւելի ուշ քան վերջի թուականը. քանզի չի միշեր Վասակի մարզպանութիւնը, որուն վրայ այնքան մեծ գրուատիք հիւսուած է, և չէր կրնար զուրս ձգել անոր ամէնէն բարձր և նախանձելի տիտղոսը, մարզպանութիւնը, երբ կը յիշէ «Առաւանայ ուրումն» հազարամետութիւնը, երբ կը յիշէ Վահան Ամատունի ևս տիտղոսը, «որ էր Հազարապետ Հայոց Մեծաց» ըսկով։

Թողունք զուգալիքու հստուածներու մէջ Ազաթանգեղոսի բանաքաղին կողմէ բառերու յաւելում, ձեւափոխութիւն, պարբերութիւնց կարատում, կարկտան, անգէպ և անհամար պատշաճեցում. ամբողջ Ազաթանգեղոսին մանմասերուն մէջ յայտնի գիտում և ջանք կը տեսնուի պարզելու՝

կոկելու, աւելի յստակ ընելու Կորիւնի նորածեռութիւնները, մեղմելու յանդգնութիւնները, մթին երեցած տեղերը, օրինակ, աշխարհածնիւն եղած է աշխարհածնունդ, միաւորութիւն՝ մենաւորութիւն, ամինապարզեզ՝ ամենասպարզն, ամինաշնորհող՝ ամենաշնորհն, ողջապատռում՝ ողջոյնապատռում (խաթարելով իմաստը) խնդրելին՝ խողաւորմէ՝ չողածե, բանջարանաշակութիւնց բանջարանաշակ կենաց, նպաստութիւն ցուցեալ՝ նպաստաւորութիւն ցուցեալ, յական Թօթափել՝ ի թարթափ ական, հարքն որք յաջորդեցան յառաջելական կանոնաց՝ առաջնորդեցան, յորդորելով առ բարեացն քաջութիւն (առաջինութիւն) քաջալիրութիւն (իր թէ պարզուած), ակնավայել տեսիլ աստուածագործ սքանչելագործութիւնք՝ սքանչելութիւնք (Ա.Թ. 578) հայերոյն (հայողին) ակնառեալ տեսիլ հայեցելոցն (իր թէ պարզուած, սակայն ո՞ւր և է՞րբ տեսնուեր է հայեցելայի նայողներ նշանակելը), անջատել ի հայրենեաց իւրեանց (իրենց հայրերէն) անջատել ի հայրենի բնակացն իւրեանց, ի չընորհացն Աստուծոյ ճանապարհորդ մինէր՝ յանձն եղեալ չնորհացն Աստուծոյ ճանապարհորդեալ (գիտելի է որ Բանաքաղը չէ հաւներ Կորիւնի «ի չնորհացն Աստուծոյ» ին = չնորհիւն Աստուծոյ, և փոխեր է, իր թէ պարզել է առանց մտազիր ըլլալու որ պատուական հայերէն է զոր նոյն ինքն Սահակ գործածեր է իր թուզմին մէջ առ Պրոկ և Առ Ժամանակու ի չնորհացն Աստուծոյ այնպիսի ինչ չէ յայտնեալ) առ ի մանրակտիտ առնելոյ, զկարեորդոյնս պատմելոյ զհանգամանս ասացաք (իր թէ պարզուած) առ ի մանրակրկիտ առնելոյ զկարեորդոյնս և զօտակարագոյնս պատմեցաք, միով աստուածաբարբառ պատգամօքն մի ազգ կապեալ, մի ազգ կատարեալ, խոտարու ճաշակօք՝ ճարակօք և այլն։ Եթէ այս երկու տարբերակները կիրարկոզը նոյն ինքն Կորիւնն է, զոր վայրկեան մը իսկ չը կրնար մտքէն անցընել ուղղադատ բանաքը-նին մը՝ հարկ կ'ըլլայ ենթազրել թէ Կորիւն իր վերջի տարիներուն յանկարծ իր յունական, յանդուգն նորածենդ, խրթին լեզուն դարձի եկած, ուխտած է ինքինքը ուղղել, պարզ և հանրասովոր լեզուով գրել. բայց առ պարագային, ինչո՞ւ իր

գրածը ինք խեղաթիւրէր և խաթարէր:

Դարձեալ, Կորիւնի մէջ զրչագրական գրիպակ մը մեծամեծ սխալական հետեւ միւնքներու տռաջնորդած է Հ. Արգիսիւնը: Կտակաւ բան է ան, զոր պէտք է ուզգել գտակափ հետեւեալ հատուածին մէջ (Էջ 48) «քանզի չէաք իսկ հանգուրդողք զամենայն արարեալու կտակափ գիւրաքանչչիրոն (նշանակել կամ պատմել), ուր ակներն է թէ գտակաւ է հարազատը, որ հնչումով կը մօտենայ կտակափ, և լսելով ընդօրինակոց մը կրնայ գիւրաւ չփոխիլ, ինչպէս եղած է, օրինակի համար (Ասկ. Մեկն Փիլիպ. Էջ 365) «Զի որ ընդ ճշմարտութեանն մարտնչ չկարէ կանագիս (տպեալ) լինէ, այլ և առաւել զանձն խոցէ»: ուր զանագիս է բռն բառը, որ հնչական նմանութեամբ չփոխուած է ու կանագիս եղած ընդօրինակողէն:

Կորիւնի իմաստը պարզ է «կարող չէինք ամէն բրածները ճշգրտիւ ամէն մէկը նշանակել»:

Գտակաւ ճիշդ այս խմաւտով գործածուած է Կորիւնի ուսումնակից Եղնիկէն «և եղջերուաց գտակաւ զժամանակ խառնիցն իմանալոյ»: Սակայն այս բառը՝ Ազաթանգեղոսի զուգակշիռ հատուածին մէջ՝ զըրչազգի սխալով գարձեր է «գիտակաւ» ի, ճիշդ ինչպէս Ասկեր. մեկն Մատթէի զիրք Փ. ճառ. I. Բ., ուր օրինակը ունի «զիտակաւ»: բայց տպագրողք իրաւացի ուզգած են գտակաւ: Սակայն Հայր Արգիսիսան չանցրագուանալով զրչագրական այս սխալին, և զիտակաւը ուզիդ ընդունելով «գիտակ ըլլալով» տեսէք ի՞նչ մեծակշիռ հետեւութիւններ կը կասուցանէ այդ խարիսուլ հիման վրայ Կորիւնի նկատմամբ:

«Աւստի ամենայն հաւանականութեամբ կարելի է եզրակացնել թէ Ազաթանգեղայ զիրքաբանը յառաջարանին մի մասն է, և թէ յառաջարանն իսկ է արդասիք զրչին Կորիւն: Եւ յիրափ այս բացատրութիւնն իսկ և Զէաք հանգուրժող զամենայն արարեալոն զիտակաւ նշանակել » կը չուցնէ թէ հնդինակ զիրջաբանիս և նորա նախընթաց բազմաթիւ հատուածոցը՝ Կորիւն եղած է և ոչ այլ ոք որ ժամանակաւ հետի զուղով՝ կ'անզիտանար Քրիզորի և Տրդատայ զործոց շատերն: արգարելը նաև կը խոսապանի(?) այս բանս, մհնք

իրաւունք չունինք այլազգ պնդել . . . : Ուզգակի Կորիւն ընծայելով այդ մասը գարձեալ կ'ըսեմ թէ այն ժամանակէն ի վեր ներմուծած էր նա զայնոսիկ Ազաթանգեղայ զործոց մէջ, երբ զեռ Ս. Մեսրուայ պատմութիւնը զրելու ձեռք զարկած չէր, և թէ վերջինը զրած ժամանակի իւր առաջապոյն զրուածներէն քաղուածները ըստու »:

Ահա վտանգը Կորիւնը Ազաթանգեղոսով ուզգելու սխալին, զոր զործած է նաև Նորայր, ինչպէս պիտի չուցնենք: Շատ աւելի տեղիք կայ Ազաթանգեղոսով ուզգելու Կորիւնով, ինչպէս վերը չուցուցինք, բայց աւելի ընդարձակօրէն յետոյ: Առ այժմ մէկ քանի օրինակներ կը բաւեն լուսացայտ նշոյլ մը արձակելու այն խրնդիրին վրայ թէ օրո՞ւն կը պատկանի առաջնութիւն, և թէ ո՞րն է ճշմարիտ ժամանագիրը և ո՞րն է հետեւակ բանաքազը:

Հ. Արգիսիսան՝ Կորիւնի ուրիշ աւելի յատակ տողերն ալ սխալ մեկնած է, ինչպէս և Հրաման առն ուրումն պատւոկանի Յովսէփի կոչեցելոյ և քաջալերութիւն այլոց աշակերտակցաց մերոյն վարդապետութեան», այսինքն մէկուն հրամանը, միւսներուն ալ խրախուսանքը ձեռնարկել տըւին կինսագրութեան, մինչ Հ. Արգիսիսան կ'ըսէ «զրեց ի քաջալերութիւն աշակերտաց»: Նաև «առ ի մանրակտիտ առնելոյ զկարեկորագոյնս պատմելոյ, զհանգամանս ասացաք» (այսինքն կարևորագոյնները պատմելու համար, որպիսութիւնը, պարագաները, ամբողջական նշմար մը տըւինք), Հ. Արգիսիսան կ'այլայլէ՝ պատմելոյն ւոք ստորակէտը վերջնելով, որով կը խառնակի խմասոր:

Ուրիշ օրինակ, Ազաթանգեղոսի խմբագրողին բանաքաղ ըլլալուն: Կորիւն ունի «Յայնժամ զարգագակի հրաման առեալ ի թագաւորէն սկիզբն առնելոյ զիսուժագուժ կողմանս Մարաց որք ո՞չ միայն վասն դիւնկամակիր բարուցն ճիւաղութեան այլ և վասն խեցեկագոյն և խոշորագոյն լեզուին զժուարամատոյցք էին» ևայլն. Ազաթ. ի զուգակշիռ հատուածը (Էջ 589) այսպէս կը փոխէ. «Զերծուցանել զնոսա ի գարչելի (աւելագրութիւն) դիւցական ստանայակիր բարուցն ճիւաղութենէ: Զիսուժագուժ կողմանցն աշակերտելոյ, զիու-

բազոյն և զիսեցընկագոյն (առեղափոխութիւն երկու ածականներուն) բարս հեթանոսութեան ըրջել ի զգասառութիւնուն: Պարզ համեմատութիւն մը յայտնի կընէ թէ մ'ընէ բանաքաղը, տեղափոխութիւն, աւելացրութիւն, բառի թեթե փոփոխութիւն փոխած ըլլալու համար լոկ. բոլոր նշանները հուն են: Նաև կորիւնի մէջ «վեցքիկազոյն լիպու» պատշաճ ածականն է լիզուի համար, զրեթէ միշտ առ զոյականին համար գործածուած է. մէկ անգամ կը լիւնք Առկեր.ի մէջ նուազի համար, և ուրիշ անդ մը զնացին համար գործածուած. բայց Ազաթ.ի մէջ բանաքաղը անփութութիւնմբ տուեր է առ ածականը բարի, որուն չի պատշաճիր այնքան. իսկ Ազաթ.ի դիւցականը Կորիւնով ուղղելի է դիւականի, եթէ հոդ առ բանաքաղը կորիւնէն թեթե մը տարբերած ըլլալու դիտումով դիւցականի փոխած ըլլայ՝ հեթանոսականի իմաստով:

Կորիւն (էջ 23) ունի «Համարձակագոյն և առաւել բարձրագոյն» զաշակերտութիւննորագիւտ վարդապետութեանն խմբին ուսուցանել ու:

Ազաթ. (528) «Համարձակագոյն և առաւել բարձրագոյն» (ինչո՞ւ աւելցուել բարձրագոյն) «զաշակերտութիւննորագիւտ վարդապետութեանն խմբին ուսուցանել են.»:

Ուսանել անշուշտ զրչագրի սխալ է ուղղելի կորիւնով, բայց խնդրել խմբելի տեղ՝ չէ նոյնպիսի, այլ կասկածելի է իրը պարզելու ջանք Ազաթ.ի գրչակին կողմէ: Կորիւնի խմբելի պատուական հայերէն է «խումբ խումբ կը գումարէին» իմաստով, ինչպէս նոյն էջին մէջ, կորիւն ունի «գումարէ... զաշակերտուական ճշմարտութեան»:

Ուրիշ անդ, զարձեալ, բանաքաղը ինքինքը կը մատնէ անհարկի աւելագրութեամբ (յայտնի նշան հետեւողութեան) կորիւն ունի (էջ 43) «Զայր յուն այսօց և ոչ նիրեա արևելամաց մինչեւ հասանել ի հանգիստ Տեառն»: Այս բացարարութիւնը կորիւնի ուսուցիչ Մաշթոցի անդրանիկ թարգմանութեան Առակաց Գրքին մէջ երկու անգամ գործածուած է, և աշակերտ կորիւնի խիստ ընտանի ըլլալով այդ զիրքը, բանական է յիշումը: Սակայն Ազաթ.ի մէջ բանաքաղը քաղելով հանդերձ կորիւնէն կը նկրտի իրը թէ ճոխացնել փոխ առածը և մեղրին վրայ շաքար ցանելու կերպով կը

դրէ «Զայր քուն աչաց և ոչ նինջ արտեանաց եւ ոչ համեցիս իրանացն մինչեւ հասանել ի հանգիստ Տեառն» (ինչո՞ւ չաւելցնել նաև «և ոչ զիւր անձին և ոչ զազար կինացն»):

Կորիւն ունի (էջ 39) «և բարեխօսել նորա վասն սրբոց, և բարեխօսել Հոգւոյն Սրբոյ» առ ի վարդապետություն մեզ զի ընդ միմիւնաց բարեխօսելն զիսելի է»:

Այս հատուածը որ Հոգվմ. թ. 27' մէջբերում է, կ'երեսի թէ Ազաթ.ի խմբագրողը չէ անդրադարձեր, մութ զտեր է, և պարզելու զիւրիմաց ընելու եռանդէն մղուած, հնտեւեալ կերպով այլափոխած է:

«Եւ բարեխօսել Հոգւոյն Սրբոյ» առ ի վարդապետություն մեզ զի ընդ միմիւնաց (ուղղելի կորիւնով ընդ միմիւնաց) բարեխօսիցիմ, և ոչ երե առ բարձրացոյն ով Միածնին կա Հոգւոյն Սրբոյ բարեխօսելն զիսելի է»:

Բանաքաղը նախ Հոգվմ. թ. 27էն կորիւնի մէջբերումին էական մէկ մասը և վասն սրբոց » զուրս ձգեր է, երկրորդ կորիւնի «զի ընդ միմիւնաց բարեխօսելն (Ասկեղարեան հայերէնի զի էն ետքը անորոշ զերբարայ զործածական ձեւը պարզելու համար փոխեր է բարեխօսիցիմի), երրորդ՝ անտեղի պարբերութիւն մը աւելցուցեր է մեկնողական, եթէ այս վերջինը ընդօրինակողներու լուսանցագրութիւնը չէ որ սպրզեր է բնագրին մէջ»:

Ինչ որ առ ըլլայ, կարելի չէ երկմախի թէ ս'ըը որմէ բանաքաղած է, ոչ առ կարելի է ենթադրել Հ. Սարգիսեանի հետ, թէ «Նոյն ինքն կորիւնն է ինքեան բանաքաղ»:

Այս մի քանին իրը օրինակ, բայց զեւ կան տասնեակներով, զորս մի առ մի մեր վերահաստատած կորիւնի բնագրին ձանօթութեանց մէջ նշանակած ենք. իսկ զեւ կայ մատնանչելի կորիւնի մէկ անձի մը վրայ զրածը՝ Ազաթ.ի խմբագրին կողմէ ուրիշ անձի մը վրայ անձահօրէն պատշաճեցնելը (Մաշթոցինը՝ Ա. Գրիգորի վրայ, Վահան Ամատունիինը՝ Տրդատի վրայ, Մաշթոցի և իր աշակերտունը՝ Տրդատի և աշակերտությունը, Մաշթոցինը գարձեալ Ռատակէսի վրայ), որ այնպիսի անկանելի անտեղութիւններ յառաջ կը բերէ որ մէկանց յայտ կուզան անձարակ բանաքաղին անխոհեմութիւններ,

յատուկ ցուցակագրութեամբ կը ներկայացնենք բնթերցողին։ Ասոնք, ինչպէս և պարբերութեանց բառերու փոփոխութիւն իրը թէ պարզեւու համար, կարասում, անկցիլի կարկան, աւելագրութիւն կամ բարձում մասանց, այս ամէնք առաջարկէն մեր դէմ կ'ելլեն Ազաթ.ի մէջ, և ասոնց ամէնուն զումարեալ զորուրինն է որ անզիմագրած կը առնի մեր հասած եղանակացութեան։ Եթէ ցանցառ օրինակներ միշայն զոյութիւն ունենային վերագրեալ անտեղութեանց, թերես հնար ըլլար վերագրել զանոնք մեր այժմ ձեռքը հասած Ազաթանզեղոսին խանգարեալ օրինակ մը ըլլարուն, ինչ որ ստուգիւ ալ է։

Այս խանգարման մէկ հետաքրքրական և զուարձալի օրինակն ալ տանք։ Զուարձալի բարձր, որովհետեւ այդ խանգարումը՝ հրէշային ծնունդ մը՝ ինքը սերած է ուրիշ խանգարումէ մը, որ Կորիւնի օրինակն մէջ սպրդած է (դարձեալ ապացոյց Ազաթանզեղոսի Կորիւնէ կախումին) և որ բազմաթիւ պատմաբաններ, քննադատներ մոլորեցուցած ե ընդ վայր յածեցուցած է։ Կ'ակնարկենք «Բռոտանտակ Դաստակերտ» ին։ (Ազաթ. էջ 623)։

«Հասանէք յառաջադոյն ի դաստակերտն իւր յի՛ռոտանտակն (Կ. Պոլսի տիպ՝ յի՛ռոտատակն) յԱյրարատեան դաւառին ի Վաղարշապատ քաղաքն։»

Խանգարումը Բռոտանտակն կամ նախնտելի տարբերակը Ռոտոտակն բառն է, զոր ցարդ ամէն ոք՝ այս պարբերութենէն գատկով՝ ստուգագէս զոյութիւն ունեցող գաւառ (այս իմաստը տալով՝ «դաստակերտ» կարծեր է և Հայաստանի ընդարձակ սահմաններուն մէջ անոր տեղը զանելու զրագեր է վայրապար, քանի որ չզոյին ի խնդիր կ'ելլեն։ Ամանք Յովին Կաթողիկոսն յիշուած Ռոտակց գաւառին հետ կը նոյնացնեն։ Ալիշան՝ Ռոտատակ գաւառ մը կը յիշէ «ընդ մեծ-կողման և ընդ մեծ-իրանս, այսինքն է Աւափ և Արձախու մէջ, իսկ Հ. Սարգիսեան (Ազաթ. էջ 222) այդ նորալուր անունը կը սեփականէ և Ազաթանզեղոյ էջ 545 յիշուած մշակեալ և ծառախիտ արգւոյն . . . այս ձմարտութիւն(?) աւելի յայտնի կը տեսնուի սանսկրիտ rohanta բառէն որ կը նշանակէ ծառս և տաւնկո պատառուողս

կամ որթս ։

Այս մտացածին գաւառին անգոյ և լոկ խանդարումէ ձևացած լինելը խսկոյն երեւան կուղայ, երբ ձեռք առնենք մեր կորիւնը և զէմը զնենք զուղակչիս հատուածը, որ սակայն ինքն ալ իր կարգին ձպտած ըլլալով ուրիշ խանգարումով մը դժուար կ'ընէր զուղակչութիւն գտումը. բայց բախտաւոր զանուելով նշմարելու և ուղղելու Կորիւնի մէջի խանգարումը, զիւրին եղաւ նշմարել նաև անոր վրայ հիմնուած Ազաթանզեղեան նոր խանգարումը։ Կորիւնի պարբերութիւնն է (էջ 24) «Երթեալ իջաներ առ ոս տամն Գողթան՝ յառաջն դաստակերտն առուակերտն առուակերտ, զաստակերտ»։

«Առ ոս տամն» գրչագրի սխալը ուղղցինք առ ուսանեն, հասկանալի պարզ հնչական սխալ մը, տուն տուողէն լսելով ընդօրինակողի համար։ Արդ «առ ոս տամն» խանգարումը անցնելով Ազաթանզեղոսի մէջ իր կարգին նոր խանգարում մը կրեր է և փոխուեր է առ ոս տակն կամ ըստուալինի (Կ. Պոլսի տիպ), և ուրիշ օրինակեներու մէջ ըստամատակնի. և որովհետեւ այդպիսի կամ անոր մօտ հասարակ անուն չկայ հայերէնի մէջ, և հասանելու վրայ է խօսքը յառաւկ անուն տեղի անուն համարուեր է և գլխագրով սկսուած զրուեր է, ուստի և «յառաջն դաստակերտն իւր» իւր բացայատիչ ըլլոտանտակն է առաջ անցուցիեր է խմբագրող՝ բանաքաղը Կորիւնի առաջին բառն ալ ձախող կերպով յառաջազոյնի փոխուելով՝ փոփոխած ըլլալու մարմաջէն, որով Ազաթանզեղոսի այս պարբերութիւնը սապէս։

Արդ՝ Ազաթ.ի այս մասերը՝ անոնցմէ առաջ զրի առնուած Կորիւնով ուղղելու մեր սկզբունքի համաձայն, կ'ուղղենք Ազաթ.ի փերոգրեալ պարբերութիւնը սապէս։

«Հասանէք առ ոստանն Այրարատեան գաւառին ի Վաղարշապատ քաղաքն յառաջն ի գաստակերտն իւր», կամ «յառաջազոյն ի գաստակերտն իւր» Եթէ ուկուի անպատճառ պահել որեւէ զնով բանաքաղին մուծած սոյն անիմաստ փոփոխութիւնը. անիմաստ որովհետեւ առաջին զաստակերտն միշտ առաջին է, և առաջինն աւելի առաջին է ինաւ յունի։

Այսպէս ընդ միշտ կը թողուի « Բառատանական » մոլորեցուցիչ հրէցը, և կը դազրի գոյութիւն ունենալէ, ինչպէս արդէն գոյութիւն չունէր մինչև Զբդ դարու Ագաթանգեղոսի համեմատաբար սխալազերծ օրինակներուն մէջ, քանի որ կը պակսի հայերէնէ թարգմանուած յոյն օրինակին մէջ, և առ նշմարելով Հ. Արգիսեան (Ագաթ. էջ 335), զարմացած պատճառը կը հարցնէ, «յատուել անունս Ըստանտակ կը պակսի (ի Յունարէնն) չպիտեմ առ ի՞նչ ». կը պակսի սա գերազանց պատճառով որ գոյութիւն չունէր Հայ բնագրին մէջ որպէսզի փոխարկուէր Յունարէնի:

Մանչեւր ԳԱՐԵՆԻԿ ՖԻՇԻԵԱՆ

ՅՈՒՇԵՐ ԱՐՄԱՇԻ ԶԵՌԱԳՐԵՐԷՆ

Չեռագրական ամէն ժողովածու մեր նախահայրերու հոգեկան արտադրութեանց ծաղկի փունչ մըն է և հայելի մը անոնց կեանքին ու զործունէութեան։ Ամէն Հայ որ կը հետաքրքրուի իր ազգին անցեալով և անոր քաղաքակրթութեամբ, ստիպուած է անգամ մը աչքէ անցնել մեր ձեռագրական ժողովածուները, ուր նա կը գտնէ ամենալուրջ և ամենագժուարաբուսէին նիւթերէն սկսեալ մինչև ամենազբւարալի առակներ, ասցուածներ ու ժողովրդական ժողովածուներու մասին վերոյիշեալ տեսակէտով։

Նախ ըսկնք թէ մեր խեղճ նախահայրերը ի՞նչ մեծ դժուարութիւններով ձեռագրեր կը գրէին և կամ մանաւանդ զանոնք կը պահէին։ Ինչպէս յայտնի է՝ ին զարերուն մէջ թուզթի զործարաններ գոյութիւն չունէին, և մագաղաթ ու զրքի մը համար տրամադրելի թուզթ ունենալու համար հարստութիւն մը պէտք էր։ Այս է պատճառը որ զրիչ մը (սովորաբար հոգեւորական) ի վիճակի չէր իր ուզած զործը զրելու կամ արտագրելու, մինչև հարուստ աշխարհական մը կամ բարձրաստիճան հոգեւորական մը նիւթեական անհրաժեշտ ծախքերը հոգար։ Չեռագրիը այս-

պիսի դժուարութիւններով զբուելէն հարքը, մեր ազգին քաղաքական գարաւոր անապահովութեան հետեւանքով դժուար էր նաև զայն պահպանել, քանի որ օտար թշնամիներ շարունակ մեր երկիրը կ'արշաւէին և յափշտակած ձեռագրերը կ'ոչնչացնէին կամ աւարելով սուղ զինով կը ծախէին։ Հետաքրքրական է այս տեսակէտով հայ ազգին քաղաքական անապահովութիւնը պատկերացնող Արմաշի Ն^o 145 Աւետարանը, որ անզամ մը թշնամիներէն կը յափշտակուի 16-րդ դարուն ըսկիզր և հայ ին մը Գուշաղ անունով «հանեալ ի պարանոցէն Դուլ մի ԳԻ. (3000) գանեկանի ետուր և ազատեաց զաւետարան»։ Էնչ գոհոզութիւն կնոջ մը համար . . . Ձեռագիր աւետարան մը պատելու նպատակով մանեակը զոհէւ։ Նոյն աւետարանը կը յափշտակուի երկրորդ անգամ 1578-ին «Ղղլաղի» (պարսիկ) և «Էտոնդրարի» (Բուրք) միջնեւ ծագած պատերազմի մը միջոցին, և Հայերու վիճակը այնքան կը ծանրանաց «որ շատ ոք երանի կուտային մեռելոց»։ Ահա այն ատեն զայն կ'ազատ և անհայ մը, «Յիշեցէք զՏէր վարդանն որ նորա հրամանոք պատեհցաք Ա. Աւետարանն ի ձեռաց այլազգաց»։ Այս Աւետարանին ողիսականը ասով ալ չի վերջանար։ 1733-ին «Եղեւ Շամախի» (Կովկաս) այս յավեյտարանը . . . յինկեր էր գէրի, ի ձեռէն Լեզկոյն (Լեզկ) ազայտեց Ակէնցի (Ակն) . . . Յակոբէն։ Այսքանը միմիայն մասնաւոր կերպով յիշտատակուածներէն։ Կարելի է երեւակայի թէ որքան զըշազրէր կորած և որքան ուրիշներ երիցո զնուած են առանց յիշտատակուելու . . .

Ցայժմ Հայոց հին իրաւական և ընկերային վիճակը շատ քիչ ուսումնասիրուած է։ Երբ մենք լսենք օրինակի համար թէ մեր հին հեթանոսական ըրջանի թագաւորներու մահէն ետքը անոնց զէրեզմանին վրայ անոնց սիրելի հարձերն ու կիները կը թաղէին սպաննելով զանոնք, կը կարծենք թէ Սկիւթացիներու և կամ Հօթէնթօդներու մասին կը խօսին։ Այս ընկերային տեսակէտով շատ հետաքրքրական է Արմաշի ձեռագրերուն Ն^o 28-ը։ Այս ձեռագրին պարունակած կանոնագրքին համաձայն հին Հայոց մէջ աղջիկ մը 12 տարեկանին և մանչ մը 14 տարեկա-

նին արբուն կը համարաւեր, և այս տարիքէն սկսեալ անոնք կրնային էաւ շնել եւ ժամանէլ: Հայր մը կրնար իր զաւակը ժառանգութենէ զրկել, անոր մանէն ետքը ժառանգաւորիկը կ'ստանար հօր ունեցածին 1/36-ը: Հին Հայերը ծառաներ եւ ստրուկներ ունեին, որոնք շարժական այլ գոյքիրու պէս կրնային ծախուիլ: Տէրը կրնար զանոնք մասնաւոր կտակով մը իր ժառանգութեան բաժնեկից ընել, բայց չէր կրնար զանոնք աղատել առանց իր գաւառի քորեպիսկոպոսի արտօնութեան:

Եթէ կին մը ամուսնացած միջոցին իր մարդուն 100 դահնեկան բերէր, մարդն ալ պարտաւոր էր անոր 100 դահնեկան տալու. բայց եթէ այրը իր կինը արձակէր՝ պարտաւոր էր անոր բերած պոռյզը (100 դահնեկանը) ետ տալու:

Կինը կրնար ամուսինէն բաժնուիլ, եթէ պացուցանէր որ ամուսինը զայն կը ծեծէ անիրաւորէն և կամ եթէ ան «կախարդութիւն, չնութիւն, զողութիւն» կը գործէ և «կամ որ էած ի տուն իւր բոյ կամ մանուկ, կամ զործեաց պղծութիւն հետն որ ի ընտանեացն (կենդանի):»: Բնականարար գերուհիները կամ աղախինները չկան այս հաշուին մէջ: Ասոնց համար կ'ըսուի «թէ զնէ մարդ առ իւր ընդերն աղախին, իւր փաստակն լիցի փոխարէն վաշխին և թէ լիցի որդիք աղախնոյն, առաջին սոսացողին են որդիք»: Այս տեսակէտով աղախինները կրնան իրենց տէրերը փոխել, բայց անոնց զաւակները կը պատկանին միշտ առաջին տիրոջ, որ զանոնք կրնայ միշտ ծախել:

Զաւակները չէին կրնար իրենց հօրը հետ թատրոն երթաւ, «որդիք ընդ հօր իւրեանց ո՛չ ունին մասնել ի թէատրոն»:

Հայաստանի մէջ ապրող օտարները հայ քաղաքացիներու շատ մը իրաւոնքներէն զրկուած իէն. այսպէս «Հրամաէ օրէնքս զի որք զործակալք են Հոռմացցոց և զթագաւորական զսպասաւորութիւնն ունիս յարգունիս, ո՛չ լինել ի նոցանէ հոգարածու ի վերայ ընչից որբոց և ո՛չ մը տանէն ի զատաստան և ասեն այլոց բանս»: Անոնք զատարանի առջև վկայութիւն տալու անզամ իրաւոնք չունին: Գիտութեամբ, ուսուցչութեամբ և բժշկութեամբ պաղողները մէծ յարգանք կը զայելէին

և տուրքերէ ազատ էին, «Հրամաէ աւրէնքն քըս վասն բժշկաց և վասն վարդութեաց (=ուսուցիչ) և վասն աշնայն բժուակաց բոց, որք են ի քաղաքս և ի գեաւզս ուստ լիւ և աշնայն հարցաց և այս էլեւանունիւն գնան հորինել կամ հարինել, կամ անուրէլ: և իրաւացի է առնել ի նոցանէ հոգեբարձու որբոց և ազատէ զնոսսա նամաւսս, զի բժիշկն բժշկն զմարմին եւ վարդապետքն զնոգիս»: Ասկից կը հետեւի թէ մեր նախանայրերը ուսուցիչներուն արժէքը ապահովաբար մեզմէ անհամեմատարէն աւելի լաւ կը զնահատէին:

Դաւաճաններու համար կ'ըսուի. սրբազաքատուրս և զբերդատուրս, եթէ յառաջ քան զչարն ի գլուխ հանել յայտնեցին իրքն, մահու մատնեցին. իսկ եթէ զնով գննեցէ զանձն իւր՝ փրկեցի, ապա զաշն հանցելն և զկին և զորդիսն յարգունիսն ծառա առցեն և զինքն յայլ աշխարհ վարեցն մերի և անաչք: Ապա եթէ զչարն ի գլուխ հանիցէ և ընդ ձեռամբ ածիցին, անողորմն սպանցի»:

Շատ հետաքրքրական են նաև քրիստոնեաններու և այլազգիշններու (այլակրօն) յարարերութեան վերաբերեալ օրէնքները, և եթէ քրիստոնեան զայլազգի սպանանէ կամաւ զգին արեանն ասցեն 122 գեկան եւ եթէ ակամա՞ 61 գեկան»: Մինչզեռ եթէ քրիստոնեայ մը ուրիշ քրիստոնեայ մը ըսպաննէ, վերոյիշեալ զումարին եռապատիկը պէտք է զնարէ: Եթէ այլազգի մը քրիստոնեայ մը սպաննէ, մահուամբ կը պատժուի:

Պատիժներու վայրագութեան տեսակէտով հետաքրքրական է նաև N^o 38 կանոնագրքին հետեւեալ հատուածը, «Եթէ ոք ի մծդղնէութեան զտցի կամ երէց կամ սարկաւագ... աղուէս զրոշմի ճակատն զիցի և ի տեղիս ճգնաւորաց յապաշխարութիւն տացեն. ապա եթէ զարձեալ ի նմին զտցի զիլոզն զերկոսին... կտրեսցեն եւ ի զողենոց տացեն»:

Ցոյն և Ասորի զրականութիւններէն հատրնտիր զործեր թարգմանող մեր նախնիքներէն ամէնէն զարգացածը, Դաւիթ Անյաղթէն զատ, զուցէ անկից ալ աւելի Գրէտը Մ-է-դուռն է: Ահա թէ ինչ կ'ըսէ ան իր թարգմանչական բեղուն զործունէութեան մասին, «բազում մատեանս, զորս ո՛չ եմք զտեալ ի մեր լեզուս, վշտի-

հարբան Պաշտոնի, շնորհած ուղարկութեան և շնորհած քայլ և զտեալ մեր իսկ ի հայ լեզու գրեալ թարգմանչացն շքեր Արարիստութեան, զոր Դաւիթ յիշատակէ . . . զրեալ եմ և շնորհած և շնորհած ի հայ լեզու, քայլ և շերիքաւդանան շնորհած ոկայ թարգմանել և եթէ տակաւին կամեացի տէր երկարանու մնզ ի կենցաղում, բազում հոգս յանձն կալեալ զմիացեալուն բոլոր Յունոց և յԱսորց թարգմանել ոչ դանդաղեցայց . . . : (Տե՛ս Արմաշի № 41 Ճեռագիրը): Այսափ բեղմաւոր և զարդացած իշխան զրագէտ մը սակայն չի կրնար իր բոցավոր կիրքերը զապել երբ խօսքը Թոնդրակեցիներու կամմանիքցիներու (աղանգաւորներ) մասին է և ահա թէ իր անձը ստորնացնող ինչ լիչու կը զործածէ Թոնդրակեցի ներսէսի դէմ. «Քաղ հրաշունչ, քծնիդ աղուէս, յափշտակողդ զայլ, պարարեալդ խոզ, ջորի աքացող, խթան արջառ, զուարակ հարկանոց, ուղու ոխակալ, վրնչողդ մոլի ի մատակս, զիշերայածու զազան, զիրեզմանակրկիտ բորենի . . . դէմք զաղանի քո թիսացի . . . »: Մարդ ակամայ կը տարուի խորհելու թէ մեր երկրին լիոնային հանգամանքը մեր նկարագրին մէջ կոչառութեան զիծ մը ներմուծած է, զոր պէտք է սրբագրենք ամէն զինով:

Խորենացին շատ մը օտար յաղթանակներ և փառքեր Հայերուն վերաբքելու մարմաջը հետեւողներ ունեցած է նաև մեր ապագայ մատենագրութեան մէջ: Այսպէս Արմաշի № 54-ի համաձայն Գերմանացիք (Ալաման) Հայերէն կը ծագին, «Յորժամ զնացին (Տրդատ և Լուսաւորիչ) ի տես թագաւորին կոստանդիանոսի ՀԽ. (70,000) արամբք . . . ի նոցանէ արգելեալք էին արք հզօրք և յաղթանգամք և անուանիք . . . ու երիելու, իսկ ի նոցանէ անցեալք և զարգացեալք, որ կոչին Ալաման»:

Ինչպէս յայտնի է հին փիլիսոփայութեան մաս կը կազմէր նաև երաժշտութիւնը: Յովհան Արոտնեցին, որ շատ մը խաղեր և եղանակներ յօրինած է (տես. Արմաշի թիւ 7 Ճեռագիրը) ուր կ'ըսուի: «Ի սմանէ յողնանկար նորագիծ տառք և երաժշտական եղանակք» ունեցած է իրք արժանաւոր հետեւող Յակոբ Դրիմեցին, որ խօսելով իր «Մակնաթիւն Տոմարի»

զրքին մէջ իր ժամանակ զործածուած եւ րածատական գործիքներու մասին կ'ըսէ. ա՞նո՞ւն որ ունի զտասն ազին ի լարս մետաքսեայ և թէ ուլուն որ է քառասուն ազի ի թելըս պղնձի և պահանձ որ է հօթանասուն լարի և թէ ուլուն որ է հարիւր ազի ի թելս պղնձի»: Այս նուագարաններու յայնը «սուր բութ, զիլ, բամբ» էին և ունաշունիւնը՝ «սուր, երկար», երանիւնը՝ «մոյլ, պինգ», և յայնը՝ ուրիշանունները՝ «կէս ձայն, երկպատիկ, կիսաբոլոր, մակեռակ, մակպատեակ»: Ճաշակ մը տալու համար թէ Հայերը ինչ զազագիար ունէին իրենց լսած հին լեզուներու հնչականութեան մասին, յիշենք Վարդանի Արարածոց Գրքի Մեկնութենէն (տե՛ս. մեր Արմաշի Ճեռագիրերու ցուցակ № 167) հետեւեալ հատուածը. «Փափուկ Հելլէնն, սաստիկ Հոօմայեցին, սպառնական՝ Հոնին, աղաչական՝ Ասորին, պերճական՝ Պարսիկն, զեղեցկազարդ՝ Ազուանն, ծաղրական՝ Մունզին (քուրդն), տափակախօս խափարական՝ Եզզիպացին, ճառուզական՝ Հնդիկն, համեզակ՝ Հայն»:

Վերջացնենք մեր յօդուածը, զոր կարելի է անսահմանօրէն երկարել մեր թիւ 62 (Արմաշի Ճեռագիրերու ցուցակ) տաղերու և ոտանաւորներու ժողովածուէն չէնի մասին զրուած հետեւեալ տողերով, որուն հեղինակը Աղեքսանզը կայսեր և եղիսաբեթ թագուհիին նուիրուած կարգ մը ուղերձ ստանաւորներ զրած է, «Արփակեղ կառք արեւու, ի մէջ երկրի բոցաճնէտ, սկիճաճանչ նորին ճաճանչ, ի հոգիս մեր փայլատակէ, լուսափայլակ անոյշ զինի, յօղ քաղցրութեան տապոյ սրտի . . . »: Նոյն հեղինակը խօսելով Աղեքսանզը Բաւլովիչի մասին, երբ Հայերը զարձեալ աղատութեան յոյսեր կը տածէին և սակայն վերջէն յուսաբեկ եղան, կ'ըսէ. ս'նոր արշալոյս մեզ երեւցար, ի կողմանէ հիւսիսոյ, սուրը հաւատոյ լուսով վանեալ զիսոր խաւար հարաւոյք: Խե՞զձ բանաստեղծ երանի թէ քաղաքականութեամբ չզբաղէիր և զիւրաբորոք ոգեւորութեանդ ուե յունատեսութիւն չհետեւեր նոյն արագութեամբ:

Պեյրուր

Յ. ԹՈՓՃԵԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՍԱՀԱԴՐԱՎ ԱՌՋԵՔ

Ա Ն Տ Ա Ր Դ Մ Է Խ Ո Ր Ճ Ե Մ Կ Ո Ւ Մ Ի Ր

Երիկոն մ'էր, Առկօնի մէջ, անտարի մ'խուզը մեկուսի՝
Զոր պահպանած էին մեռնի առաջուսին ի վեր՝ բախով . . .:
Թշնամին՝ սասանողուած դիմադրութեամբ մեր կազմքունին՝
Դադրեցուցած է յարձակմունքն եւ նեռուներն է դիրք բռներ.
Եր բնդանօրն ա'լ չի գուար կատադրիւնն Աստիղասի.
Սակէ անկէ մերը կը սուլին կը ճարհատեն դեռ զնդակներ,
Կըուսի յետին ըրուկի՞ որմէ լոկ արձագանքը կը սարսուայ.
Բընուրիւնը կը լրու տրմազգեցիկ բովերուն մէջ . . .:
Օդին մէջ մերը ընդ մերը նիշեր կը բարձրանան անդոնական՝
Հոգեվարժի նըռընդիւներ վիրաւորի կամ նեծկըլտու . . .:
Մահասարսուն տեսիլներուն այս արհաւիրքն սօղելու
Համա՛ր կարծես է տարածե մորի՞ զիւերն՝ իր վարազոյն,
Գիւեր մը բա՛նձըր որուն բեռը կը ննչէ դընդակօրէն
Այս վայրերուն վրայ ո՛ւր տեսոնեան նիզը վիժեցաւ :

Դիակներուն մէջտեղ՝ պառկած խոտին վրայ արինազանգ՝
Հունեական ներուներ՝ ինկած կուրին մէջ զիւկընդխառն,
Մահամերձ մ' ահա յանկարձ նոզի կ'առնէ, կը խըլրտի,
Հեւ ի հե՛ւ ու տենդազին՝ ացեւը մէծ մէծ կը բանայ . . .:
Ու կ'ունկընդրէ . . . մինա՞կ և . . . միսմինակ սեւ զիւերին մէջ.
Հետքինեւէ յիւզուրիւնը կուզայ տղը, կը սրափի . . .:
Աչին առջեւն է նիմա՝ սրի ինամերկ բուռն ընդհառումն,
Գիրկ զրկի կոխիւն այն ահաւոր, ոգուուն այն ահեղ անկուր . . .
Յետոյ անկուրն իր վիրաւոր՝ բախումէ մ վերջ օրհասական . . .:
Հիմա արդէն խելաբերած ու զիսակից է վիրաւոն,
Ու զին սորսափը կը խեղդէ . . . զի հասկըցած է ամէն բան.
Ա. նուելի վերելն տրուուծ ամբողջ մարմնէն՝ արիւնին նետ՝
Կեանքն ալ տակաւ քրած խոյս, թէպէտ դանդաղ՝ բայց ապահով
Մահը կուզայ, մահն ու արդէն կը սառեցնէ կամն ու կորովն,
Եւ նեւասպան զին կը դընէ յաւերծութեան նետ դէմ առ դէմ . . .:

Հանդերձեալին մօս ընդ մօս այս տեսիլէն սարսափանար՝
Մահամե՛րձը կը սարսուայ . . . անմեղ մը չ' բոլորովին . . .
Հայրենիքին համար մեռնի՞ այս՝ անսոււս յօժար է ան,
Բայց ինք բարի երիստոնեայ կ'ուզէ մեռնի միանգաման,
Սահամանին խօսին ներեւէ՝ ու կը ներէ ու կ'արձակէ՝
Ա. միա՞կ իր Սասուծոյն կ'ուզէ նոզին իր աւանդել . . .:

Այսպէս զինուորը մեր բարի՝ մահուան առջեւը վերահսկութեանը՝
կը նընհընայ ու կը կառչի իր այս տեսչին անձկակարօս...:
Զեմ զիտեր ի՞նչպէս յանկարծ՝ զարութանին տակ զինի նրանող՝
Ա.Յ անդուրիլը կը զգայ օրհասական իր տագնապին...
Ու դոդ ի դոդ՝ ան կ'ունիլը դրէ...: Իրմէ երկու քայլ րոկ անդին՝
Մուրին մէջ՝ յամր, բաւ, անոյշ մի ձայն կ'լրսուի զեղոյ մի սաղմոս...
Ա.Յ երգի ձայնն այս հատկանուր ուժի ուռով կ'անսայ կ'սերտէ...
Երա՞զ մ' արդիօք... բայց ո՞չ, իրեն խիս ծանօթ է այդ եղանակն...
Մանկութենէ ի վեր լրատ, կրկնած „Հայր մեր”ն է իսկ եւ խի...
Հանդիսաւոր պատարագի մէջ երգրած „Հայր մեր”ն անոյշ...:
Բայց այն ատե՞ն, —ո՞ւ բարուրին տառածային ընորհաց աննառ, —
Այն որ այս երգը նուիրական այսպէս կ'երգէ դաշըն ձայնով՝
Մի՞ զուցէ... ո՞վ զիտէ, թեևս...ո՞ն, իցէ քէ... բահանայ մ է:
Եւ մեր բարի զինուորը՝ զոր այս յանոն խոյն կ'օգենորէ,
Շունկի կուզայ, զայր ի զայր կ'առ աշանայ, եւ զետնաբառ
Սողալով կը խարխափի՝ զիւերին մէջ՝ նեծեծազին՝
Դէպի մարդը ցանկացուած՝ որուն ձայնն է իր ուղեցոյց...:
Ա.Լ խիս մօսն է անու... սակայն իր ցաւերուն սասկութենէն,
Եւկիցըս մի՞չ մնաց որ ան ուշակորդս իյնար գետին...:
Հուսկ ուրեմնըն կը հասնի... կը խոնարին նա անձկայոց,
Ա.Յո՞ւ առջեւ զոր երկնառամ ազատարա մը կը հանչնայ.
Սաղմուներգունի՝ ծառի մ' ըսլիքն՝ պառկած է հնո երիքացած...
Եւ ձայնն արդէն կիսահազար ըսլիչ մըն է սասկ, մրմոնչ մհազիւ,
Եւ մեր զինուորը՝ վերցին ճիզով մը նզօր զարարապիրի՝
Կնանչնայ զօրին նոզեւոր հայրն՝ արինքարախ՝ իրեն նման,
Ար եւ իրեն պէս կը մեռնի հաւտիններէն ջարդուվիքուր...:
Ս.ղիմիւնուն ալմէն յայնժամ կը բարձրանայ նիչ մ' աղերսի,
Ա.Յո՞նինի՝ եւ խունապի, հան հառ մ' ամբողջ յուզիչ, քրոռուն.
„Հա՞յր սուրբ, հայր սուրբ... կը լրսէ՞ս... ես մահուան դուռն եմ... օգնուրիւն
„Խոստովանին կ'ուզեմ... ի սէ՞ր Ս.սուծոյ ըո՞ւծ լրսէ՞ ինձի”:
Հրամէ... յանկարծ հահանան՝ կողկողազին ձայնին ի լուր՝
Հոգի կ'առնի ու կը նրգնի շարժում մ' ընել ու մօսենալ...
Ո՞չ ապամէն ան վերցին պարտ մ' ունի զոր հարկ է կատարել...:
„Խոսկ” կ'ձայնէ, Զինուրին՝ որուն վերցին ժամն է՝ բերին
Մէջ բառե՞ր կը պակսին. „Խոստովանիմ... առաջի բա...
Տէ՞ր, մեղայ ենք... վայ ինձ, վայ ինձ...” Ու լրսուրիւնը կը տիրէ:
Ա.պահարող նոզին արդէն մինչ կը բռչէր՝ „բա՛ է, ների՞ֆ,”
Կը մրմոնչ հահանան՝ որմէ նոյնպէս խոյս կուտար կեանին.
„Խաղաղութեամբ... ե՛լ դու եւկինք, ե՛լ դրայր... Ս.սուած... ենք կը ներէ.
Յետոյ կ'ինսայ՝ վերցին անզամ խաչին նրանը կը ներիլով.
Երիկո՞ւն մըն էր, այնի՞ն՝ անտառի մ' խո՞րը մեկուսի:

Թրգմ. Մ. ՏԱՐԱՏԵՎԱՆ

ՔԱՄԻՑ ՇՎԱՐԱԿՈՒՊԵՐ
ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՍԻԼԻՆԻ ԼՈՒՍԱԲՈՒՇՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Տեր Գարեգին Քեյ. Պողարհան, Հալէպէն կը հարցնէ.

1.— Նարականներ ընդհանրապէս երեք համարներ կը բարձրանան, արդ՝ նկատի առնելով դա զարդարութիւր, ինչու համար զոյց (երեք կամ չորս) համար չեն պատրաստած որ սկսուածք և Փառք Հօրը միենայն կողմին դայ. հիմայ շատերը առաջնին համարը կրկնելով կ'երգեն, ումանք ալ Փառք Հօրը առանց նկատի առնելու սկսուածք, բայ կանոնի, պատրանեալ կողմէ սկսելով, առանց կրկնելու, երեք համար կ'երգեն, որով սկըսողը երկու, իսկ զիմացինը մէկ համար երգած կ'ըլլայ:

Ժամանակի խնայողութիւն և կրկնութիւնը շնելու համար արգեօք, հին առնեններ ի՞նչպէս կ'երգէին Մեծացուացէլ, Աղուանան, Տեր իշենիոր, Մանկութը, և այլն, իրենց կարգին: Կարիին՝ է ենթագրել որ Օթնուրեանց և Հանգստան շարականներու նման՝ իրաքանչիւր կողմէ երեք համար պատկեր մը երգելուն ուժս, Մեծացուացէլ և Աղուան և այլն, երեք համարը Աւագի Դասէն և Տեր իշենիոր ալ Հանցին հետ կողման Դասէն կ'երգէին: Ժիշը ո՞րն է, նկատի ունենալուն թէ համար մը կրկնել ընական բան մը չէ. թէ զոյդ ըլլալը պէտք լինէր, կրնացին չըրասական համար շարել:

2.— Պասկ վերացնելու կարգին ինչու համար Մարտիրոս և Խաչի շարականներ կ'երգուին, ի՞նչ պատշաճնեւթիւն ունին: թէ ձեռնուուութեան և թէ նշանընութեան համար և Խաչի շարականներ ևն ընդհանրապէս երգուածները: Իրնա՞նք նմթագրել որ մեր եկեղեցին պատկի ուրնեւթեան համար մասնաւոր շարական, երդ չունենալուն յարմարցուած բանն են ասոնք: Արգեօք ի հրեւմն, և ուսաւորչեան, Սահակ-Մերրոպական զարերում հօթը խորհրդոց կարգը չէ՞ր զասուած Պատկը, և երբէն ի վեր մուտք գտած է: Միւս եկեղեցներ ալ չունեին պատշաճ երգը որ մերներ չեն թարգմանած և կարդանան բաններ ըբած են, լուսարանութիւն կ'ուղեմ:

1

Կարգ մը միւսեր խորհրդաւոր նկատուած են՝ նույց ի վեր: Եւ եւեր խորհրդաւոր թիւներուն կարի որն ու ընդհանրացածն է: Այդ է պատշաճն որ Նարականներուն պատկեր (*ներն այ եւել տանեւով կազմուած են: — Հայաստանի եկեղեցին լուսաւորչեան շրջանին, այսինքն զիրերու դիւտէն յառաջ շարական չունի, ոչ այ զիրերու դիւտէն հարքը: Այնպէս որ նոյն իսկ շարական

(*) Եկեղեցաղիսական լեզուով պատկեր կը նշանի օրուան կամ շարքուան պատկերը, պատշաճը, առու պատահն տօնակարգի, և այլին կողմէն, և միանգամայն այդ օրուան յատուկ շարական կամ շարականները իրաքանչիւր հատուածք երեք առուով:

Բառը վերջին գարերուն տաեղծուած է և անծանօթ է սովորաբուն: Վարդանանց պատմութիւններ գիտենք որ եկեղեցւոյ երգեցմունքը կը բարձրանար Անգլանիւ: — Այս մասին տե՛ս իմ Հայց. Եկեղեցին Երդ Գարու մէջ, տպ. կ. Պոլիս, 1912, էջ 16-21):

Այնպէս կ'երի թէ հին առնեններ հմամակուան Նարականներու պէս դասաւորուած Նարականի Կանոններ չկայիին: Ներսէս Եփող կթղի. (641-661) առնեն է որ Նարականներ առաջին անգամ կարգի զրուցով կ'երգով մը, հասնեալ զարգագաներու մէկ Ներսէս կթղ. Վարդավառի տօնին առթիւ ներկայ կ'ըլլայ Բագրատ անզի Ս. Յայնաննէս եկեղեցւոյ աշխարհագուով հանդէսին. և երգեցող վարդականներու ուրք կը փոխեն այդ որ. այսինքն մէկ զաւէն ըստուածք միւս դասէն չեն կըրանար ըստ ըստուածք ուրք կ'ըլլայ Եղիշեալ անզի Ս. Յայնաննէս եկեղեցւոյ աշխարհագուով հանդէսին. և երգեցող վարդականներու ուրք կ'ըլլայ Եղիշեալ անզի պատշաճութիւնը այդ զէուքէն, ժողովականը որոշումով խափանեցած այդ աղասութիւնը, և Երբակայ Դարձկանը բին առաջնորդ ձոն Յարսեպ վարդականը պատշաճութիւնը ձոնընտիր շարականները ուահուած են մինչեւ իր ժամանակը (ԺԱ. Դար):

Գայում շարականներու հաւաքածոյէն օրինակներ չեն հասած մեզ որ զիմանայինք թէ ի՞նչպէսի շարականներ էին ընտրուածները և ի՞նչ կերպով զասաւորուած էին առունք, թէեւ ըստ կիրակոս պատմագրի ձոնընտիր շարականները ուահուած են մինչեւ իր ժամանակը (ԺԱ. Դար): Գայում շարականներու ասմունքներն, այսինքն նախնիք ի՞նչպէս կ'երգէին շարականները, Տաթևացին քանի մը հնաւաքրքրական տեղեկութիւններ կուտայ տուայ մեզ այդ մասին: Ըստ Տաթևացույն իրաքանչիւր պատկերի տուները պէտք է կիրառին. իսկ Հանցիռուն տունները պէտք է կիրառին: Տաթևացին դիտել կու տայ թէ միւս շարականները եւել տունէ բաղկացած են իսկ նույցները վեց տունէ (երկու պատկեր):

Դիտելիք ուրիշ կարեւոր կէտ մըն ալ Ասպառներու և Նարականներու իրարու կցորդումն է: Բացի Օթնուրեաններէն միւս բոլոր Նարականներ կցուեմ ևն սազմուններու. այժինքն նախ վիմի մը կ'ըսուի, յետոյ այդ փոխին արձագանգ կուտայ շարական մը նոյն փոխին սկսուածով. այս այսպէս է մինչեւ հիմայ. իսկ հին առնեններ այս փոխերը (ասզմանները) կ'ընդմիջուէին շարականներով, չորս չորս տուն փոխ (Ասպառն) կը ըսուէր և մէկ տուն շարական. այսինքն մէկ պատկեր (երեք տուն) շարականի համար 12 տուն փոխ: Երբեմն ալ Փառք և Աքմէն միօք մէկ զաւէն կ'ըսուի, որպէս զի ո՞ր Գար որ սկսած է շարականը նոյն Գար աւարտուած ըլլայ զայն (ԺԱ. Գլիք Հարմանց, էջ 636-37):

Շարականներու սազմոսախառն ասմունքին

Հետքերը մնացած են թէ՝ շարականներու մէջ և թէ՝ նոյն իսկ գործնականին մէջ այժմ. այս վերջնին համար բաւական ըլլայ յիշել Մաղկադարդի երեկոյ Խոհաննեց՝ և Ապեցա՛ փախերուն ընդմիջումը շարականներով: Իսկ ձին կերպին հետքերը տեսնելու համար բացէ՛ք Նարականը, գուշ պահոց Թէ Օթևորքինը (Յամնայն ժամ աղաջանը իմ այս են) և զիմեցէ՛ք երկրորդ պատկերը, որու առաջին տունը կ'սկսի այսպէս: . . . թիւն իմ Ողորմեա՛ թիւն Առուած, երկրորդ տունը՝ . . . առապեալ, ձանձապահն լուսին են: Նոյն Օթևորքին հնագերորդ պատկերին առաջն առաջն ալ կ'սկսի . . . թիւն իմ: Մեզայ ենց Տէ՛ Ասոնք բոլոր Յիւներորդ Սազմոսին (Ազորման ինձ առուած) 1, 9, 15 տուններուն վերջին բառերը կամ բառամասերն են:

Ինչպէս կը ասմառուի այս բացարութիւններն երեք տունով շարականներ պիտի երգութին կրկնումով որպէս զի ձեր մատնանիշ ըրած անպատճենթիւնները տեղի չունենան:

Այս կրկնութիւնն առաջցցը առ է որ նոյն իսկ այժմ, մէկ պատկեր (երեք տուն) շարականի մը առաջին տունը կը կրկնուի օրոցէս զի Փառքը սկսեալ կողմին իշխայ:

Նարականներուն տունները կրկնելու և երերնելու առութիւնն մնացած է մինչեւ հիմայ:

Ես շատ յաւ կը յիշեմ թէ Անթէսկի եկեղեցւոյն մէջ, մեր մանկութեան, Ծննդեան Նարը Աւագ անդամի քրայ կ'երգուէք երկու կողմէն, կրկնումով կամ երեքնումով: Ես այժմ ալ Աւագ Ան, առունեն, Ազգաշատուց Առակաման կարգին շարականները (Զարհութեալ, Ամենակալ), ըստ Տօնացոյիք, պէտք է երգուին երիշ կրկնելով: Կիսելի է որ այս շարականները ծնրադիր կ'երգեն, և Տաթեհացին կ'ըսէ թէ Աղորմնա՛ շարականներն ալ մնարդիր կ'երգուէին իր ատին:

Երբց կրկնելու զրութիւնը միայն շարականներուն յատուկ չէ. Աւոր Աստուածը, Ասւրը Սաւրը, մազմանքներու Տէ՛ պողմեանները, ձաշուի Աղօրման ինքը, Աւագ ուրբաթ գիշեր Արատ աննա շարականին համար ածներուն սկիզբը Սազմուններ (Խօփամ, հայլն), Համարիմը, Չեռնադրութեան ատին Աստուածային եւ Երանու մնանը, Զրօրնէքի և Գերեզմանութիւններին Եննեցինները, հայլն, երիշ կը կրկնուին, եւ այս ըսլորը ցոյց կուտայ թէ Եւնի թիւը, Ամենասուր Երանութեան խորհրդաւո՞ր թիւը, մեծ զեր կատարած է շարականներու եռաւաւուն պատկերներու կազմութեան և երից կրկնուելուն մէջ:

Երբեն հետաքրքրական զիտել կուտանք թէ նոյն իսկ այօր մեր Ա Յակորայ Տաճարին Ժամերգութեանց մէջ Մանկուններն ու Համբադինները կրկնումով կ'երգուին:

Այս բացարութիւններով կը ճշգուին ձեր հարցութեները, և հարէ չի մնար աւելորդ ենթագրութեանց:

Մեծացուցէ շարականներու մասին անօգուտ չէ զիտնալ թէ ի սկզբան միայն կիրակի օրեր կ'երգուէին ատոնք, եօթնեակի միւս օրերուն ալ երգուելը միգր զարուն սկսաւ:

Ամէնէն հնագոյն Մատոցը որ հասած է մէդ, վենետիկի Միսիթարեան Հարց երկաթագիր ձեռագիրն է, որ կը համարուի թւով զարու գործ: Արդ՝ այս Մաշտոցին մէջ Հոգենամիջիսի, Մկրտչիան, Խաչափիտի առնելոյ, Պատի առնմելոյ, Զուռ առնմելոյ կանոններուն մէջ ամեններն շարական չկայ: Երլրոսին սազմաններ են կարգացուածները կամ կամ Երգուածները. միայն Թաղման կանոնին մէջ կ'ըստուի, «եւ ասա իշւցաննեն ի գերեզմանն ասիլով՝ Հաւա ունելով շարական: Հաւա ունելով խալ: Սազման՝ Միբեցի զի լուիցէ. զինի Փառ՝ ի բարձուն, զի միմիրսեսն զվասպնեալին»:

Ճգրդ զարուն է որ շարականներ կ'սկսին յեռուիլ այս Կանոններուն, Կիլիկիոյ մէջ, և ընական է որ բարձաւրեան տեսակետուն ընտրուած և յեռուած շարականներ են ատոնք, և ոչ թէ մասնաւորապէս զրուած և երգուած:

Օրինակի համար, այս Մատոցը, որ ԻՇՈՒին տապագուեցաւ վենետիկի, Ցիտուի չափ ձեռագիր նաև առաջարկան է նաև Օթևորքնէքի կանոնին երկու շարական զրած էն Ա. Է. Է. մի Խորուելի աննա. ծածկեալի յազգայ եւ յախեանց, Աւետումի՛ շարական մը շատ յարմարութեամբ ընտրուած: Իսկ երկրորդը՝ ծանօթ Խանան առենայութիւն ինաշուն է: Խանան կամ յարմարի նախառաջին, և խաչը ինքնին խորհրդաւոր է: Պատի, բալ, հուր, հայլն բառեր եւ գազափարներ ունեցող շարականներն ալ ուս յարմար տեսնուած են, միքամակէս պատի, բալ՝ մարտիրոսաց պատին հնա խորհրդաւոր զուգորդութիւնն մը կը թելազրին:

Այս բացարութիւններէն ետքը այլիս ինքնին աւելորդ կը գառնան ուրիշ ենթագրութիւններ թէ արզեօք պատկը եօթը խորհրդոց կնարգը չէր անցած, և այլն, Սահակ-Մեսրոպի առեն. որովհետեւ եօթի խորհրդիներու բանաձեռումը դոյութիւն չունի նախկին եկեղեցւոյ մէջ: Գլխաւոր երկու խորհրդաւոր ունի եկեղեցին, Մկրտչիան և Հալուգուրին, և Մանղակւունին այս երկուքը կը անչնայ:

F. Ե.



ԵԶ ՄԻ ԺԱԿԱՇԱԿԱԿԵՑ ՀԱՅ ՊԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՊԱՏՈՒՄ

ԵՒ

ՌՈՒՍԱՀԱՅ ԿԱԼՈՒԱԾՆԵՐՈՒ ԳՐԱՒՈՒՄԸ

Խրիմեանի Կարողիկոսութեան և Օրմանեանի Պատրիարքութեան ընդունից ուստ պետարիւնը գրաւեց էջմիածնի և առհասարակ Ռուսանաց եկեղեցական կայուածները:

Ի՞նչ էր բուն և ներին պատճառը այս բանքարումին, ուստ կառավարութիւնը ի՞նչ կերպով զործարեց գրաւումին օրենքը, Հայութիւնը ի՞նչ բողոքներ եւ ի՞նչ դիմուդուրիւններ ըրաւ իր Եկեղեցւոյն ու Ազգին իրաւունքները պաշտպանելու համար, և թէ վերջապէս, եկամ տարուած գրաւումէ մը եսքը, ի՞նչպէս վերահասարաւեցան Հայոց Եկեղեցւոյ իրաւունքները:

Այս բոլոր նեսաբրական դէպէնք ու խնդիրներ ամփոփ բայց լման պատմագրուած են Օրմանեանի գրչով, իր Ա.Զ.Ա.Պ.Ա.ՏՈՒՄԻՒՆ մէջ:

Եւ մենք շատ բարեպատճի կը համարինք Սիմենի մէջ արտասպել Ա.Զ.Ա.Պ.Ա.ՏՈՒՄԻՒՆ այդ համուածները, իրենց բոլորովին այժմկութեան պատճառաւ: Վասն զի Սիմենի ընթեցողները պիտի տեսնեն թէ շատ մօժիկ անցեալի մը մէջ, Չարերու Ռուսիան, իր բոլոր անոնց ու զօրութեամբ ի՞նչպէս տեղի տուած Հայ ժողովուրդին օրինաւոր բողոքներուն եւ նույրական իրաւունքին առցւ, և թէ արդի Խորհրդային Ռուսիա, ինչպէս նաև Խորհրդային Հայաստան, ի՞նչ դասեր պիտի կրնան սորվի այս շատ մօժիկ անցեալի պատմութենէն:

Վասն եմք որ ոչ միայն նեսաբրութեամբ պիտի կարդացուին Ա.Զ.Ա.Պ.Ա.ՏՈՒՄԻՒՆ այս էջերը, այլ նաև պիտի ըմբռչինուին խորոնկ հանոյնով մը: Վասն զի Հայ ժողովուրդի միաձող կամին ու իրաւունքին յաղթահակովն է որ կը կնօտի այդ գրաւունքներուն պատմութիւնը:

Ա Զ Գ Ա Պ Ա Տ Ո Ւ Մ Ա Ն Ա Ն

Արտասպուած այս էջեր նաև զարդարած մը կուտան Սիմենի ընթեցողներուն, թէ Օրմանեան Մրազան ի՞նչ ոնոն և ի՞նչ ոգիով գրած է մեր ժամանակներու ազգային-եկեղեցական պատմութիւնը, իր Ա.Զ.Ա.Պ.Ա.ՏՈՒՄԻՒՆ այս Վերջին Մասին մէջ, որոն սպազրութիւնը գրեթէ նասած է 100րդ մօմային:

Բայն նեղինակին գրչին եկած մասը պիտի ըլլայ 120—125 մօմա:

Սանց վրայ պէտք է աւելցնել Բոլովանդակութեան, Մատենագրութեան և Թատուկ Անուանց Յանկերը, եւալին:

Ա.Զ.Ա.Պ.Ա.ՏՈՒՄԻՒՆ սկիզբը պիտի զարդարուի Նուպար Փաւային, Պողոս Նուպար Փաւային և Օրմանեան Մրազանին պատկերներով:

Ա.Զ.Ա.Պ.Ա.ՏՈՒՄԻՒՆ կը սպազրուի ՀԱ.Զ.Ա.Պ օրինակ միայն: Ապապրամները կանխիկ են: Այժմ Մէկ ԵԳԻՊԱԿՈՒՆ ՈՍԿԻ կամ Ա.ՄԵՐԻԿԵԱՆ ՀԻՆԳ ՏՈՒ.Ա.Պ: Սպազրութենէն և նրանարակութենէն եսքը պիտի աւելնայ զինը:

ԱՐԵՎԱՏՅԱՆ ԿԱԼՈՒԱԾՆԵՐՈՒ ԳՐԱՒՈՒՄԸ

ԳՐԵՑ. ✽ ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈՍ. ՕՐՄԱՆԵԱՆ

11.

կուսակցություն շարժման մեջ է իրենց նսխութեամբ գրադապէս Տօնականույց կացութեամբ զբաղենուն և հակառածն կային ուղղութիւնը ունենալուն, ուստահան կառավարութեան անպատճեն չերեցան, և մինչեւ աստիճանն մը լռելի անուղղութիւն քաջալերութիւն ալ գտան: Մակոյն իրենց շարաւակութեան մէջ ընդուժակութիւն ունեցան, տաճկահայականը ընդհանուր հայկականի կերպարն առաւ, Խուսահայոց վիճակն ալ տագնապուրի և գարմանի երեցաւ, Խուսիոյ ունակուն շարժումին հետ շփուեցաւ, և անոր հետ միացած ու անկէ որդեգրուած կարծուեցաւ, և հայութիւնը, հայութեան բարորութիւնը, հայութեան ապագան, ուստական մատղութիւնն ալ գրաւեցին, և այսպէս բարորացին կերպարանափխուեցան ուստական կառավարութեան և Խուսահայոց հանրութեան յարաբերութիւնները. Նախ կոսկած, կասկածէ զգուշութիւն, և զգուշութիւնէ խստութիւն, խստութիւնէ բացառութիւն, բացառութիւնէ հալուծունք Խուսահայոց վրայ ալ ծանրանալ սկսան: Շատոնց Խուսաց կոստիարութիւնը մատղութիւնը գարձուցած էր Հայոց զպրոցներուն վրայ, որոնք Մակարի ընտրութիւնն առաջ անգամ մըն ալ փակուեցան (<§ 2886 ա.): և Մակարի օրով վերաբոցուեցան (<§ 2926>), բայց միշտ կասկածուու վերաբերումը չվերցուեցաւ հասարակութեան և զիստորապէս գալրոցներու վրայէն: Խնգիրը վերանորոգուեցաւ 1897 յունիս 2^րին, և անոր վրայ նոր օրէնք մը հրատարակուեցաւ 1898 մարտ 25^րին ոչ միայն զպրոցները այլև զպրոցականն կալուածները կառավարական հիմքութեան ներքեւ առնելու, որ բաւական տագնապահուց Խրիմեանի կոթողիկոսութիւնը, բայց և Մայրաթօռը յաջողեցաւ գատարանական վճռով ապացուցաներու թիւնը, կալուածները դուռնունդ են իրեւ գետին գետին ու ներ դրանքունքներն, ոյլ ենթեցներներն էն շնորհիքներն (<ՔէՊ. 10>): Կովկասի կառավարչութեամբ իշխան Գալիքին, որ կարծես յատկան

Հայութիւն ամբողջական վերաբերեած է, և թէ առաջ տարի առաջապահութեամբ է ուստի ու առաջապահութեամբ (Խ.Պ. 24): Այսպէս Հայոց և Հայութամբ իշխութ երկու կայսրութիւններ համամիտ կը զանոնէին զիրազգրելու հայուն այն կարեւորութիւնը զոր նա չունէր, և կուսակցական զործիչներուն փրայ մնե կարողութիւն և ճարտար զործունէութիւն մը կ'իրեւակայէին, որ շատ հետու եր իրականութենէ:

ԴՐԱՄԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

իրաւացի էր Հայերուն վրայ ազգած խոր ապաւորութիւնը և միտքերու շուտումը, դի 1836ի պօլօծէնիէն բացարձակ կերպով կ'առահնովէր և կեղեցակոն կոլուածոց մատակարարութիւնը նոյն իսկ եկեղեցիներուն (ՊՈՂ. 22), և գանձակոն կոլուածոց մատոկարարութիւնը վանքերուն պատկանիլը (ՊՈՂ. 18). Պօլօծէնիէի օրէնքն ալ կամողիկոսարանի հետ համաձայնութեամբ կազմուած էր (§ 2520). իսկ այժմ թէ պօլօծէնիէն հիմնապէս կը փոխուէր, և թէ կաթողիկոսարանի հետ բանակցութիւն եղած չէր: Յուլիսին կէսէն կցմրածին ստուցոծ էր օրէնքի ամրողջութիւնը կառապարշապեսի պաշտօնապերով, թէպէս յունիսի հիւսին ստուծ էր լուրը, և լուրին վրայ յունիս 29'ին Աղեքսանդրապոլ ճշմորիտ հայութագրք տառջին եղած էր կաթողիկոսին դիմելու, որ եկեղեցւոյ հնաւանդ և պաշտօնապէս ճանչցուած իրաւունքը պաշտանուուի (ԽԵՊ. 44). յուլիս 16'ին Օրմանական պատրիարքը կ. Պոլիսէ կը հարցնէր թէ ստորոշյէ է արդեօք լրապիրներու մէջ տեսնուած գրաւման լուրը, թէրագրելով միանդամայն պատշաճ դիմագրութիւնն ընել, ինկատելով օր նոր օրէնքը թէ եկեղեցւոյ իշուանց եղծին էր և թէ եկեղեցւոյ պաշտօնեաներուն անորդուական (ԽԵՊ. 81): Մայաթուոսոյ միաբանութեան կողմէն ալ յուլիս 30'ին բողոքի և զիմուզրութեան յայտարարութիւն ներկայուած էր եղածին զէմ (ԽԵՊ. 129): Նոյնը կ'ընէր օրոստոս 3'ին Երեւանի քաղաքին ու վիճակին հաւաքուած հօծ բողութիւն մը տառջնորդ Առքիսա եպիսկոպոսի զիմաւորութեամբ (ԽԵՊ. 83) Վարչապատի մէջ (ԽԵՊ. 63): Իսկ նրիմանն օր զինքն թուրքիոյ հաւաքանքներու մը առաջնորդ Առքիսա եպիսկո

բէն ապատած կործելով մուսիր ծանրա-
գոյն հալածանքին հանդիպած և շուարուծ
էր, առ ժաման կը զանանար նոր օրէնքը
Մայրաթուոյ կողմէն հրատարակութեան
չտալով և վիճակիներու հնազորդելով, մին-
չն որ զործը որոշ ձեւ մը առներ: Խակ Գո-
լիցին շու և իրառու զործելու հետամուռ
(ԻէՊ. 33), խիստ հրամաններ կը հասցնէր
ուղղակի եկեղեցպաններու, վանահայրներու,
առաջնորդներու և փախանորդներու աստի-
կաններու միջոցով, և խաղախ հեծեալներու
և խորամ զիւղուպահներու ջոկաններով. զի
կը կործէր և պետական ըրջանակներու աշ-
խատահացուցած էր, թէ կաթողիկոսը ծեր ու
տկար է և շուտով կը համակերպի, ժաղա-
գուրգն ալ իւր եկեղեցպականներէն զգուած
է և ուրուխութեամբ կ'ընդունի (ԻէՊ. 34).
բայց ճիշդ անոնցմէ կը սկսէր զիմազրու-
թիւնը: Կաթողիկոսը ընկճելու համար ուղ-
զակի Պլեմէ հեռագիր կը հասնէր օգոստոս
3'ին, օրէնքը անյապաղ զործադրելու և
ձանր հետեւանքներու ուրիթ չտալու (ԻէՊ.
43): Խակ կը իրիմեան կը պատասխաննէր օգոս-
տոս 6'ին թէ զործը կրնար ամբողջ հայ եկե-
ղեց հայու անշահեռաւէ ճերթեաններ անենալ,
ուստի սինոդական զիմում ընկեր որոշուած
էր, բայց պրոկուրորին հներելուն համար,
ոյժմ նախարարութիւննէն կը խնդրէ ժամանա-
կաւութեան յայուշէ նորութեաններ և իրա-
կան առ իւրէ բացառութիւններ բարեց-
նելու (ԻէՊ. 44), և նախարարէն պատաս-
խանը ուշանալուն փրայ օգոստոս 10'ին
ուղղակի կայսեր կը հեռագրէր, աւելցնելով
բացառութիւնները անշահեռ մատուցանելու
պարագան: Ասոր փրայ 12'ին Պլեմէ կը պա-
տասխաննէր թէ յետաձգումի և կայսեր ներ-
կայտնալու առաջարկները մերժուած են
(ԻէՊ. 45), և բացառութեան խիստ գրու-
թիւն մքն ալ կը յցէր, թէ այդ անշնչն վ-
շան վէ եշտածնի ի-բարդութիւններ, և թէ ի-
րեն հրամայուած է անանիւն յետութիւն թէ
ան պատճեններ հայ եկեղեցու ուրբեան վար-
չուն իւշն արտն է շարունակաւ հանդուսու-
թեւ գերան շանէրը (ԻէՊ. 46): Արիմեան
բաւական ոգեւորաւած էր զոհազան կող-
մերէ յայտնուած յօրդորներով, որոց կը ձայ-
նակցէր եւրոպայի գաշնակցական կիցրոնէն
քրիստ կոչ մը, թէպէս քիչ մը պառստո-
խօս ոճով զրուած (ԻէՊ. 76-78), և այլ
եւս յայտնի գիմագրութեան որոշումը ար-

ւած էր, զի օգոստոս Գին պաշտօնական կոնդատկով մինողին կը հրամացէր որէնքը չհրատարակել և գործը սահմանափակելու ու պետք եղած հին վաւերագիրերը պատրաստել (ԽէՊ. 36 և 83), և օգոստոս 7ին նոյն ուղղութեամբ ընդարձակ պատասխան մը գրեց կ. Պոլոս պատրիարքին, նոր վաւերագիրներու պատճեններն ալ յարակցելով, խոր ուղղութիւնը գծելով, և թեմակալներն ու վանայարները ու փոխանորդները համագումար ժողովի հրաւիրած ըլլալը ծանուցանելով (ԽէՊ. 82-84): Միանդամայն զատ զատ կոնդակներով սինոդին և վեց թեմակալներուն կը հրամացէր ոչ մի կերպով նոր օրէնքին գործադրութեան մասնակից գըտնուիլ (ԽէՊ. 37): Ծանուցուած ժողովին նախ կը գումարուէին թեմակալներ և սինոդականներ 9 հոգի. Սուքիաս եպիսկոպոսի նախագահութեամբ, և օգոստոս 9ին հըրամանին համակերպելով հրաժարականներն կը մատուցանէին, որ սակայն ընթացք չէր ունենար: Երկու օր ետքը օգոստոս 11'ին կը գումարուէին վանահայրներ և փօխանորդներ 22 հոգի, զարձեալ Առոքիաս եպիսկոպոսի նախագահութեամբ, և կոյսեր հաւատարմութիւններով վկայելով կը խօստանային գործադրութեան չմասնակցիլ (ԽէՊ. 131-133): Նման յայտարարութիւն մըն ալ ամբողջ միաբանութիւնը կը ներկայիր (ԽէՊ. 129-130) յուկիս 30'ին: Իսկ կ. Պոլոս պատրիարքը կանխած էր Տաճկահայոց բողոքին պաշտօնականութիւն և ծանրակշռութիւն տառը համար օգոստոս 5'ին կ. Պոլոս գտնուուզ եպիսկոպոսները ժողովի գումարել ներկայութեամբ 12 անդամոց, որք էին ինքն Օրմաննեռն, Առարոապ Առոքիասեան, Բարթողիմէոս Զամփէհոն, Գրիգորիս Յովհաննիսիսեան, Վահրամ Մանկունի, Տիմոթէոս Սափրիչեան, Եղիշիլ Ապահուսնի, Հմայկակ Դիմաքսոն, Մկրտչէ Վեհապետեան, Գէորգ Երէցեան, Ներսէս Ալոյննեռն և Գարբիիլ Շէքմահիրնեան եպիսկոպոսները (ԽէՊ. 84): Լոկ եպիսկոպոսներով ժողով գումարելու ձեւը նախադասուեցաւ, զի գործը ընդունանուը հայ եկեղեցեայ և ուղղակի Մայրաթուոյ հետ կապ ունէր, և զի սահմանադրական վարչութեան կրօնական և քաղաքական ժողովներուն նշանակութիւնը նուազ էր ուստական կառավարութեան աշխատին: Այդ ժողովին մէջ նկատի առնաւեցաւ

թի Մայրամթառոյ և բոլոր ռաւսահայ եկեղեցեաց և վանօրեից և վարժարանաց շըքանիւն աւ աւաշըդ քոյտերը ուշցէնիւնէն ճանչցած և ընդունուած են իրր ընդհանուր սրբազնութեան ըստու եկեղեցի ըստու եկեղեցի հայութեան (ՊՈ. 21), որով իրենք ալ իրր նոյն եկեղեցւոյ եպիսկոպոսներ և նոյն սիժոսի միտրաններ իրաւունք ունին իրենց ձայնը լսելի ընել առաջ: Այդ սկզբամբ որոշուեցաւ լիւսաւ գոյքիրու սեփականութեան համար և մատակարարութեան համար ամենուն ըստորագրութեամբ զրել ամենայն Հայոց կաթողիկոսին և ուղղակի գիմել Խուսաց կայսեր և ծանուցանել Խուսաց գեսապանին, և պատրիարքին յանձնուեցաւ գրութիւնները պատրաստել և տագքումները հոգալ: Կաթողիկոսին զիրը չուտով պատրաստերով անմիջապէս ճանպար հանուեցաւ (ԻԵՊ. 84-85), իսկ կոյսեր ուղղուելիք զիրը գողզիկերէն պատրաստուեցաւ և հայերէնի վիհարածուեցաւ, թէ՛ ազգային լեզուն պահելու և թէ՛ բոլոր ստորագրողներուն մտաւչիլ ընելու համար, և նոր զումարման մէջ կորպուսուեցաւ և համատառուեցաւ օգոստոս 21ին, և երկու լեզուով ընդօրինակուելով և ստորագրուելով յըռուեցաւ (ԻԵՊ. 91-95) ուղղակի կայսերական պալատան նախարար Ֆրիտիքիքոսի գեսապանին խոնրդով որ յարագարագոյն զատեց գործակից չերեւնու, իսկ իվան Զենովիէկ գեսապանին յանձնուեցաւ ընդպարակ գողզիկերէն լիշտակակզիր մը սեպատեմբեր 9 թուականով (ԻԵՊ. 95-106), ուրուն համեմատ նու ալ արտաքին զործոց խոսքարարութեան անկազմակազմ քոյտ ու ուղարկուելով, զի Գալիցիին ուղղութենէն պարակարգիք ըլլալը բանից քայլուած էր:

բլլալը, և կեղեցական կալուածոց և գոյից
դպչողներուն դէմ արձակուած ահազին նը-
զովքները, հայրապետական իշխանութեան
պէտք եղած անհրաժեշտ պահանջները, և
այլ նմանորիննակ կէտեր, և կը խստանային
իրենք ալ բործել և ճշնդեռ և դէռ իշխան
պահանջներ և դէռ առ և յայ անհաջողներ եւ-
ժե ընդ առաջ (Խ-Պ. 85), ևսկ կայսեր ուղղուած
օգոստոս 21ի ուղերձով պատշաճ յառաջա-
րանէ մը հարքը՝ կը յայտարարէին թէ գոյից
մատակարարութեան մշտնչնաւոր գուղա-
րումը համազօր է սեփականութեան զա-
գարման, և այդ ալ հաւասար է իրաւուն-
քին ջնջուելուն, և հայ եկեղեցւոյ իրաւուն-
քին ջնջուին ալ եկեղեցւոյն գուղարումն է,
և իսկ առաջն է պահ է նիմուն ընթաց դեռ-
քեան: Իսկ իրենք և իրենց ձայնակից բոլոր
եղիսկոպոսներ և թեմականներ երգմանը
պարտաւորեալ ըլլալով իրենց եկեղեցւոյն
պաշտպանութեան՝ յայտնի առաջնորդներ ընդ-
դուք եւելցնեց և առաջնորդներ ընդդուք հաստա-
ցեցնեց ըրած պիտի ըլլային եթէ լուին:
Կը յիշեցնեն ևս թէ Ռուսոյ մէջ գտնուող
բոլոր կրօնքներ իրենց կրօնական պաշտօն-
հաններու ձեռքով կը մատակարարեն իրենց
սեփականութիւնները, և հայ եկեղեցին ալ
պէտք է նոյն կերպով մատակարարուի, մա-
հաւասար որ Ռուսուից հայ եկեղեցիններու բոլոր
գոյիքները արդիւնք և սեփականութիւնն
ընդհանուուր հայ եկեղեցւոյ և ոչ լոյն Ռուսու-
հայոց, ինչպէս պօլօծէնիէն ալ կ'ընդունի:
Վաստահ ան որ եթէ այդ զիտազութիւններ
կանխու զեկուցուած ըլլային նոր օրէնքն իսկ
կազմուած չեր ըլլար: Կը վկային թէ Հայեր
իրենց եկեղեցին պահելէ զատ ուրիշ ձգտուած
կունին, և կը մերժեն իրենց վերապրուած
անուղղի մատակարարութիւնները, կը յիշեցնեն

4.

ՊԱՏՐԻԱՐքԱՐԱՆԻ ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կ. Պոլիս գտնուող եպիսկոպոսներ կոմիտո-
ղիկոսին ուղղուած զիբով կը յանձնաբարեկին
և որ օրէնքին զործապրութիւնը արգիլիու հա-
մար թուաց կոյսիր զիմել և կը թերադրեկին
յիշեցնել յատուկ օրէնքով ապահովուած իրա-
ւունքները, պաշտօնական յայտարարու-
թիւններով հաստատուած սկզբունքները,
ժողովուրդին բարեկայտական զգացումնե-
րուն քաղաքական հաւատութեան հրօ

և կը կնքեն օրհնութիւններով և մաղթանք-ներով (Դիլ. 91-95): Դեսպանատան մատուցուած սեպտեմբերի 9-ի յիշատակաղիքը կը սկսի յայտարարել թէ ի՞նչպէս եկեղեցւոյ սփյականութիւնը է Հռոմոց Նորի և յանձնաբեկութեաց հաստատուած իրաւունք կը կազմէ, պալօժէնիքն ալ զայն ընդունած է, հակասական կը գտնէ նոր օրէնքին սփյականութեան իրաւունքը պահիլ և մատակարարու-

թեսն իրաւունքէ ընդմիշտ զրկելը, և այդ կետը կը փաստաբանէ զանազան պիտական սիզբունքներով և արամարտանական պատճեռաբանութիւններով, հրիմուելով նուև իրաւունքներին առ իր իինելուն, և պիտական հսկողութիւն պատճեռ թեսն պէտք եղած պայմաններուն պօքաժէնիկով հաստատուած ըլլալուն վրայ: Նկատի կ'առնէ որ ռուսական եկեղեցւոյ գոյքերն սինողով, և կաթոլիկով ու բողոքական ու մանմատական կրօնքներու գոյքերն կրօնական մարմիններով կը մատակարարուին, և Հայոց համար ալ նոյն օրէնքը կը տիրէ, և նոյնը պէտք է չարունակէ: Կը հերքէ հոյ հոգեւորականութեան կողմէ վասմատակարարութեան բարութանքը, նկատելով որ ցարդ և ոչ մէկ ամբաստանութիւն եղած է սինողի և առեաններու դէմ, որ եթէ ճշմարիտ որ ըլլայ, պաշտօնական քննութեանէ և ժամանակաւոր հսկողութեանէ աւելի հետեւանք չէր կրնար ունենալ: Մատղրաւթիւն կը հրասիրէ որ Ռուսանցիք ցարդ փայլած են իրենց հաւատարմութեամբ և անձնուէր ծառայութեամբ, կը հետեւցնէ ընդհանուր հայութեան զգացած ցուը և միտնգամայն զորմանքը, իրենց եկեղեցւոյն պաշտպան եղած Ռուսիոց յանհարծ իր զերը փոխելուն վրայ, որ մինչև իսկ կրօնուկան ընդհանուր սկզբունքներ սունահար ընելու կերպարանը կը զգենու: Կը պատմէ Տաճկանայիրուն մէջ զգացուած ցնցումը, ամէն կողմներէ պատրիարքարան աեղացող բողոքները, կաթողիկոսին զրուած յոյտաբարութիւնը, Ռուսաց կոյսեր մասուցուած զիմումը, և կը յաւսայ որ դեսպանատունն ալ, որ այդ ամէնը աչքին ներքեւ կը տեսնէ, պիտի համի իւր կառավարութեան հազորքեւ և զայթակղութիւնը վերջացնել առ Պ.Պ. 95-106): Պատրիարքը առանձին զըսրութեամբ սեպտեմբեր 24'ին կը հազորգէր կաթողիկոսին այդ դիմումներուն պատճենները կարեւոր բացատրութիւններով, ինչպէս նաև օգոստոս 25'ի երկրորդ կոնդակին պատասխանները: Խած ըլլալով որ կաթողիկոսը միտք ունի հրաժարիլ կամ Ռուսիոց մակնիլ, երկու միտքերն ալ եկեղեցւոյ վրասակար ըլլալը բացատրելով, յանուն եւ պիտի պատսական դատուն և վարչութեան և ժողովրդեան, կը յորգորէ արքաբար դիմագրել առանց հեռաւ

1

ԳՈՐԾԱԴՐԱԿԱՆ ԿԱՍՏԵՏՆԵՐ

Գալլիցինի կազմուծ շառակա ու վրայակա գործերու ծրագիրը զործադրութեան զրուած էր երբոք այդ թղթակցութիւնք և փոխադարձ յարաբերութիւնը կը կատարու էին։ Կաթօպիկոսին կողմէ յայտարարուած դիմագրութեան և օրէնքին զործադրութեանէ խառափելուն վրայ, Երեւանի փոխառուապեական իշխան Նահապետից սեպակերեր Տիրն Երեւանէ կը մենակը (Քեթ. 177), և 4'ին կաթօպիկոսին

կը ներկայանոր գործադրութեան ստիպելու (ԴէՊ. 38): Կամեզիկոսը կը պատասխանէր թէ պետական գործոց համար երդուած էր կայսեր հաւատարիմ ըլլալ և պատրաստ էր կենօք չափ ծառացիկ, բայց հոդեւորական և կրօնական գործոց համար աւելի կանուխ երդուած էր Աստուծոյ՝ հաւատարիմ մնալ և կեղեցւոյ, և չեր կրնար ուրիշ կերպ գործել: Պատգամաւորը կը կրկնէր թէ ինքն ալ երդուած կայսեր հաւատարիմ ըլլալ և մանայման ձառայիկ և պարտաւոր էր իւր նորաւոր իշխեր ուրիշ իշխեր էրդուած: իսկ կաթողիկոսը կը կրկնէր թէ եկեղեցւոյ գէմ ձեռնարկին մասնակից իննել չեր կրնար, և իրեններուն այ հրամայած էր մասնակից շրջու (ԴէՊ. 38-40): Իսկ ներկայից սեպտեմբեր 6'ին Յեղանակ լինելով էջանքանայ չոնիառ դադին Վաշարը ուրիշ իշխերն իշխեր չոնիառնելու, կամ որ նոյն է, հոգոյին կալուածները գրաւելու, Վաղարշառապատի կառավարչական պաշտօնատունը ժողով կը գումարէր և պաշտօնապէս կը հրամարագէր, թէ ենելուածներն իշխերների ուրիշ նոյն է նոյն էջանքան, և միայն ուրիշ է չոյշերի իշխանութեան յեւը, թէ ինքն ու ուրիշ ու իշխերն և ու էջանքան որբանիւններին, և թէ այսուհետեւ այդ կալուածները գործածողները և վարողները գործ պիտի ունենան երկրագործութեան և պետական գոյքիրու նախարարութեան հետ, և ոչ իշմիածնոյ գանքին հետ, և այդ ամէնը զիրի տուններով կնքել կուսայ և պաշտօնաներու, 6 զիւզափեաներու, և 18 պատուաւոր զիւզափիներու ուսունց կաթողիկոսի կամ կաթողիկոսարանէ մէկու մը մասնակցութեան, համաձայն կաթողիկոսի յայսարարութեան: Այդ յայսարարութիւնը իրրն ապաստմաւթիւն նկատուելով (ԴէՊ. 41) Գալիցինի կողմէ ամէն անդ հրամարուեցաւ զրութեամբ և բանութեամբ եկեղեցւոկան կալուածներէ զատ զոյից և զրամոց և արժէից ալ տիրանոլ, որով ընդուրածակուեցաւ բանագաւութեանց շրջանը (§ 3027): Կաթողիկոսի հետ ներկայիցէր տեսակցութիւնը կրկնուեցաւ սկզբաների 15'ին, ուր պատգամաւորը յայտնեց թէ ինչպէս կալուածները զրաւած են նոյնպէս պիտի զրաւեն զանձարանի մէջ զանուած գումարը: Կաթողիկոս կը պատասխանէ թէ սեպտեմբեր 13'ին զիմում ըրած է կայսեր և պատասխանին կը սպասէ, իսկ

զանուած զրամբէ չկրնար յանձնել որ միարանութեան օրապահնիկն է և իւր պաշտօնին անհրուելու է: Նուկաչցից կը կրկնէ թէ իւր նախագահած յանձնախումբը կալուածները զրաւած տաեն ընդդիմութեան հանդիպած շէր և զանձարանին զումարը շատ անհան է զրաւած կողուածներուն արժէ թին հանդէպ, իսկ կայսեր զիմումը գործադրութիւնը չէր կրնար արդիկի, զի ի հարկին ամէն բան նոր հրամանի համեմատ կրնար կարգագըրուիլ: Ասոր զրայ կաթողիկոսը նորէն կը կրկնէ թէ գործադրութեան չկրնար մասնակցիլ, և թէ իրեններուն ալ հրամայած է չմանակցիլ: Պատգամաւորը գանձարանը կիրքի ներքեւ առնելով կը մեկնի, բայց կը զամանայ սեպտեմբեր 23'ին: Նախապէս վանաքը, վեհարանը, ճեմարանը, զաղարապատը պաշարման ենթարկելէ յետոյ զանձարանին զում կը հրամայէ կոտրել, զրամարկը վշրել և պարտահաւութեան կը տիրանոյ, արժեթիւղիմ 400,000 սուրվի, թրդթաղրամ 14,000, ոսկեզրամ 1 ֆունտ, արծաթ զրամ 6 ֆունտ, և նին զրամներ, զորս զիմուուրական մեծ հակոզութեամբ կը փոխութրեն երեւան (ԴէՊ. 177-180): Երբոր այսուի բանութիւն կը գործուէր լույրաթուի մէջ կաթողիկոսի անձնն գէմ, կրնայ մտածուիլ թէ ինչէր կրնային գործուիլ ուրիշ քաղաքներուն մէջ, սրոց պատմութիւնները մի մի եղերտկան վէպեր կրնան կազմէր, բայց մնաք անդ մասնց մանրամասութեանց մանել զանց կընենք, և բաւական կը սեպտեմբեր կաթողագորագոյի, երեւանի, Ախուլգալաքի, Կարսի, Գանձակի, Տփղիսի, Շորնախիցեւանի, Մեծաբարքիլիսայի անունները յիշատակել (ԴէՊ. 206-240): Աւելի սաստիկ էին զիւզակուն քանանաներու և եկեղեցպաններու վրայ գործածուածները: Գիւղ մը 150 հեծելազօր ուզգամական շնիորով կը մտնէ և ժողովուրդին վրայ կը ծանրանայ, քահանայն և եկեղեցպանը կը ծեծուին և կը կապուին (ԴէՊ. 166): Աւրիշ զիւղ մը 22 եկեղեցպաններ միասին կը բանտարկուին, զրաւումը սառարգիր կը բանտարկուին, և երբ չեն հաւանիր, մտրակով կը ծեծուին, ցեխերու և ջուրերու մէջէն քալելով ճանապայ կը հանուին, զաւուապետին կը տարուին, զոմերու մէջ կը բանտարկուին, և մահուան ըստ պատուալիքով կը տանչուին ու կը չարչար-

ուրին (ԹէՊ. 168): Դամարլուի զիւղապեար երբոր երկար ու սաստիկ հարուտածներ ընդունելէ հաքք, հորուտածողի վրայ կը խոյցնայ, զիւղացւոց վրայ հրոցնաձգութիւն կը հրամացուի, և չորս զիւղիներ ու 25 վիրաւորներ գետին կը փառւին (ԹէՊ. 170): Աւրիշ զիւղի մը նկեղեցգառնը և աւազը սաստիկ կը գանձուկոծառին՝ յօժարակամ եկեղեցին և գոյքերը չյանձնելնուն համար, հեծեալներու առջեւէն կը վազցնին, և բոնի եկեղեցի մանկով միլոյն 26 կրոպեկ կը վըտնին (ԹէՊ. 172): Սսխումի շրջանակին զիւղի մը եկեղեցիին տառաստազը բանալով կը մտնին, և քահանան ու եկեղեցգառնը ու աւազը ձերբակայելով դատարանին կը յանձնին (ԹէՊ. 174): Նոյնը կը կտուարին Կորոսի և Նուբիի և ուրիշ շատ ըրջանակներու զիւղերուն մէջ, ամէն կողմ մէծ, տանջանք, ապահովթիւն, նոր օրէնքին անունով (ԹէՊ. 175): Սիւնեաց կողմեր եկեղեցգառն մը ծեծի տուկ կը մնանի, քահանաներ կը բանտարկանին, եկեղեցիներ կը պղծուին, մինչ չե իսկ եկեղեցեայ խորաններ և սեղաններ կը քանդուին, միշա ծոճկուած հարատւթիւն ձեռք ձգելու նպաստակով: Անհանում է այս ահսակ զիւղուածներու շարքը (ԹէՊ. 247-250), որոնք կարծես թէ ուրիշների ժամանակին մնանիւն ուղարկ հանձնուած քահերը վերաբերէ եղին (ԹէՊ. 101):

८०

ԲՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱԳՐՈՒԹԻՒՆ

Բչ միայն տնակնեալ, այլ և անհաւասարի ըլլալու չափ անապասելի էր Կովկասի հայկական շարժումը և Տեղեցեցական գոյիք պահպառութիւնը նույիրական և կրօնական զգացմանց լրումն էր, և կոթողիկոսական գահնէն արձակուած հրահանգը ամէնքը կը յուզէր, ապա թէ ոչ հսոր չէր միտքէ իսկը անցունել, որ Կովկասի խաղաղութէր հայր, և ուսւական պետութեան ներքեւ իւր բարորութիւնը դատած է իւր փափաքին տիրացած ըլլալու գոյունակութիւնը զգացող հայր, այսափ խստիւ և յայտնի և անկատկանդ ծառանար ուսւական հրամանին գէմ, և ամէն կերպով ու զանողութեամբ գիմազըէր նոյն իսկ զինեալ գոռնդերու և անարկու խաղաթներու գէմ։ Շարժումն բուն հիմը և զիմազը ըստութեան մզող խական զգգիւը հայուն կրօնական զգացումն էր, կրօնամօլ երեւ-

Նարու չափ իւր եկեղեցւոյն յորսօն և վարոս զգացումը. զի՞ հայր սրբամի ալ գաւառնութենէ. գաւառնութիւնն անցնելու դիւրամէտ տեսնուի քրիստոնէութեան ընդարձակ և ապատամիտ լմբանմամբ, նոյնչափ ալ ամուր կը մնայ իւր եկեղեցիին պաշտպանութեան երբ իւրաւունքի խնդիր ներկայանայ: Հետեւարար երրիք հայուն ընաւորութենէն ստար կամ ընթացքէն զարտուղի չէր Խուսանացերուն մէջ արթնցած և սանցը և իւր եկեղեցական ստացութիւններէն զրկուելուն դէմ զգացած զարդովթը, և զայրորիթին հռանդի հետ խառնուելով յառաջ րերած ընդդիմութիւնը, որ կը յայտնուեր երբեմն զրկմանց հանդէպ յանձնառուու համուկերպութեամբ, և երբիմն բռնութեանց հանդէպ յախոււն դիմովրութեամբ, երկուքն ալ արթական և հաստատակամ համոզման հետեւոնք: Ասկայն եղան որ կարծեցին կամ հաւատցնել ջանացին թէ բոլորովին տարրիք եղու ըլլայ հայուն ընթացքը իրեւ արդիւնք կուսակցական շարժումներու. մինչ կուսակցական ոզին տնարգող է կրօնական զգացմանց, և կրօնական խնդիրներու հանդէպ անսարքը կը մնայ, կրօնքն ու կրօնականութիւնն ու կրօնասիրութիւնը ծաղու առարկայ դարձն հնարդող է կրօնական զգացմանց, և կրօնական շարժումը, և ի մասնաւորի զաշնակցականը, օսմանեան կառավորութեան ընթացքը և Տաճկահայերուն վիճակը իրեն նարստակ ունէր, և Խուսիոց մէջ հալածուած չէր, որով Խուսանայոց մէջ բաւական ընդարձակուած էր, կուսակցականութիւնը այդ պարագային օգատուեցաւ, և եկեղեցական գոյից խնդիրը իւր գործունէութեան ասպարէկ կազմեց, և շարժումը ուղղեց օրէնքին դէմ, և իրեն հետեւողները դիմացրութեան ասպարէկ հանեց, կարծէս մարզանքի փորձեր ընելու գետին զըստոց ըլլար: Այսպէս միացան Ռուսանայոց մէջ եկեղեցական զգացումներն ու կուսակցական շարժումները, և գայնակցական պիտեր պարծանքի ասիթ կազմեցին, իրեւ թէ իրենք շարժուած ըլլային ազգովին դիմացրութեան գաղափարը, իրենք պահուծ հաստատակամ յարատեւութիւնը, իրենք արգիլա նոր օրէնքին համակերպութիւնը, և իրենք աղաստած կրօնքն ու եկեղեցին, իրը զի գնատակահար որեր են վագարշապատի

գլխաւորներէն Սարգիս Փօթոյեանը, և Դաւաստուզը զիւղի Գարեգին քահանոյն, և ինդպաման ըրեր են Կորիս գիւղի Խոչաստուր քահանայն, օրէնքին զործադրութեան համակերպելնուն համար (ԴէՊ. 252): Մինչեւ իսկ լրիմիանն այ մասնուուր նամակի մէջ կը զրէր թէ բանի մը օգտակար եղած ըլլան այդ խենթուկ ազաները: Սակայն պատմուան եղելութեանց հետեւելով դժուար չէ տեսնել, թէ կուսակցական ձեւով եւ ոգուով շարժումներէն քաղուած օգուաները, եթէ իրօք ալ եղան եկեղեցական յուշումին մէջ, աւելի մեծ եղան անոնցմէ յուսաջ եկած վեասներն ու վտանգները: Եւ կեղեցւոյ պաշտապանութեան համար մզուած պայքարընի, ի՞ուշ Դուռը Շունքան, ի՞ուշ Հանը Շունքան ազականերուն խստնութիւն (ԴէՊ. 195, 196, 198), խնդիրը իւր տեսուիկան խսխաց, և պաշտապանուզական ձեւին յարձակուականի փոխարկութիւն զործին իսկութիւնը չփոթեց, հայ տարրին դէմ թաթարական տարրը զինելու պատճառատնք կազմեց, և ազգային կորուստներու ու վեասներու տոիթ ընծայեց, և դաշնակցական ոյքը իւր մէջը ոչնչացուց, որ եթէ Ռուսահայոց մէջ տճելով Տաճկոհայոց պիտի նըրպատէր, Ռուսահայոց վրայ ալ, հարածանքներ, բանատրկութիւններ, աքսորոնքներ, զատաստաններ և զատապարտութիւններ հրաւիրեց, և ի՞ուշ Դուռը Շունքան ձեւնորդը շնորհը կարծեցնել տուաւ (ԴէՊ. 204): Իրաւ դէմնդէմ մրցումը ժամանակ անցնելով թուցաւ և եղերական հետեւանքները նըրացեցան, սակայն տեղական կուսավարութեան միտքէն չնշնչուեցաւ Հայոց հանդէպ կասկածու և զագոզական ընթացքը, որուն տեղի տրուած չէր ըլլար, եթէ կուսակցութիւնը զործի խստնուած չըլլար, կամ զանէ խստնուած ասան խնդիրին տարրուի ձեւեր և պարագաներ չխառնէր: Տերը (terreur) բաւածը, որ է սպառնալիքով ահարեկել, և զործադրութեամբ սպառնալիքը զօրոցընել, զոր գաշնակցականութիւնը իրը պարձանաք կիւրացնէ (ԴէՊ. 251), չենք կործեր որ եկեղեցական զոյից խնդիրը լուծեւու իսկական փասան եղած ըլլայ, մինչ ընդհակուակն Ռուսահայոց իրօք 12'ին երկրորդ ուղերձ մըն ալ կը յգէին կայսեր, որուն մէջ զըրդածուած բոնութեանց դէմ կը զանգութը տուաւ:

վրայ 1903 հոկտեմբեր 14'ին կատարուած դաշունահար մահամիորձը (ԴէՊ. 253), Գումիցինը չկասեցուց իւր բռնաւորական ձեւնորդներէն, և Անարէէվ նահանգապետի (ԴէՊ. 258) և Բօղուալովաքի զաւառապետին (ԴէՊ. 263) և Բըկով գնդապետին (ԴէՊ. 264), և ուրիշ քանի մը լրտեսներու սպանութիւնները (ԴէՊ. 265) չնուազեցին ոնիւրու պաշտօնեաններու թիւը, երբ անեցնեցին Ռուսահայոց վրայ կատարուած փորձանքներուն դէզը:

2.

ԴԻԱԴԱՐՁ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ

Երբ կուսակցական շարժումները կովկասի մէջ խնդիրին խկութիւնը կը խանդարէին, խաղաղ զիմադրութեան նախական ձեւը խափանուած չէր բարձր շրջաններու և արաւասահմանի շրջանակներու մէջ, և կըշ արուանակէր օրինական զիմումներով, համազիչ յորդորակներով և ոգեւորեալ քաջութիւններով, որոնք ամէն կողմերէ կը համելին լրիմիանի, որպէսզի տեղի չառյ և ոչ ալ տեղէն կոմ պաշտօնէն հնեռանայ, ոյլ կրաւորական և խաղաղ զիմադրութեամբ անեղծ պահէր սկզբունքն ու իրաւունքը, նոր օրէնքին ազգած ցնցումը մինչև նոր աշխարհ հասած էր, և Ամերիկայի, Փրովիտէնս և Եիքակօ և Աւստր քաղաքներէ բռոգախան քաջալիքականներ կը համելին (ԴէՊ. 68-69), Պուլկարիս, Եգիպտոս, Պարսկաստան, Հնդկաստան իրենց ձայնը կը բարձրացնէին (ԴէՊ. 69-76), Թուրքիոյ և պիսկոպուններ և առաջնորդներ կ. Պոլիսէ յղուած զրութեան համերաշխութիւննին կը յայտարարէին, որոնք հետզհետէ Մայրաթոռ կը յզուէին, կիլիկիոյ կոթողիկոս Խապայեան, Երուսաղէմի պատրիարք Վեհապետեան, Խափորդ պատրիարք Իզմիրիկան (ԴէՊ. 86), իրենց հեղինակաւոր ձայնով մրիմնունք կը սրբազնդէին. Օրմաննեան շարունակեալ թզթակցութեամբ եղելութեանց ամէն մանրամասնութիւնները կը հազորդէր (ԴէՊ. 106-112), կ. Պոլիս գտնուող եպիսկոպոսներ Ռուսաց կոյսեր մատուցած ուղերձին պատասխանը ուշանալուն և հետզհետէ բռնութեանց և բռնադատութեանց լուրեր հասնելուն վրայ, նոյնմբեր 12'ին երկրորդ ուղերձ մըն ալ կը յգէին կայսեր, որուն մէջ զըրդածուած բոնութեանց դէմ կը զանգութը տուաւ:

տէին, թէ նոր կարգադրութիւնք դադիվծութիւնուն և յայտնութեա, և պէս հեշտուր համարդին ըստի, թէ ընտէր լաւառն յանձն այս անձնն անձն ըստ ըստին: Աւրիշ ահասոթեամբ մըն այ կը հաւասառէին թէ նայ ինցեալ և զարդ գոյն վահան և վահան էնցու, և թէ նա որբաց անձնն անձն լաւառն յանձն անձն ըստին ըստին էնցու, և չկընար գործակիլ սրբազնութեան: Աւրիշ շատ փաստերով կը ջանան եղիսկոպոսներ կայսեր խորձին և հաւատքին վրայ աղքել, որ դադարին օրէնքին գործադրութիւնը և գործադրութեան բանութիւնները, զորս համառօտակի բայց համարձակ կը թուարկեն (ԹէՊ. 112-115): Կիլիկիոյ կաթողիկոս և երուսաղէմի պատրիարքն ալ կայսեր հասցէին մէկոմէկ ուշ զերծ հասուցած էին պատրիարքին, զորս Օրմաննեան գաղղիքէնի թարգմանելով կը յցէ հասցէին (ԹէՊ. 116) և արքունաց նախարարը նոյեմբեր 26'ին և զեկտեմբեր 2'ին պաշտօնապիմներով Օրմաննեանի կը հազրոցէր կայսեր ուղղաւած բոլոր զիրերուն կայսեր յանձնուած ըլլալը (ԹէՊ. 127), բայց միխթարակոն արգիւնք մը չէր լսուեր տակային, ընդհակառակն լրադրական տեղեկութիւն մը կը հաղորդէր թէ պատուելու էնցուն էնցուն է (ԹէՊ. 116): Բայց կաթողիկոսն ալ կը հաւասառէր թէ էնցուն էնցուն էնցուն էնցուն էնցուն էնցուն է իրենց կողմէ (ԹէՊ. 124): Ասոր համ մէկակ կաթողիկոսը կը տեղեկացնէր, թէ որչափ ալ օրապահիկ միջոցներէ ալ զրկուած է ամոռը, առկայն ջերմեանդ ազգայիններ պատուածնեան և հանդիսանան, և միորանութիւնն ու ճեմարանը շնուշու շարէ յաստը դաշնէ և յանձնէլու դէտուշ (ԹէՊ. 119): Միւս կողմէ կ. Պոյիս կը յանձնարարէր թէ պէտք չէ կառավարութենէ դրամ ընդունիլ, եթէ տալ իսկ ուղուի (ԹէՊ. 117): կը յանձնարարէր ևս մէկ կամ երկու կարող անձեր ունենալ Պետրուրը, որ կարենան անդեկանալ և տեղեկացնէր կատարուած անցուգործերը, և ծանօթութիւններ քաղել Պոլոժէնիքի մուծուելիք փոփոխութեանց վրայ, և թախանձանօք կը խնդրէր միաքէ հանել չըրածարելու կամ հեռանալու կոմ աթոռ տեղափոխելու խորհուրդները (ԹէՊ. 121-124): Այս ցրեւ անդեկութիւնները բաւական կը սեպենք իջմիածնոյ Մայրաթօսին վրայ տիրող տաղնապին նկարագիրը զծելու առանց

շատ մանրամասնութեանց մանելու: Արիմ ևսն կաթողիկոս կացութեան սասականալը ահսնալով և անձամբ Պետրուրը երթալու արտօնութեան զրացուելուն վրայ, չառ ընդունակութիւն (ԹէՊ. 137-165) բացատրական դրսութիւն պատրաստել կուտար, նոր օրէնքին տրամադրութեանց և հետեւ անց, Հայ Եկեղեցոյ իրաւանց և կանոնաց, և օրէնքին իր պատճառ ցուցած ենթագրութեանց վրայ: Պարունակութիւնը վերագոյնդ զբաւած կամ քաղուած անդեկութեանց համաձայն ըլլալուն, նորէն քաղել տեկորդ կը սեպենք: Բացատրական գիրը դեկտեմբեր 12 թուակիի նումակով մը կայսեր կը յգէր, խոդրելով նկատի առնել իւր գիրը և յատուի յանձնամուգով մը կազմի այդ գործին քննութեան համար, և իրեն ալ ձայն տալ նոյն ժողովին մէջ, որպէսզի արգորութիւն և ճշմարատ թիւն երեւան գան և զայթակութիւն ու տակնապ վերջ դանան (ԹէՊ. 134-137): Սակայն այդ արգար խընդունքն ալ նկատի չէր տանուեր, ոյնպէս որ 1903 սեպտեմբեր 2'ին Բայկուի մէջ ըսկիզր տասած արձակ համարձակ զիմոզրութեան տարեգարձին, 1904 սեպտեմբեր 2'ին կուսակցական մարմինը հայերը կը հրաշրէր զիմոզրարձութեան վրայ համատուն մեալու (ԹէՊ. 198-200): Բայց տոկոսին շուտապ չփերջացու տաղնապ, ինչիքեր և կալուածներ գրաւելու համար թափուած հայու արբենը, բողոքող զոհերը, զիմադրձ ըմբռասցումները զրեթէ տարի մը ևս շարունակեցին, ցորչափ Քաղիցին իր պաշտօնին վրայ մեաց, և բանութեամբ ժողովուրդը զապելու և յուսազրութեամբ կառավարութիւնը խարելու ձևանարկը շարունակից:

Է.

ՈՒՂՂՈՒԹԵԱՆ ՑԵՂԱՏՐՁՈՒՄ

Առուսանուց վրայ հասած տաղնալովն իրեւ հեղինակ և գործադիր մատնանիշ եղած է կովկասի կառավարչառական Փալիցինը. սակայն նա չէր յաջողեր եթէ իրեն հովանաւոր և քաջալիրող չունենար ներքին զործոց նախարար Պէտքն, որ ոչ միայն կայսեր վրայ կ'ողգէր պէտք եղած հրամանները արձակել առան, այլև Քալիցինը կը պաշտօնէր և բուռն հրանանդներով կը զինէր: Այդ կէտը վսահնօրէն կրնանք չեւտել, զիտելով որ Ռուսիոյ կայսերական եւ

ხან ურაბეს ხელისმაყის, ჩერ თმოთმაცან
კირდებ ჩამოს և ფირდ, և სტრ-ულისანა
შესრულ ქორდამაჭალე, ჩერ შესახით համա-
լսարանական և უცილეს քաջանմուտ, որոնք
Պետքը համար համար կ ներքին գործոց նա-
խարար փոխուած և Պուլիկինը պաշտօնի
անցած կը դառնէին, Ավիաթորուուքին ոչ նը-
ւոզ նպաստուոր անձնաւորութիւն մը (05.
ԲԻԶ. 256): Նպաստաւոր յնզարժման հիմ
կը կազմէր 1903 փետրուար 16'ի հրովար-
տակը, որով պաշտօնական անձեր կը հը-
րաւիրուէին կառավարական բարուքման
և բարզուաձման համար ներդիւլ էին դէ-
տեկտուէն անձնել նույնէն էր իւրի համար,
և այդ ծրագիրներուն մէջ կը մտնէր նաև
բար այլուր և այլուր հարաբեկ ու ու-
ղաբեկ, դաստիար էին էր և հարաբեկ
էին էնուէն ըստ իւրի (03. ԱՐ. 292-293):
Այդ ժամանակները սկսած էր և կը շարու-
նակէր 1904 յունուար 27'ին ձարսնի դէմ
հրատարակուած պատերազմը (04. ԱՐ.
195), և զէնքի բախտը նպաստաւոր չէր
գառնար թուաներուն, ինչ որ կը զայթակ-
կացնէր և կը զայրացնէր նոյն իսկ միամիտ
ժողովուրդը, տեսնելով ոչքիստոնեաց
ազգի մը քրիստոնէին վրայ զօրնալը, և
կառավարութիւնը կը ստիպէր ժողովուրդէն
հնուցնելու քրիստոնեաները վշտացնող և
միտքերը վրագովոզ պարուաները, և մեղ-
մօրինակ ընթացքով մը տէրութեան համա-
կիր և կառավարութեան համերաշխ պահե-
լու իւր տմէն գասակարգերը և ամեն ազ-
գութիւնները: Արշափ ալ թուախոյ կառա-
վարական շրջանակիներու մէջ բարեմտու-
թեան զօրնալը նեխտողընք, չենք կինար
շիսուտովանիլ թէ կառավարութեան մը,
մանաւանի զինքն ամենիմտստ և ամենա-
կարող ըմբունող կառավարութեան մը հա-
մար, զիւրին չէր որոշումէն ետ դառնալ,
վճառքը չնջել, սիամած ըլլալը ընդունիլ
մատարական երկունքի մը հոգեկան ցաւե-
րը յանձն առնուէ: Այդ փորձէն անցան Հոյ-
կիկեցւոյ գոյից և կալւուածոց համար 1903-
ին, և Հայ գալոցներու համար 1898'ին
տրուած գրաւման հրամանները: Յատուկ
յոնձնաւուզով մը կազմաւեցաւ ներքին գոր-
ծոց նախարարութեան մէջ, որուն մատին
փետրուարի գերջերը լսուեցաւ թէ գրուած
օրէնքները անփոփոխ պահել կը խորհի
(05. ԲԻԶ. 2570). ասկան չուտով վրայ հա-

սաւ Կովկասի հասավարչապետութեան փոխարքայութեան վերածուիլը և Խլարիմին Վորոնցով-Տաշկով կոմիսին մարտ 8'ին այդ պաշտօնին անառանձնիլը, որ կը լիչեցնէր Կովկասի մէջ պաշտօնի ըլլուլու չափ սիրուած նախկին Վորոնցովի անունը, որուն թուն ալ էր Տաշկովի ամուսինը (Օ. ԲԻԶ. 2580), և միւնչոյն առան կը բառէր թէ Հայոց գործն ալ նոյն փոխարքային յանձնըւուծ է (Օ. ԲԻԶ. 2588): Գետրուուրդ զետուուղ պատգամաւուրները ար անդամ ըսկան Վորոնցովի հետ բանուկցիլ, և յաւսուզրական և քաջալերական պատասխաններ ընդունիլ, ինչպէս Խիւտասիկրտեան մորտ 28'ին Խրիմեանի կը հեռազրէր (Օ. ԲԻԶ. 2592). բայց գարձեալ վերջնական որոշումը կը յապացէր, զի պէտք էր սովորական ձևեւկերպութիւնները լրացնել և արգարացնեցիչ հանգամանքները պատրաստել, որչափ ալ խոստումներ և յաւսադրութիւններ օրէօր կը զօրանային և կը վկայուէին, որոց արձագանգ կ'ըլլար նոյն իսկ Լուգարեան իշխանագուունը (Օ. ԲԻԶ. 2605): Տըփիսինի քաղաքացին ժողովն ալ պաշտօնապետ զիմում կը կատարէր Հայոց ինպատ (Օ. ԲԻԶ. 2614), սուսական հեղինակաւոր լրացիրներ ալ, որ երբեմն Հայերու հակառակ հրատարակութիւններ ըլլած էին, այս անդամ սափառզական կը հաչալէին Հայերը օր առաջ զո՞նացնել (Օ. ԲԻԶ. 2608): Այս նպատակով փոխարքային համանելէն ետքը յատուկ յանձնաժողով մը կազմուիլը կը խօսուէր (Օ. ԲԻԶ. 2635), միւս կողմէ կը հրատարակուէր թէ վերցուած է Տաճկանայ եպիսկոպոսացուներուն համար էջմիածին գտուա արգելքը որ Գալիցինէ դրուած էր, և Հայ եկեղեցականներուն դատարանական արտօնութիւններէ զրկուելուն բարձր հըրամանը (Օ. ԲԻԶ. 2637): Վերջապէս Վորոնցով Տիգլիս հասաւ մայիս 5'ին, Հայերը խանդակառութեամբ ընդունելութիւն ըրին սպասուած յաջողութիւնը իրբ լրացած նըլկանելով, կաթողիկոսին կողմէ յատուկ պատգամաւորութիւն մը եկած էր էջմիածինէ փոխարքան ընդունելուուր, որ Փափառական Սուրբ Առաքելու անձնութիւնները անձնուած էին կաթողիկոսի անձնութիւններին և իր անձնութիւնը կաթողիկոս իր սովորական ակնկալութիւններն ու բացատրութիւնները խօսելու կ'ըլլար, Վորոնցով խօսքը ընդհատելով կ'աւելէտ թէ թագաւոր-կայսրը, համաձայն կաթողիկոսի խնդրանքին և իր անձնութիւններին, բարեհանձնաւ նպաստութ էջմիածին Հայոց եկեղեցական իշխանութիւնը և հայութիւնը վերբարձուած էր Տիգլիս համար էջմիածին համար էր Տիգլիս համար (Օ. ԲԻԶ. 2714): իրօք ալ նախարդ օր օգոստոս 1'ին սուսրազրուած էր բարբարուայ հըման Հերէնիութիւն ուղարկուած (Օ. ԲԻԶ. 2713): Էջմիածին ախորժեկի և միխիթարեական անակնեղալի զիմաց կը դանուէր, իսկոյն օրհնութեան բերանը կը բանաց կայսեր և կոյսերութեան համար, ամէն մաղթանքներ և եռանդուն չնորհակալիքներ կը խօսի, եւ մատանութիւնն ստանայով որ աւետիսի կը բ

հայ պաշտամագիս հազորդել, անմիջապէս առաջնորդարան կը գտանայ և հեռազիրներ կը պատրաստէ սինողին, Կիլիկիոյ կաթողիկոսին, Երաւազէմի և կ. Պալայ պատրիարքներուն, Ռուսահայոց և Պարսկահայոց առաջնորդներուն, զիխաւոր վանահայրներուն և կորեւոր քաջաքներուն, զոր նոյն երեխոյ և յաջորդ տառաւ հետզնեաէ կը յգէ և կ. Պոլս ուղղուած հեռազիրը օգոստոս 3'ի երեխոյին հասնելուն, փոխանակ Գումզգորուի պատրիարքարան տարուելու, Քերայի կայուրանէն Եհրայի պատրիարքին առանը յանձնելած էր, զոր նու հոն պատրաստ կը գտնէր, երբոր ուշ տատեն տառն կը գտանար, և նոյն գիշեր ու յոջորդ տառաւ տեսմասը բայր կարեւոր անձանց կը հասցնէր: Աւելորդ է Օրմաննեանի զգացուծ միմիթարութեան մասին առանձինն խօսիլ, զի ամէնքը ծանօթ էին անոր Երևանու ի վեց շաբաթունեւ աշխատաւ և հաւատաւուն չափերուն, Քիշառքերուն, Յեղարքիներուն, և բերդու ու Քըսառ յաքնինեւներուն (Օ. ԲԹԶ. 2708): Բազմազակ հայութեան մէջ ալ մած եղաւ խնդութիւնը, որչափ մեծ եղած էր երկու տարի առաջ զգացուած տիրութիւնը, որուն հաւասարիքն են ոչ միայն Ռուսիոյ բայր քաջաքներուն ու գիւղքազաքաքներուն ու զիւղերուն մէջ կատարուած տօնական հանդէսները, ոյլ և ամէն կողմերէ տեղացազ հարիւրաւոր հեռազիրները, ամէնն ալ սիրաի եռանդուն զեղուածներով լիցուն: Կաթողիկոսը շրջաբնակունով հրամացած էր առաջիկայ օգոստոս 7'ին Աստուածածնայ բարեկնողանի կիրակի օրը, գոհարանական մազմոննքներ կատարել Ռուսիոյ եկեղեցիներուն մէջ. Տփղիսինքն նախազանց վանքի մայրեկեղեցւոյ բակը կատարուած մաղթունքն, ուր մօտ 20,000 բազմութիւն էր հաւաքուած. Էջմիածնի մէջ ալ տեղապահ Արիստակէն Դաւթեան եպիսկոպոսի զիխաւորութիւններուն մէջ. Տփղիսինքն նախազանց վանքի մայրեկեղեցւոյ բակը կատարուեցան: Խրիմնան օգոստոս 8'ին Տփղիսի մէկնեցաւ, Դարաքիլիստ զիշերեց և օր մը հանդասացաւ, և 10'ին մտաւ Առևասանդրապոլ, որտեղ անցուց 13'ին Շողակաթի և 14'ին Վերափոխման տօները, և 15'ին Էջմիածնի մտաւ եռանդուն ցոյցերով և հանգիստական շքեզութեամբ (Օ. ԱՐ. 799.803): Տփղիսէ չերած Խրիմնան երախտազիտական հեռազիրներ ուղղած էր կոյ-

սեր ի Պետրուրդ և փոխարքային կիսլովորակ, որոնց պատասխաններուն մէջ կայսրը կը չհատէր, Աստուած իւստանաշէ հայ հետը ուրբարչնեւն իւրաքանչ շայ ուսանելութիւնը, և փոխարքային կը յիշեցնէ թէ վատահ է որ Ասէնաշէ հայերը իւր հայութեան էրենց հաստութիւնը հոգութեանը պատճենաւունեւն առաջաւունքն առաջաւունքն է: Տփղիսի մեծամեծներն ալ առանձինութեան կը բարեկամ իւրաքանչ առաջարքարու իւրաքանչ առաջութեան մէջ առաջութեան շայ ուսանելով օգոստոս 7'ին շրբարեկուն աւետաւոր կոնդակ մը ուղղած էր ամրոզչ հայութեան, յանուանէ յիշերով Սահակ կաթողիկոս և Յարութիւն ու Մատղաքիա պատրիարքները (Օ. ԱՐ. 773-776): Այսպէս կը լրանար Ռուսահայոց եւ ամենայն Հայոց երկարաւու տագնապին շրբանը, և խնդութեան և խնդակցութեան զգացումներ կը յայտնուէին աշխարհիս մէկ ծայրէն մինչէ միւս ծայրը, ուրուրեկք որ կը գանուելին ցրուեալ ու վայրավատին հայութեան մէկ անգամը: Հայութեան զգացած ուրախութիւնը հայութեանէ դուրս ալ կը տարածուէր. զի բազմադակ ազգերու վրայ տիսուր տպաւորութիւն թողած էր Ռուսիոյ ընդդրիած Պէէլիսան ուղղութիւնը և Գալիցինեան գործունէութիւնը: Ռուսաստան ինչ քըն ալ նոյն օրեր գժուարին տագնապիներէն կ'անցնէն, ձարսնական պատերազմին ձափողութիւնը և ժողովրդական ներքին յուզումները շատ մօտէն հետեւած էին Հայոց զէմ ձեռք առնուած խսանութեանց, եւ կործես թէ Հայոց հանգէպ ցուցումն արդարակորով հատուցումը բարեգուչակ կ'ըլլար բովանդակ առնուական կայսերութեան. զի նոյն օրեր, օգոստոս 6'ին հրամարակուեցաւ ժողովրդական ազատութեանց խոսանմալիք հրամարատակը (Օ. ԱՐ. 763-766), և օգոստոս 17'ին կը կնքուէր ձարսնի եւ Ռուսիոյ մէջն Տօրթմանութի հաշտութեան գունդիրը, Ամերիկոյ նախազան Ռուզվէլթի միջնորդութեամբ, և Ռուսիոյ կողմէ տուզունք չվճարելու և միայն Սախալին կղզին կ'էօր թուլու նպաստաւոր պայմաններով (Օ. ԲԹԶ. 2718):

Ֆ.

ՊԱՏՏՈՒԱԳԻՐՆԵՐՈՒ ԱՍՓՈՓՈՒՄ

Օգոստոս 1'ի բարձրագոյն հըրամանագիրը, ուսւսերէն կոչմամբ ունաւուն,

իրեւ հիմկ' ընդունի թէ վերջին կարգապետա-
թիւններ որքեւ են լընուհայ ոչ-բանի-բնեա-
խնասուր և խոշո շոքացնա, և թէ թիւ-
րիմոցութիւններ յառաջ կուզային վերջին
քայլութիւն ունեցու չինուրութիւն ներսինի-
ծանր խստավանութիւններ, որոնք վետին
կ'արգարացնեն Մայրաթոռին և ոռուսահոյ
ժաղովուրդին հաստատամիտ զիմադրածու-
թիւնը: Իսկ իր հրամանին նպաստակ կ'ըն-
դունի Հայութաւուրական հաքեւրութիւննեան ա-
հաքեւրութիւննեան ներսու հայութաւուրա-
կան հայութեան ալ մշտնջենական պահանջը,
որ այս կերպով իւր զոհացումը կը դանէր:
Հայոց կրած տապնապը սկիզբն առած էր
ոզգային զպրոցները ազգային իշխանու-
թեան ձեռքէն հանելով պիտուկան իշխա-
նութեանց յանձնելու օրոշումէն: Առաջին
քայլը տանուեցաւ զպրոցներուն փորչու-
թիւնն ու ծրագիրը ձեռք առնելու հրամա-
նով, իսկ այդ հրամանը զօրացնելու համար
զպրոցներու հասոյթներուն ու մատակարա-
րութեան վրայ ձեռք դրուեցաւ 1898 մարտ
26'ի օրէնքով, և երբ հասոյթներուն եկե-
ղեցւոյ և ոչ զպրոցի սեփականութիւն ըլ-
լալը դատաստանով հաստատուեցաւ, եկե-
ղեցիներու և բոլոր հոգեւորական հաստա-
տութեանց կալուածներուն և հասոյթներուն
զրուաւմը օրինադրուեցաւ 1903 յունիս 12'ի
օրէնքով, ուսկից ծագեցաւ մեծագոյն տազ-
նոսպը (§ 3025): Աւատի կրնանք ըսկել թէ ե-
կեղեցական կալուածոց զրուաւմը օրէնքին
իսկապէս նպատակը չէր, այլ միջոց էր
զպրոցական օրէնքին զործադրութիւնը ա-
պահովելու, ուսկից կը հետափ օգոստոս 1'ի
հրամանազիրին իր հիմնական տրամադր-
րութիւն նկատելը ազգային զպրոցներուն
վարչութեան 1894 յուլիս 19'ի օրէնքին
վերագանգը, որ է ըսկել Գեղորդ կաթողի-
կանի օրով հաստատուած զրութեան վերա-
հաստատուիլը, որով լսա ինքնեան կ'ոչնչա-
նան և չեղեալ կը դառնան 1898'ի և 1903'ի
օրէնքները, որոնք իրեւ թերի և իրեւ
վեսակար վկայուած են նոր հրամանազի-
րին մէջ: Այս նոր պաշտօնագիրին պարու-
նակութիւնը վերլուծած ատենինի կը զըտ-
նենք ևս մաս մը կարգադրութիւններ ո-
րոնք անմիջապէս պիտի կարգադրուին, և
մաս մըն ալ որոնք պիտի ուսումնասիրուին
առաջիկային օրէնք դառնալու համար: Ա-

ռաջիններն են, 1. Դպրոցներուն վարչու-
թիւնն ու մատակարարութիւնը յանձնել
ազգային հոգեար իշխանութեան, 2. Նոր
զպրոցներու բացումը արտօնելու իրաւուն-
քը յանձնել փոխարքայութեան, 3. Վերա-
գործնել բոլոր զրաւեալ կարուածներն ու
հասոյթները ու զոյքերը, 4. Ներքին զոր-
ծոց և արքունական կալուածոց նախա-
րարներուն հետ հաշիւները կարգադրել,
ձեզելով սկսած զանձումները և զեզէլով
կարուածոց վրայ ծախքերը, զպրոցաց և
եկեղեցեաց և ուրիշ հաստատութեանց հա-
մար զմարտւածները և զրաւմանց տաթիւ-
եղած ծախքերը, 5. Ներքին զործոց և
պիտական կարուածոց և հանրային կըր-
թութեան նախարարութեանց ձեռք քաշել
տալ Հայ եկեղեցեաց և զպրոցաց զործերէն,
և պիտական զործերը յանձնել փոխարքայ-
ութեան, 6. Ամէն միջանկեալ խնդիրներ
և խնդիրի առիթ տուող պարագաներ են-
թարկել փոխարքայութեան որոշման: Իսկ
ուսումնասիրուելիք և պատրաստաւելիք
զործերն են. 1. Հայոց եկեղեցական նախ-
նական զպրոցներու կանոնագրութիւն, 2.
Հայ եկեղեցւոյ ստացուածոց մատակարա-
րութեան իստոնազրութիւն, 3. Հայ եկե-
ղեցւոյ պատականոց հողերու վրայ հաստա-
տուած ընակութեանց համար կոնսուազրու-
թիւն, որ է ըսկել աթոռապատկան զիւղե-
րու տուրքերուն և յարաքերութեանց մասին
կոնսոններ (ՕՏ. ԱՊԲ. 585 և ՕՏ. ԲԻԶ. 2713-
2714): Այդ նախատեսեալ կոնսուազրութիւն-
ները պէտք էր որ կայսերական հաստատու-
թեամբ օրէնքի կարգ անցնէին, սակայն
մինչեւ այս տաճն հոգեւոր չէր զործերը առ-
կախ թողուէ, ուստի մասնաւոր կանոններ
սկսան հրամատակուիլ փոխարքայութեան
հեղինակութեամբ: Առաջինը եղաւ եկեղե-
ցական զոյքերու և հոգեւոր զպրոցներու
և վոնքադրատկան կալուածներու մատա-
կարութեան հրամատակուիլ փոխարքայութեան
հեղինակութեամբ: Առաջինը եղաւ եկեղե-
ցական զոյքերու և հոգեւոր զպրոցներու
և վոնքադրատկան կալուածներու մատա-
կարութեան հրամատակուիլ փոխարքայութեան
միայն զպրոցներու հոգեւոր զպրոցներու
պիտի ընտրէ, որոնք պիտի զործեն թեմո-
կալի հաստատութեամբ և զիւղաւորութեամբ:
միայն զպրոցներու հոգեւոր զպրոցներու
կաթողիկոսէ պիտի հաստատուին (ՕՏ.
ԱՊԲ. 788-790), Այդ հրամանին համաձայն
երբիւան կաթողիկոս սեպատեմբեր 16'ին
չըջարերական կոնդակ մը յդեց Կովկասի

թեմակալ տառչնորդներուն թէ ի՞նչ ձևով պահի կատարութիւն բնուրութիւնները, և ի՞նչ են հոգաբարձութիւններուն գործերը և թե մականերուն իրաւունքները (05. ԱԲԲ. 863-864): Յասուկ հրահանգ մըն ալ հրաւարակեց փոխարքայն նոյները 4'ին թէ ի՞նչ ձևակերպութիւններ և պայմաններ պիտի զործադրութիւն զրաւեալ սեփականութիւնները վերադաշտեանելու գործողութեանց մէջ, մասնաւուանելով բոլոր նախառականի զլաւուր պարագաները, և իւրաքանչւեւրին պէտք եղած բացատրութիւնները աւելցնելով (05. ԱԲԲ. 1045-1051): Այսպէս հառցեած օրինական և կոնսնաւոր ձև կ'ըստանային հոգեւորակոն և կրօնական դորոց խանգարուած կարգերը, զի թէպէտ 1903է 1905 երկամելոյին մէջ Կովկասի կառավարչապետութիւնը ջանացոծ էր իւր լրացած զրութիւնը օրինաւոր իրականութեան վերածել, և կովկասարքնակ հայութիւնն ալ մինչև տատիճան մը համակերպութեան բանագույնութ էր, առկային երկու կողմերն ալ չէին կամեցած փոխադարձ համերաշխութեան յանգիլ, տանց որոյ անհնար էր որևէ խաղաղ կոցութիւն գոյցացնել: Ռուսահայոց եկեղեցական կարուածներուն վերաբերեալ տեղեկաւթիւնները փակելու առթիւ հորի կը տեսնենք յասահայեաց ակնարկի մը նետել զործերու կապակցութեան, և պատճառին ու որդիւնքին յարաբերութեանց վրայ: Երբոր կոյսական հրամանագիրն ալ կ'ընդունի 1903'ի կորպազրութեան թերի և վեասարեր եղած ըլլալը, երբոր սուսական հանրային կործիքը և իրեն թարգման կանգնող լրագրութիւնը յայտնապէտ կը պախարախէ Պէտքեան ուզգաւթիւնը և Թալիցինեան զործունէութիւնը, երբոր կ, Պոլսոյ ուս սական դեսպանութիւնն ալ պատիւարքին համ պաշտօնական խօսուկցութեանց մէջ համարձակ կը մնագոզրէ բոլոր եղածները, մեզի ալ ներեալ կը սեպենք անկանագիր կերպով եզրակացնել, թէ տագորէն և անկանան գործեր իրենց մէջ կը պարունակեն իրենց անյաջողութիւնը և իրենց կը պարախին իրենց ապարգիւն վախճանը: Ասոր համ մէկտեղ անհնար է չճանչնալ որ Մայրամոռին և Ռուսիոյ հայութակութեան և ընդհանուր հայութեան հաստատուն և յամառ զիմագարձութիւնը իրենց նշանակութիւնն ունեցան տարօրինակ կարգադր

ԿԻԼԻԿԻԱՑ ԿՈԹՈՎԼԻԿՈՍՆԵՐԸ

Բ.

ԿՈՐԱԳԵՑ ԵԿԵՂԻՉԱՅԻ

(1416-1422)

Մուսարէկեանէ Էռքը Յովսէփ անուն
մէկը կաթողիկոս նշանակուած է Մազա-
քիա Պալրի կազմած ցուցակին մէջ, որ ծա-
նօթ չէ մէզի ուրիշ կողմէ: Բայ Զամշեա-
նի աշխատնիկ ո՛յ է Յովսէփ, որ նստած է
առանց օծումի, և ազգը բնաւ չէ բնդու-
նած անոր կաթողիկոսութիւնը (Զամէ, Դ.
485):

Խոկ Առաքել Դավրիժեցին 1437ին Յով-
սէփ կթղ. մը կը զնէ իրեւ յաջորդ կոս-
պանին Վահկացիի: Օրմանեան, թուական-
ները և գէպքերը քննելով, կ'եզրակացնէ
ոթէ Դավրիժեցին Յովսէփի տրուած 1437
թուականը չկրնար երբեք նկատի առնուիր,
իրը Վահկացիին կաթողիկոսութեան վեր-
ջը, քանի որ Վահկացիին 1438ին զործե-
լը, և 1439ին մեռնելը հաստատուն վկայու-
թիւններով ճշգուած է: Խոկ Յովսէփը պէտք
է կաթողիկոսութեան թեկնածու, և ամէն
միջոցները անխօթի զործածող մէկ մը
ճանչնալ, որ ամենայն հաւանականութեամբ
ոչ խոկ և պիսկոպոս եղած է: Նա իւր նպա-
տակին համնելու համար Վահկացիին կեան-
քին ալ զաւաճանած է, և թերես բռնի
կերպով հայրապետանոցին ալ տիրացած է,
բայց Սոոյ հայտրնակութիւննէն բնդունուած
չէ, և եպիսկոպոսներն ալ օծումը զրլա-
ցած են, և իրենց մէջ միանալով և ժո-
ղովուրդն ալ թիկունք առնելով, իրենցմէ
մէկը կաթողիկոսական աթոռ բարձրացու-
ցած են: Այս կերպով անցած է 1439 տար-
ույ միացորդը Վահկացիին մահուանէ Էռ-
քը, կատարելապէս անիշխանութեան և
կաթողիկոսական աթոռին բռնարարման
միջոցը, որուն վրայ հնար չէ բնդունիլ
բռնակալ Յովսէփի անունը, որով Յովսէփ
Պ. կոչուածք՝ անգոյ կաթողիկոս կը զաւ-
նայ » (Ազգամ. 2088-89):

Օրմանեան, խօսելով Մուսարէկեանի
յաջորդին վրայ, կ'ըսէ: — « Անոնք որ կի-
մկիոյ մասնաւոր աթոռը՝ ոչ թէ Կարա-

պես Եւգոկացիէ, այլ Գրիգոր Մուսարէկ-
եանէ կը սիրեն սկսիլ, աթոսին աւելի
փայլ մը տալու փափաքով, Մուսարէկեա-
նի և Եւգոկացիին մէջտեղը Յովսէփ կթղ.
մը կը զննէ Մազաքիս Դավրիժն յիշուա-
կազրէն քաղկելով (ԱԻԱ. 218): Այդ Յով-
սէփը միեւնայնը պէտք է բլայ որ Պահ-
կացիէն ետքն ալ կաթողիկոսական աթոռը
ձեռք ձգերւ աշխատեցաւ, և եթէ տաիթ
գտաւ իւր սոննազութիւնները նորոգել, ան-
չուշտ այլեւս Մուսարէկեանց չկար, և
ընական եղբակացութեամբ, և ոչ թէ մը-
տացածին կարծիքով, կը հետեւ Մուսա-
րէկեանցի կամ մեռած և կամ տեղը լը-
քած և հնացած ըլլալը: Մենք զժուա-
րութիւն պիտի չհանէինք սպանութեան
պարագան ալ հնթագրել, և կից սպան-
եալ կաթողիկոսներէն ետքը, հօթներորդ
մըն ալ աւելցնել այդ շարքին, ինչ որ Աջն
գուութեան կամակից կիլիկեցի եպիսկո-
պոսներուն նպատակէն օտար պիտի չըլ-
լոր » (Ազգամ. 2118-19):

Որշափ խօսնակ ու մթին են ժամա-
նակն ու գէպքերը, այնչափ ալ անբուա-
կան են Օրմանեան Արքագանի հնթա-
զրութիւններն զանոնք պարզելու և լու-
սարանելու համար :

Միայն կարելի է Դավրիժեցիին և Մա-
զաքիա Պալրին նշանակած Յովսէփիններն
նոյնացնելու հնթագրութիւնը, որով Յով-
սէփի մը զոյութիւնը կը հաստատուի, բայց
չի հաստատուիր անոր կաթողիկոսութիւնը:

Հետեւաբար 1441էն մինչեւ 1446-47,
Եւգոկացի Կարապետին կաթողիկոսութեան
սկիզբը հինգ տարիներու միջոց մը կայ:
Մուսարէկեանը ո՞ւր է այս միջոցին, բա-
ցակա՞յ է իր աթոռէն թէ մեռած է:

Եթէ իրեւ վերագրեալ նամակը, որ
ինչպէս անոնք, 1450 Մայում 4թիւր կը կրէ,
եթէ իրօք իրենն է, այն առեն կրնայ են-
թագրութիւն որ Մուսարէկեան բացակայ էր
աթոռէն և Եպիսկոպոս կը զանուէր, և իր
բացակայութեան միջոցին է որ պատահեցան
Յովսէփի խօսնակութիւնները, և թերեւս
Մուսարէկեան գախճանեցաւ Եպիսկոպոս
(Պահէրէ), և Յովսէփի կաթողիկոսութիւնն
ալ միշտուելով, Մուսարէկեանէն մինչեւ
Կարապետ Եւգոկացի հինգ տարիներու մի-
ջոցը բացուեցաւ :

Մուսարէկեանի վրայ գրելու ատեն զիտել տուինք թէ Ալիշանի զործածած ժամանակագրութիւնը մեկ տարի պարապութիւն կը դնէ Մուսարէկեանի և Եւղոկացիի միջեւ, փոխանակ հինգի։ Եթէ արժանահաւատ է այդ աղբիւրը, և հաւանարար է, այն ատեն պէտք է բնել որ ժամանակագրութիւնը ոչ միայն կ'անգիտանայ Յովիսկի մը զոյսութիւնը կամ առ զ այթակդութիւնները, այլ նաև Մուսարէկեանի անմիջական յաջորդ կը նկատէ չեն զոկացին, որով նաև անուղղակի կերպով նշանակած կ'ըլլայ Մուսարէկեանի մահուան թուականը, 1451, ինչ որ կը մօտենայ Մուսարէկեանի վերագրուած նամակի թուականին, 1450 Սպոտմ. 4։ Եւ այս պարագային, ինչպէս որ զիտել արձինք արդէն, հարկ չի մնար ժամանակապրին 26 թուականը սրբագրել եւ ընել 36 ըստ Ալիշանի։ Վասն զի ժամանակագրութիւնը թէ Եւղոկացին յաջորդեց Մուսարէկեանի՝ աթոռին մեկ տարի պարապութիւննեն ետքը եւ 26 տարի կաթողիկոսութիւնը ըստ ևւ վախճանեցաւ։ ԶԻՉ=1477 թուին։ Արդ՝ թէ 1477էն իջնենք 26ը, կը մնայ 1451։

* *

Գալով Եւղոկացիին զժրախտարար ծանօթ չէ իր ծագումը։ Ժամանակակից թովմա Մեծօփիցին անցողակի յիշատակութեամբ մը կը բաւականանայ երբ կ'ամբաստանէ Վերապեցի աթոռագրկութեան պատասխանատուներուն գլխաւորը, Հերմոնի վանքին առաջնորդ Կոլուսի Յովհաննէս վարդապետը, և կ'ըսէ։ — Դուն, ականջներով խուլ, սպիտակ մօրուք, որ դեղնած ալ է, զերեզմանի մօտեցած ես, զուն խափանեցիր Հայոց ուղղափառ աստուածաբանութեան գպրցները. իսկ Աստուած պատեց (Աթոռը) Կիլիկեցիներու Աղրամայութենին^(*) Լուսաւորիչի քահանայապետութեան մէջ մտած արատէն ու րիծէն։ Աղթամարի բանադրանքն ու կապանքը գրհնութեան փոխեց. իսկ դուն ամէնուն

բերանը բացիր։ Եւ Կիլիկեցիներ լսեցին քու ազիտութեան ու անհամութեան լուսը, եւ զտան աշխարհական երկը մը (« զտեալ երկ մի աշխարհ ») Կարակի անունով, որ անոնցին ձեռնադրութեան կ'ուղիւրի կարողիկու դրիմ։ անէծքներու և անուղղայ վարքով նորէն կ'ուղիւրին կործանել Հայերը. դուն ասոնց հաւամար գատաստանին օրը ի՞նչ պատասխան պլութ տառ Քրիստոսին (Մեծոփ. 84-85)։

Ասկէ կը հետեւի թէ Եւղոկացի Կարապետական չուշտակ քահանայ մըն էր, որ եպիսկոպոս եղած է Եւղոկիոյ վրայ, և յետոյ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն ալ ձեռք բերած է Եւղոկացի կրնայ նշանակել թէ բնիկ Եւղոկացի, եւ թէ՛ Եպիսկոպոս կամ Առաջնորդ Եւղոկիոյ,

Իսկ Զամշէան սա՛ տեղեկութիւնները կ'աւանդէ Եւղոկացիի մասին։ — Երբ մեռուա Կիլիկիոյ կաթողիկոսը, այն է Գրիգոր Մուսարէկեանց, Սիսկէ Կարակի վարդակից մը, որ Կիրակոսին հայիսկոպոս ձեռնադրութեան կրմեց Կիլիկիոյ ամիրային, որ Եպիսկոպոս սուլտանին իշխանութեան ենթարկուած էր, խոսացաւ անոր ամէն տարի երեւ հարիւր դեկամ վճարել, եւ առաւ անկէ Սիսի կաթողիկոսական իշխանութիւնը. վասն զի զեռ Սիս Եպիսկոպոսիցիներու իշխանութեան ներքեւ էր, եւ այդ պարտքը ետքն ալ մեաց. եւ երբ Օսմանցիք տիրեցին Սիսին, անոնք սկսան առնել զայն, եւ պատմիչը կ'ըսէ թէ այս տուրքը կոչուեցաւ Քհշի անհասի (Զամշ. Գ. 491)։

* *

Կարապետ Կթղ.ին եթէ ծագումը ծանօթ չէ, բայց իր զործունէութեան մասին ներողալից Յիշատակարան մը հասած է մեզի, հանուած ձաշոցէ մը, զոր զրած է Մինաս սարկաւագ մը, յԱրապկիր, ՊՊ. 1446ին։ Այդ ձաշոցը Կարապետ կթզ. ստացած է իրեւ յիշատակ իրեն, իր ձնողաց, իր եղրօն Պարոն Առաքնին եւ ասոր որդուոյն Տեր Գրիգորին եւ իր բոլոր արևածագութիւններուն կ'առաջնական կամ աղքանքի մը պէս։

(*) Ալիշան կարապետ կթզ.ին եղբօր Առաքելին տառմազիքը կազմած է, որուն համեմատ Տեր Գրիգորն է Սպիտակոս Հաւրըն՛Յայ (Յիսուսան էջ 223, Հմմտ. Խօսարմ Հայոց էջ 157, թիւ 166 Աւետարանի Յիշատակարանին հետ)։

բնագիրը սեփականութիւնն է Անտոնիանց լիտենագարանին (Օրթաքէոյ, կ. Պոլս), իսկ պատճենը հրատարակուած է Ալեքսանի կողմէն (Հյում. էջ 575. Հմմտ. Ազգայի. էջ 2119, 2139, 2142):

Յիշատակարանին մէջ չէ նշանակուած թէ ո՞ր արքին կարապես կթղս. զնած է այս ձաշոցը: Բայց այնպէս կ'երեւի թէ իր կաթողիկոսութեան առաջին տարիներուն մէջ, որովհետեւ իր կաթողիկոսութեան հաստատութեան վերաբերեալ զործառութիւնք արձանագրուած են այս Յիշատակարանին մէջ: բայց է ձաշոցի զբութեան թուականէն (1446) ետքը, մինչեւ 1450-51 տարիներու ընթացքին:

Այս Յիշատակարանի համեմատ կարապետ կթղս. է «Հանճարեղ և կորովամիտ, քաջ հռետոր եւ վարդապետ աստուածաբանութեան, անտարակոյս զիտող եւ խոհեմ, մեկնող հին եւ նոր աստուածաշունչ կտուկարանաց, մանաւանդ առնող եւ ուսուցող», եւայլն:

Այս Յիշատակարանի մէջ երկիցս կը չհտուի թէ սկարսին կրկին նորոգեալ զարու մայրապահին՝ կիւղիկիոյ, կամ «այս երջանիկ հայրապետ Տէր Կարապետ կաթողիկոս» եկեալ ի Թօխաթոյ եւ վերսին հաստատեաց զՄուրը արոտ Լուսաւորչիս ի մայրապահի կիւղիկիոյ, զոր հինգ ամ խափանեալ մնաց վասն անյայտ լինելոյ Սուրբ Աղին մերոյ լուսաւորչին: և յետոյ զըտեալ նորոգեաց զսուրը աթոռոս:

Կարապետ իր նորոգեալ Աթոռը հաստատած է «ի յաստուածաբանակ սուրբ ուժամունք Տէր Պոլոսի, որ կայ ի հարաւախորմն յաղախի Սույ, ընդ հովինանաւ Վամիկոյ Սուրբ Եշակին իւ Սուրբ Աջոյն Գրիգորի մեր Լուսաւորչին, և մօն Տիրամօր Աստուածածինն Ամենայի, յորոյ անուշ կառուցեալ կայ եկեղեցի»(*):

Կարապետ կթղս. անչուշտ իր պաշտօնը ճանցնել եւ հաստատել տալու համար եւ գիպոս կ'երթայ, երուսաղէմի գիծով: Երուսաղէմ կը զգմուէր պարտքերու եւ հարստանարութեանց ներքն: Կուսումնա-

(*) «Ուխոս Տէր Պոլոսի» բառուածը, կը նրանակէ Պոլոս կաթողիկոսի շնորհ կամ վերաշնորհ տաւած վանքը յանուն Ա. Աննայի, Պէտք 1423ին (Սիսուան, էջ 540-41):

սիրէ կացութիւնը, Ա. Յակոբայ բոլոր սըրբութիւններն ու սպասները «ի ձեռո այլուղղեաց աւանդ կային»: Կ'անցնի եղիպատոս սուլուան Տաճրի ներկայանալու, որուն յաջորդած էր սակայն Ապուսախտ Զաքմաք, որ միծապէս կը պատուէ Եւղոկացին, միծագին խիլաներ և պարզեններ կուտայ անոր և կը հաստատէ անոր կաթողիկոսուկան իշխանութիւնը: Կարապետ, ուժով ցած սուլուանական հաստատութեամբ, կը կին կու զայ Երուսաղէմ, Կ'ազատէ Ա. Յակոբը իր բոլոր պարտքերէն «և զորութիւնն ի յանօրինաց», և առօք փառօք կը վերադաշնայ Սիս:

Պէտք է զիտել որ Կիլիկիոյ կաթողիկոսներ թէ կիլիկիոյ թագաւորութեան ըըջանին և թէ 1441էն յետոյ, Երուսաղէմի վրայ այ կը տարածէին իրենց իշխանութիւնը: Ա. Յակոբայ աթոռակալները «Եւպիսկոպոս Երուսաղէմի» են գեռ: Պատրիարք տիտղոսը անագան կը գործածուի:

Եւղոկացին ուրեմն յայտնի իրաւուսութեամբ մըն է որ անձամբ կու զայ Երուսաղէմ և կը կարգագրէ Ա. Յակոբայ պարտուց խնգիրը:

Շատ ուչազրաւ է Երուսաղէմ գրուած Գանձարանի մը Յիշատակարանը, որ զգբախտարար թուական չունի, բայց զրուած է «ի կաթողիկոսութեանն Հայոց Տեղան Կարապէի, և յափիսկոպոսուրեան Սուրբ Քաղաքիս Երուսաղէմայ Տէր Մեկրոպայ և Տէր Արանամին, և այլ ամենայն միարանացս Սուրբ Յակոբայ. ամէն» (Նօսար Հայոց, էջ 18-19. Հմմտ. Սիմեոն, էջ 16):

Ուշագրաւ է Յիշատակարան անոր համար որ Երուսաղէմ կը զրուի այդ, և եղմիածնի կթղսը: շի յիշուիր հոն, այլ կը յիշուի Հայոց կաթողիկոս Տէր Կարապետ, որ է նոյն ինքն մեր Եւղոկացին: որովհետեւ աս՞ր ժամանակակից են Երուսաղէմի Մեկրոպ և Արանամ աթոռակից եպիսկոպոսները 1445-1446 (Յըրդն. Պէրֆին. Եւրաբի. էջ 49-50):

Դարձեալ ուշագրաւ է Ա. Յակոբայ մատենագարանին Թիւ 12 ձեռագիր ձաշոցին (զրուած ի Սուլխաթ, ՊիԶ=1377ին) վերջին յիշատակագրութիւնը, ուր կ'ըսուի — «զրեցաւ ի թվ. Զժ (= 1461) ի Հայրապետութեան Տէր Կարապէին, և յեպիսկոպոսութեան Տէր Պետրոսի»: և Քիւ-

առաջի Աստուծոյ մերու փառք յաւիտեանու.
ամէն ։ :

Էջմիածնի Սթոսին վրայ Զաւալը էկիան
Գրիգոր կաթողիկոս է 1443-1465, և այս
յիշտուակազրութեան մէջ 1461-ին չի յիշ-
ուիր անոր կաթողիկոսութիւնը, բայց կը
յիշուի Կարապետինը :

Մինչ 1454ին, Տիմրիկ նահանգի Խուռ-
այլիւոյ վանքը գրուած Աւետարանի մը
յիշտուակարանին մէջ կ'ըսուի . «Եւ ի
հայրապետութեան Տեառն Կարապետի և
ի միւս հայրապետութեան արևելիան կող-
մանց Տեառն Գրիգորի» (Կոլոս, էջ 119) :

Կարապետի Արկարատե կաթողիկոսու-
թիւնը խաղաղ չեղաւ քաղաքականօրէն :

Մէլիք-էօմէրի յաշորդները վաղուց ի վեր
կը բոնանային Սիսի վրայ և կը հարստահա-
րէին ժողովուրդը և Եկեղեցին : Ասոնց
նախահայրերէն մին, զարձեալ Մէլիք-էօ-
մէր մը, թուռաւորեց Թէոզորոս Բ. Կթզար.
1392ին : Եւ ասոնց հարստահարութիւնը
այնքան անտանելի կ'ըլլայ Եւզոկացիի
օրով, 1461ին, որ Սիսի բոլոր Տաճիկներն ու
Հայերը կը միաբանին երդումով ու գա-
շնչեափ, որպէսզի ձերբակալեն Մէլիք-էօմէ-
րը և սպաննեն : Դիրք կը բռնեն Դարպասի
ներին դրան մէջ, ոմանք ալ պարիսպի վե-
րայ կ'ելլեն . Պլուզ Դոսմ վերե, բայց բը-
նաւորը կը ծակէ պարիսպը, ներս կը մտնէ
և բուռն ընդհարում մը տեղի կ'ունենայ
և երկու կողմէն կարենոր կորուստներ կ'ունե-
նան : Բոնաւորը կը յաղթէ, այնպէս որ
թշնամիք նոյն խոկ կը մտնեն Կարապետ
կթզի : Կաթողիկոսարանը և կը թալանեն
վանքը, Սուրբ մեռոնը և բոլոր Սրբու-
թիւնները (Սիսուամ, էջ 544) :

1468 Յունիս 2'ին ալ Շահ-Սուրար Ա.
Դերմանիկի թագաւորի օրդին, կը բռնա-
նայ, կ'ուզէ սպաննել կաթողիկոսը և զը-
րաւել Սիսի բերզը, ուր ամրացած էր Սի-
սի Պարունք՝ Զագամ Պէկ . ութ հեղ պատե-
րազմ կ'ընեն, չատ տաճիկներ կ'սպան-
նուին, վերջապէս սաստիկ պաշարումի հե-
տեանքով «Սսեցիքն անոկեցան և տվին
զրերզն» Դկում. 2'ին : Շահուուար իր կող-
մէն պարու կը կարգէ Սիսի վրայ Շարամէր
կամ Շարամէր անուն մէկը, որ 1469ին
ուր քրիստոնեայ կը բռնէ և հորը կը դնէ .
և շատեր կը փախչին ու կ'ապաստանին

Կոպիատուու բերդը, զորս սոււա երգումով
և 12,000 զրչի . Փրկանքով բերել կուտայ
Սիս, և զրգելով իր երգումը՝ բոլորն ալ
հորը կը դնէ, և կը կողոպտէ անոնց ըս-
տացուածները, ձիերը և ըռզակը . երկք
ալ տաճիկ կ'սպաննէ . բայց Հայեր ուղղա-
կի զիմում կ'ընեն Շահուուարին, և անոր
հրամանով հորէն կը հանեն բանտարկուած
քրիստոնեանները :

Նոյն տարին երիւ Ֆայսի անուն մոլե-
ուանդ մօլա մը՝ Թիւրքմէններու հետ «գո-
ռութեամբ» կը մասէ բերդը և կը կողոպ-
տէ բոլոր սրբութիւնները :

1469-70 ին « Ճահտարաժամ » մը երեան
կ'ելլէ « ընդ ամենայն երկիր », որուն զոհ
կ'երթան շատ կարգաւորներ, իշխաններ
և տանուտէրներ, ինչպէս նաև Աջապն
Հեթում սպիտակ երէցն իւազնց : Կ'ըսւուի
թէ այս մահտարաժամի առթիւ զրեց Մը-
կրտիւ նազաւ իր երկու տաղերը . Տղայոց
և իշխանաց վրայ . Արարիկ արշածոց և
Երազ և առաջ կըրացի:

Շահուուար, որ իր այս աւերումները
կ'ընէր Եղիպտոսի իշխանութիւննէն հանե-
լու համար Կիլիկիան և զրացի երկիրները,
հասած էր մինչև Դամասկոսի սահմանները,
այս արշաւանքներու առթիւ հապար տուն
այլազգի բնաւա և զանոնի բնակեցուց Սիս
խաղաքին մէջ : Խոկ ինքն Շահուուար վերջա-
պէս բանուեցաւ Ծամանդի բերդին մէջ և
Գանիրէ տարուելով սպաննուեցաւ 1473ին
(Սիսուամ, էջ 227 և 544) :

Ինչպէս որ կ'երեւի այս տեղեկութիւն-
ներէն, Կարապետ կաթողիկոսի ատեն,
ստուար հայութիւն մը կար զեռ Սի-
սի մէջ, այնքան աւերներէն ու տեղա-
հանութիւններէն ու զաղթերէն ետքը, որ
ազատութիւն և ազնուականութիւն կը
վայելէր, և Հայոց կաթողիկոսը փայլւն
և ազգեցիկ զիրք ունէր : Անչուշա, Հայե-
րուն թիւր և ազգեցութիւնը հակակշռելու
համար է որ Շահուուար հազար տուն տանիկ
կը բերէ Դամասկոսի կողմերէն և կը
բնակեցնէ Սիսի մէջ :

* * *

Ալիւան՝ Կարապետ կթզի . վերև յիշ-
ուած յիշտուակարանը հրատարակելով Հա-
յապատումի մէջ, սա՛ ծանօթութիւնը կցած
է ատոր . — « Էջմիածնի աթոռոյն գեռ նոր

հաստատման անհաւան ըլլալով գրող Յիշշատակարանիս, «ճոխապէս գովարանէ հին աթոռոցն Սոոյ ընտրեալ կաթողիկոսը»: Խոկ Օրմանեան այս դիտողութենէն տարուելով հանդերձ, կ'ըսէ. — «Կարապետի տրուած դավատները հարկաւ կիլիկիցին մը չուայլութիւններ են» (ՀՊՊՏՄ. 575). սակայն ամէն առքի մէջ ճարպիկ և զործունեայ և մտաւոր կարողութեան ալ տէր անձ մը եղած կը տեսնուի» (Ազգամ. 2140-41):

Դժբախտարար պատմական ուրիշ անդեկութիւններ կը պահպին այսպիսի «ճարպիկ և զործունեայ» կոթողիկոսի մը զործունեութեան մասին. վասն զի կարելի չէ ենթագրել որ այսպիսի զործունեայ անձ մը երեսուն տարի պաշտօնափարէ և յիշտատակելի ուրիշ զործեր չունենայ:

Չոր օրինակ այն ատեն ի՞նչպէս էին Սիսի և իջմիածնի յարարերութիւնները, Կարապետի ի՞նչ զիրք բռնեց հանդէպ իջմիածնի, և իջմիածնի ի՞նչ զիրք բռնեց հանդէպ Սիսի. դարձեալ իջմիածնի աթոռին վերահասատումէն ետքը, կիլիկիոյ աթոռին իրաւասութիւնը ո՛քչափ ամփոփուեցաւ, այսինքն որո՞նք եղան երկու աթոռներուն թեմական սահմանները: Ի հարկէ այս խնդիրը ինքնին պիտի յարուցուէր, որովհետո մինչև մէկ. դար այսպիսի խնդիրներ յուզուեցան երկու աթոռներու միջև:

Օրմանեան Արքազանի տեսութիւնը հետեւալն է այս մասին. — «Քանի որ Գրիգոր իջմիածնի մէջ կը նստէր միջնան շահի հովանաւորութեամբ, և Կարապետ Սիսի մէջ հաստատուեցաւ Զաքմաքի պաշտպանութեամբ, բնական էր որ անոնց պետական սահմաններն ալ կաթողիկոսներուն իրաւասութեան զիծերն ըլլային, անոնց սահմաններէն անդին եղողներն ալ սահմանակիցներուն կապուելով, առանց որոշ և հաստատուն սահմանպիծ մը ունենաւու, որով սահմանի վրայ եղող քաղաքներ շարունակ մէկէն միւսին կ'անցնէին: Այս խորհրդածութիւններէն կը հետեւցնենք թէ կիլիկիոյ զէպ արևմուտք, Գարամանցիներուն և Օսմանցիներուն հապատակ Հայերը բնական կ'երպով մը Սիսին կապուեցան, մանաւանդ որ մինչէ քանի մը տարիի առաջ Սիսը հայրապետանոց ճանչնալու վարժուածուած էին, և իջմիածնի իրենցմէ հեռու էր և յարարերութիւնները գժուար:

Այդ մեր կարծիքին հաստատութիւն կու տայ Եւղոկացի Կարարապետէն շուրջ 150 տարի ետքը կազմուած ցուցակ մը, ուր իրը Սոոյ աթոռին ենթարկեալ վիճակներ կը նշանակուին կիլիկիոյ զատ, երուսաղէմ, Հալէպ, Կիպրոս, Նէոկեսարիա, Ան կիւրիա, Կոստանդնուպոլիս և Թեսաղոնիկէ (Պէս. Ա. 823): Ինչ որ կը ցուցնէ թէ Եղիպատոսի սուլթանութենէն զուրս, Գարամանցիներու և Օսմանցիներու ներքն եղող Հայերն ալ սկիզբէն Սիսի աթոռին յարած էին» (Ազգամ. 2143-44):

Կարապետ կիլիկիոյ աթոռին թեմերուն վրայ հետեւեալ տեղեկութիւնները կու տայ Կիւ. Ժամանակապիրը, — «Արքաստիա իւր թեմովն, այսինքն իւր այլէթովն, Մորայ Սուլթանին էր, վասոն որոյ եղեւ թեմ և վիճակ Սոոյ. և այժմ Սիրաստիա՝ իջմիածնայ թեմ եղեւ. սակայն այլամին, այսինքն կիւրին, Տարանտայ, Աշտիք, Աղ-Տաղ՝ որ այժմ Պակուի տաի, և Զուղուրու հողին, սոքա Ասայ վիճակ են. նուիրակ և առաջնորդ նոցա ի Սայա կու գան» (Սիսուամ էջ 539):

Բ. Ե.

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ԱՄԵՐԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴՊԵՏԻՒԽԻՆ ԾՐԱՅՈՒԹԻՒԽԻՆ

Գրեց. Ռ. Ա. Ակօպիւլոյիւմիւնան. Տպ. Գանիերէ, Զ. Պերգերեան. 1926. Էջ 80 202:

Կան զիրքեր, որոնց անունը նախապաշարը է ի վաս զրդին արձէրաւոր բովանդակութիւն: Եւ նէօպիւլոյիւմիւնանի ընտրած անունը իր զրդին, առաջին առթով իսկ, կը նախապաշարէ թեզ թափակ տիրածո մըն է ան. վասն զի, կ'ըսէ, ի՞նչ կազ ունին Սմենասուրը Երրորդպիրին և Հայուրիք իրարու ննա: Այս է պատմաւը, որ այս զիրքը ամիսներով մնաց զրասկանիս վրայ, աշքեւու առ չեւ. և և չուզիցի կարուալ, մանաւանդ երբ հարեւանցի ակնարիդով մը զիրքին առաջին երեսները աչքէ անցուցի, աւելի եւս շեշտուցան նախապաշարումն եւ մէկդի զրի զայն: Աւելուր ասոր վրայ զիրքը կարդացողներուն աննապատ տպաւորութիւնը, զոր չվարանցան արտայաշել խօսկութեան մը ընթացքին:

Բայց, զիրքապէս, արդար և ուզիր չէր որ կապուած մայի զիրքի անունէն ցայտող նախապաշտումն եւ ասքուէի ուրիշներուն տպաւորւ-

թենիչն. հետեւարար մեռը առի Կէօդիւալօյիւրեանի զիրքը, եւ ծայրէ ի ծայր խնամբով եւ ուշադրութեամբ կարգացի զայն:

«Եւրածական խորհրդանորիցներ» ով կազմուած է զգոքին մուտքը, որ յաբժանական մինչ է պարզապես աշ ու մահ. բաց ոչ թէ խօսքը բռնապ ու մարդկում մք, այլ անհանական խորակնեւուուն մէ եղաւ — արդիս բռնապաշաւ նոսիքի մք ըրիսունէամիսն ծննազօնու թիւնեւթուն և փառառութիւնեւթուն — անտափոր պար թիւսմը (Եջ 5:22).

Այս յարձակումն երուն եւ բնադրաւութիւններուն էր յաշըքին Հաւասմ, Անկեղծութիւն և Մրգութիւն կարծ եւ երկար զբանելը, որոնք էր կարմին զգածին Ա. Մաշը, թէեւ ասիկա զարմանափ անվութիւննեամբ մը չէ նշանակուած, բանի որ զբարին մաշաճը բաժնուած է Բ. Գ. Մասկու:

Կէօփիւթէյիւթեանի զիրբին արդէն ամէնէն հնատարբրական և հնաւեւարար ամէնէն էական մասն այ Ռ. ցոյն է ըստ իս, որ ճշգրիտ կրօնիքին ըմբռնումը և զիտական օրէն ներու խակատիք լուսաբան թիւնը բրիտանէական սկզբաներ-ներով, նոր հորիզոն մը կը բանան խորոշ միտքեր-ու առջև, եւ այս Ք. Մատին մէջ է որ զիրբին նախապաշտառ առնելը կը վկըսւուռի եւ կը բաժ-ար համականքի ասք հոսանքին մէջ, եւ ընթեր-ցողը կը առնեէ որ Կէօփիւթէյիւթեան զիտական նոր զրութեան մը մէկնիքն է եւ չատագոմիք:

Այս գրաթեան սիրող սկզբունքը առ է՝ տիեզերքի կազմութեան մէջ, զիստիթեան ո՞ր ժիւղին ու տեսակիաէն ալ դիմու և ուսանասիրեա զայն, մինակուրիւն կամ առանձնաւրիւն չկայ. բայց ապրեները, սկզբունքները բաղադրեան են և համագործակիան. իր բառով «Տապահ Ի Միք» են. եւ որպեսները Քրիստոնէլութեան մէջ Ամենասուրբ Եպրորութիւնը պահնչին կերպամ կ'աբանայատ: «Տապահ Ի Միք» գրաթիւնը, ուրիշն, կը հսկեցի, կարեի և Անձնաւուր Երաշտորիւնով եւ ալոր երեք Անձեռուն գործակցութեամբ բացառի Տիեզերքը կազմող ու կառափառող օրէնքները: Խսկապէս հաճեի է ուսանասիրիլ Կէօպիտէօչիւրեանի զիրքին այս Բ. Մար մեծ ննաւրրութեամբ, որ կը բաղկանայ, մուտքէ մը հուը, Գիտական Օրէնքներ, Բնագուցորիւն (Նիմ և Միջոց), Անձնաւուրին, Հազերամարտիւն, Բարձրայափառորիւն, Տամարացուրիւն, Թագավորական և Ազգուրիւն զիւլինէն (էս. 57-129).

Գործին 9. Մասը կը կազմէ Առ.ՅՈՒ.ԹԻՒՆՆԵՐ (Էջ 131-159), որ կը կնքուի զգայուն ԱԿ.ՅՈՒ.Ք-
ու մին (Էջ 198-202):

Թօրծը, իբ ամբողջամթեան մէց, քրիստոնեայ, աւելապահնի ողիին եւ տառին հաւատացզոյ էտթենէ; մը թիսոց **ԱԶՀ** մին է մեր Հայոթեան, որով վրկութիւնը եւ կեանքը կախուած է «Բազումը ի Մի» էն, ուրիշ խօսքով **Սամենուարը Եւրոպ-թեան** զիտական - քրիստոնէական հասկցողութենէն եւ առաջամանածին:

Կառավարության ուղարկությունը մասին պահանջման մեջ ըստ

նապատականները, ուղղուած անձեռու եւ հաստատացիններու, սէլտք է խոստափանի թէ ընդհանուրագիւ շխատի և աշխարհու են. իսկ մասնաւոր օփաններ եւ անշշդրթիններ համեմէյ անձեռու եւ հաստատացիններու. Ներդրացաւ օրէն կըսան վերագործի նախ իր չափազանց նախանձաւուութեան եւ յիս ոյ իր բիշ ծանութէնան ճողովդի ամրուցութեան եւ ըստն. Հայաստանի ժողովարդին իրենց ընաշխարհին մէջ:

Այն ըրբատոնէ ական կատարելու թիւնը, անթերի ու անսառեր կատարելու թիւնը, որ սեփին է հօգուպտայիշերանի, ոչ մոզովորդին և հայե հեղեցականին համար. Պդրանասար կամ քարերախոսար տեսիլ (vision) պիտի մեայ: Եւ ես կը մասնիկ որ այդ ասեփիր մեան հայ մոզովորդին ու զինին եւ մորդին ողբերգունին պեայ: Վասն զի ան է որ առողջ եւ կննդանի ափոխ պահն Հայութիւնը եւ եթէ այդ ասեփիր բրազործուէր այսօր, ինչ որ անկարեցիւթիւններու անկարելին է, վաղը պիտի իյնար հայ մոզովորդը, անկանգնելի անկումուն մը որպահնեւէ Տեսիլն է որ կը կատարելազորդէ ինչ-պէս անհաւաք, նոյնաւու մոզովորդը: Եղերու կատարենալ, որպէս երիբաւու Հայրէ ձեր կատարեն է, — այս է Տեսիլը բբիսանկելութեան:

Գաղափարներու խոկմունքներու, համազմաններու և հաւատարի, խորհութենքներու և աւելիներու ոյս գիրը ի՞նչպահ գրական արժէք մը կը նշեաւառնէ:

Երբեւ խարսզը. Կէօպիմպէօյիք թան, երբեմն կը լիշեցնէ. Պատեմին, երբեմն Թնարում, որուն զարդարակիցն ու հիացողը եղած է, մերթ Տեսանող մը կ'ոգևորէ իր որոշայալութիւնը, մերթ կ'ըստանա Ամակին մը ընթացը հռւաւայ իր խորոշական կ'առաջանա.

Ինչ որ արտասովոք եւ արտակերպն կը նկատ-
ուի կէօփիաէօփիրեանի դիմելու և խօսելու կեր-
պերուն մէջ, ատիկա իր ինքնութիւնն է արդէն
զինքը լաւ ճանանալու ճամար պէտք է իւրացնել իր
ոհուածեառաւ:

Կրամական գրականութեան այս ինքնաւախանցութէն ծաղկաբաղ մը կ'ընենք յառաջիկային միանի մէջ:

ՆԵՐԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

ՆՈՐԱԳԻՒԹՅՈՒՆ ԳԼՈՒԽՆԵՐ

ՍԻՐԱԳԱՅ ԳԻՐՔԻՆ ՀԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵՆԵՆ

[9], 103, 25 figr. — 91, 109, 6]

Հայութակելով Միքաئիլ այս զրախնձերը՝ ուստի կը պահիմ նին բարգմանութեան մէջ՝ դոյզն փայթի մը կը կրածենի բնեն և Հայ բանակենու (7): Առաջին անգամ Կիլիկիոյ Տ. Տ. Խանակ Ս. Կորոնդիկոսը (այս առեն կոչուած է Հայ բանակենու): Առաջին անգամ ըլլայով Միքաئիլ այս նու զրախնձեան բարգմանութեանը Հայութակապես Ս. Տակորայ Վանուց (հանդիպած ըլլայով Միքաئիլ այս նու զրախնձեան բարգմանութեանը Հայութակապես Ս. Տակորայ Վանուց): 1615 ին Վառազայ Առաջին Մաքրեան Վարդապետի համար գրած Առաջանաւութեանը մէջ՝ հաշորած է իր զիւր յայտնի բանակը Պ. Ֆելքեթի Մաքրութեան Տեսակղութեան մը առիրի՝ Պ. Ֆելքեթի վերեւ յայտնի զայտ մեղի, և այդ տեղեկարժեան մէութիւնի՝ ի լոյս կ'ընծայեն Խեմաստինի վերդիւեան զրախնձերը, մնացայ զրախնձեաւութեան բարյով գտնել աւելի բանակառեան:

ՄԵՐ ՏԱՆԱՅԻՆ ԲՈՅ Է ՊՐԵՄԻԵՐԻ ԽՈՋԻ. ՈՒՍԻ Խ ԵՐ ՄԻԱՅԱԳՐՈՐԾԻ ԵՆԵՐ ԱՎՂԵԼԻՆ. յոյն բանագրի մեջ առ բաղստիկին ենք զուտ մնանք. համակառած համարներ. համակառած համարներ.

Տարակոյ տակնեմ ու ինն բազմանութեան մասը կը կազմէ մեր հռատակածքը։ Առեջ Միաբի բազմանութեան է, ուրու վեցին բառութին կոտառուած կը բախ մեղի։ վաս զի՞ բաղդատամբ **Առակաց** գրի բազմանութեան՝ կերպ է իզուն, «Ե ինչ ինչ բառեալ զոյտիւնը՝ զա օր, մասաւրիւն, բառերանել, իմացուրիւն, երամայի, ծերոյ, բանել (չ ազամ), երաշայի առնել։ օմալ (փառակուի) իւրաժամանչիւր (յօմ, նորվաւով), մեղադրել, եւայի, իւրանի կոտան մեր տեսութեան։ Նկատութեան առօսի կը զննեն մասնաւուալիս **Հնձիիր**, ողջապահով և զարժանից բառեր, որնք մեր բառաւունեան մէջ կը պակասին, և որոնց առաջինը մանաւանց՝ նոր է բոլորակին իրեւ հոյեցի բառ մը։

U. S. A.

910100 105

25μ Մի զմիոյ հաստատեաց զբարիս, և
ո՞յ յագեսցի տեսանելով զփառս նորա:

9-1019-109.

1 Զաբերձութիւն բարձանց, զնաւտառու-
թեամ զտուրիւն, զտեսակ երկնի՝ և
զտեսիլ փառաց:

Արեգակն տնօղեամբ պատմէ զես իւր Անօթ զարմանալի, ոսրծ Բարձրելոյ.

3 Ի միջաւրեկի իւրում ցամաքեցուցանէ
զերկիր։ Եւ առաջի տաւթոյ նորա ո՛
կարասցէ կալ։

4. Ար փէտ ի հնոց զործով զորյ. Երեքատիկ կիբու արեգակն զերինս. Շողովին նրազին հանէ, և ձագելով զճառապայթ՝ շրառւցանէ զաւ:

ի՞ն. (1) զհաստառիւն գուրեան: -ի տես-
լան կամ ի տեսիլ: (2) յեւ: (4) զոլոյ՝ այն է:
ասպար կամ այրեան:—իհազրյն?

(*) Հօնուապեան Աստուածաշնչին հրատարակութեան մէջ (Դ. հատոր, Յաւելուած էջ 36—37) Սիրաբի ԽԳ. զիմէն պակասուոր համարներ կան, որոնք սակայն ընացրին հարազատութիւնը չեն պահած։ Սիրաբի այդ թարգմանութիւնը կը տարբերի արդէն Բազրատունիի հրատարակածէն՝ որ աւելի ընտիր է, եւ որոն հետ նոյն է մերն այ։

5 Այս է Տէր որ արար զայն, և
բանիւք խրովք դադարեցոյց զընթացու
նորա:

6 Եւ լուսին յամեննակյանի ի ժամանակի
իւրում. ցատումն ժամանակաց և նշան
առեփանից :

7 Ե լուսնոյ նշան տեսանի . լուսաւոր՝
մաշի եւ լիպանանի :

8 Ամիսը բառ անուան իւրոյ է, աճելով զարմանափէս ի նորոգման. անաւթ բամականաց ի բարձունս, ի հաստատութեան երկնից փայլէ:

9 Φηληστινιώτικεν ειρήνης, φωνα ρωμαϊκων· παρά τον Ιουνιανούρει βραβεύειν Σκαπτί:

(5) Փուրացոյց (արդիւնք շփոթ ընթերցումի):

(6) Ցուցանին : (7) Տաւելի .— ի վախճանի կամ
յառ լրտեսն : (8) Բանտկաց : (9) Ցոյնն ՏԵՐ-
ՇԽՈՅՆ համբաւմ է հապալին ընտանին :

- 10 Բանիւք Արբոյն կացցեն ըստ ընտրութեան, և մի՛ քակեսցին ի պահպանութիւնն իւրեանց :
- 11 Տե՛ս զագեզն և աւրհնեա զարարիչն նորա . կարի գեղեցիկ ի փայլելն իւրում:
- 12 Բոլորեաց զերկինս բոլորիւ փառաց . ձեռք Բարձրելոյն տարածեցին զնա:
- 13 Հրամանաւ նորա ճեպեաց զիւնն, և փութացուցանէ զփայլատակունս դատաստանի նորա :
- 14 Վասն այսորիկ բացան շահմարանք . և թռեան ամպք իրբե զթոչունս :
- 15 Մեծութեամբ նորա զաւորդին յամպրս . և բրդեցան քարինք կարկտի :
- 16 Տեսլեամբ երիրին լերինք . կամաւք նորա չնչեցէ հարաւ :
- 17 Զայն սրոտման նորա նախտանաց զերկիր, և փոխորիկ հիւսիսոյ և խրոսովութիւն հոգմոյ . իրբե զթոչունս թռուցեալս ցանէ ի վերայ զձիւնս, և իրբե զմարախ որ իջանիցէ էջ նորու :
- 18 Գեղ սպիտակութեան նորա զարմացուցէ զաչս, և ի յուել նորա հիսացի սիրու :
- 19 Եւ զեղեամն իրբե զազ յերկիր սըփուէ . և սառչին ծայրք խուաց :
- 20 Ցուրտ հոգմ հիւսիսոյ նեշիցէ, և ձողեցին ձընծոյիրք ի ջրոյ . յամենայն ժողովս ջուրց իջցէ, և իրբե զրահ զիջցի զըուրս :
- 21 Կերիցէ զլերինս, և զանապաստ այրեցէ, և շիջուցէ զդալարի իրբե ըդհուր :
- 22 Յօզ պատահեալ ի ջրոյ զուարթացուցէ :
- 23 Խորդրդով նորա ծփեցամ անդունդք, և սնկաց նմա կրցիս :
- 24 Որք նաւարիկն ընդ ծով պատմեացն զտագնապ նորա, և լրով ական-

(10) ի պահպանութիւն : (11) Զիւն : (15) Զօրացոյց զամզու : (16)... նորս եւրեկն (սասանին) : (18) Յանձնեալ : (19) Խոչոյ, այն է փաց . (20) Շնչիցէ . Չողեցին ? թերեւ՝ պաղեցին Չուծպ. ինքն (այս բարը զրծածուած է cristal ի շահմակութեամբ, ինչպէս յոյն ունի) . զզեցցին չուրք : (21) (Համարին առաջին մասը թերի) : (22) Ի երջն՝ կամ լաւ եւս ի տուոյն : (23) Դաստիցուն . և ամիկաց զնոն Յիւնս (մեր թարգմանիքը կարգացած է առջ միօնչ, համաձայն երբայական բնագրին) :

- չաց մերոց սիսրանամք :
- 25 Եւ անդին զարմանամի ընդ հրաշալի զործս . Զանազանութիւն ամենայն զազանաց, հաստատումն կիտիք :
- 26 Վասն նորա յաջողութիւն կատաման նորա, եւ բանիւ նորա զումարեալ կայ ամենայն :
- 27 Շատ ասեմ, և ո՞չ եղիցուք հասու, և փախանմ թիւմին բահից և իննի :
- 28 Փառաւորելով որ կարացաք ձանաչել զինն. մեծ [է] քան զամենացն զզործս իւր :
- 29 Ահաւոր Տէր և յոյժ մեծ, և սքանչելի է զօրութիւն նորա :
- 30 Փառաւորելով զՏէր, բարձր արարէք որչափ ինչ կարող իցէք, զի առաւել լիցի տակաւին . և բարձրացուցանելով զնա՝ յաճախեցէք զօրութեամբ . մի՛ խոնչիք, զի ոչ մինիցիք հասու :
- 31 Ա՞վ ետես զնա եւ պատմեցէ, եւ ո՞վ մեծացուցէ զնա որպէս էն :
- 32 Բազում ծածուկք են մեծազոյն քան զայսոսիկ, զի սակաւ ինչ տեսաք ի զործոց նորա : Զի զամենայն ինչ տրար Տէր, և բարեպաշտից ետ իմաստութիւն :

Գլուխե Խ՛ :

Աւելինաւրին Հարանց

- 1 Աւրհնեցուք զարս փառաւորս, եւ զնարս մեր ձննդեամբ :
- 2 Բաղում ժամանակ հասկաւ հիրով յաւիտենից հիտէ :
- 3 Որք սիրին զրպաւորութիւնս իւրեանց, և արք անուանիք զօրութեամբ, որք խորհէին իմաստութեամբ իւրեանց, և պատմեցին զամենայն մարդարկութեամբ :
- 4 Առաջնորդէին ժողովրդեանն խորհրդովք, և հանձարով զպրութեանն ժողովրդեանն, իմաստուն ի խաւ նորա :
- 5 Խնդրէին նուազս երգոց, և պատմէին տակով զրով :

- (25) Եւ անդ են զարմանալիք : (26) Կատարումն կամ կատարած (27) և վախնան բանից . Թնաւն և Թնին : (28) Ա՞ւր . . . (հանաչիլ), զի թնին մեծ [է] . . . խ՛ : (29) Արք արտիկն ի թագաւորութիւնս . . . (յոյնք չափի զամենալիք) : (3) Յանն իմաստունք ի խաւ նորա : (5) Տաղս, մն. էպոյ (պէպոյ) :

- 6 Արք մեծատունք պարզեալք զօրութեամբ, խաղաղացեալք ի բնակութիւնս իւրեանց:
- 7 Ամենեքիան առքա յադիս փառաւուրեցան, յաւրին նոցա պարձանք:
- 8 . . . առ ի պատմէլ զգովութիւնս:
- 9 Եւ են որոց ոչ է յիշատակ, և կորեան որպէս ոչ լիալք, և եղեն որպէս ոչ եղեալք. և որդիք նոցա յետ նոցա:
- 10 Այլ առքա արք ողորմութեան, որոց արգարութիւնքն ոչ մոռացան:
- 11 Ինզ զաւակի նոցա կայ և մնայ բարի ժառանգութիւն զարմից նոցա:
- 12 Եւ որդիք նոցա վասն նոցա:
- 13 Եւ մինչև յաւիտեանս կայ զաւակ նոցա, և փառք նոցա ոչ եղծին:
- 14 Մարմինք նոցախաղաղութեամբ թաղեցան, և անուանք նոցա կենգանի են յազգու:
- 15 Զիմաստութիւն նոցա պատմեսցեն ժողովուրդք, և զգովութիւնն պատմեսցէ եկեղեցի:
- 16 Ենոքք հաճոյ եղե Տեսան և փոխեցաւ, աւրինակ մասց ազգաց:
- 17 Նոյ գտաւ կատարեալ արգար, եւ ի ժամանակի բարկութեանս փոխանակ Աղամայ: . . . (Հայ հաւաք հը իւ դաւիչ Քը բարեհանութեան մէջ):
- 18 Ուխ յաւիտենից հաստատեցին ընդ նմա, զի մի՛ եղծից ջրհեղեղաւ ամենայն մարմին:
- 19 Արքանամ մեծ հայր բազմութեան ազգաց, և ոչ գտաւ նման նմա փառօք:
- 20 Որչափ պահեաց զօրէնս Բարձրելոյն, և եղե յուփտի ընդ նմա, ի մարմին նորա հաստատեցաւ ուխտ:
- 21 Վասն այնորիկ երդմամբ հաստատեաց նմա՝ աւրինել ազգաց ի զաւակի նորա:
- 22-23 Բազմացուցանել զնա որպէս դհոզ երկրի, եւ իրեն զաստեզու բարձրացուցանել զզաւակ նորա, եւ ժառանցուցանել զնոսա ի ծովէ մինչև ի ծով. և ի զեսոց մինչև ի ծազս երկրի:
- 24 Եւ ընդ Սահակայ հաստատեաց այս-
- պէս վասն Արքահամու հօր նորա զույստ եւ զաւրհնութիւն ամենայն մարդկան:
- 25 Եւ հանգոյց ի զլուխն Յակորայ:
- 26 Մանեաւ զնա աւրհնութեամբք նորա, և ետ նմա ժառանգութիւն, եւ զատոյց զրամինս նորա, ի ցեղս բաժանեաց զնա երկուտասան:
- 27 Եւ հեան ի նմանէ այց ողորմութեան, որ դժու չնորհս յաչս ամենայն մարդկան:

ԳԼՈՒԽԻ ԽԵ.

- 1 Ալիրիցեալ յԱստուծոյ և ի մարդկանէ, զլուզէս, որոյ յիշատակն աւրհնութեամբ:
- 2 Նմանեցոյց զնա փառաց սրբոց, և մեծացոյց զնա անիւց:
- 3 Բանիւ նորա նշանս կատարեաց, և փառաւորեաց զնա յանդիման թաղասրաց. պատուէր ետ նմա առ ժողովուրդ իւր, և եցոյց նմա ի փառաց իւրոց:
- 4 Հաւատովք եւ հեկութեամբ նորա պիրեաց զնա. Բնարեաց զնա յամենայն մարմինոց:
- 5 Լսեցոյց նմա զձայն իւր, և եմոյծ զնա ի մէզն:
- 6 Եւ ետ նմա յայտ յանդիման պատուիրանս, աւրինս կենաց և հանձարոյ, ուսուցանել Յակորայ՝ յուփտ նորա, և զիրաւունս նորին՝ Խորայելի:
- 7 զլհարոն բարձրացոյց՝ զսուրբն նըման նորա, զեղբայր նորա ի տոհմէն Ղեեայ: Հաստատեաց նմա ուխտ յաւիտենից, և ետ նմա ուխտ խմանաւուրեանն երանելի արար զնա քաջազարդութեամբ. եւ զգեցոյց նմա պատմուճան փառաց:
- 8 Ազոյց նմա կատարումն պարձանաց, և հաստատեաց զնա անաւր զօրութեան. անզրավարտիս, և պաշտամուր, և թիկնանոց:
- 9 Եւ պատեաց զնա նոնաձեռք ոսկի զանգակօք յոլովիւք շուրջանակի. հընչել զձայն ի քայլս նորա, լսելի առնել

(27) Եղիսաւ:

- 1 Եւ. (2) Անիւ(ը) քանամիաց: (3) Գալուրեց զիշանս (Ելք. լ. 27, թ. 33): (4) Արքաց: (7) Եմա. — Խահանայուրին: (8) Անօրով (հանդիքիւր):

(7) Եաւուրա: (8) Սոյն համարին առաջին մասը թերի է: (16) Թերեւու խողնի մտաց=(պարշաբարութեան): (17) Եղեւ փոխանակ (փրկանը). չնշելի է Ակումայ անունը: (20) Մու: (23) Կ զիսոյ:

- հնչիւն ի տաճարի; առ ի յիշատակ որդւոց ժողովրդեան նորա:
- 10 Զգեստու սրբով ոսկւոյ և յակընթոյ և ծիրանւոյ, զործով պէսպէս, բանիւ դատաստանի, յայտնութեամբ ճշմարտութեան:
- 11 Մանելով կարմրով, զործով ճարտարի, մեծապին ակամիք քանդակաւ զըրոշմի, պատուվ ոսկւոյ, ակնազործ զործով, առ ի յիշատակ զրով բնդելուզելով բառ թուոյ ցեղիցն իսրայելի:
- 12 Պասկ ոսկի ի վերայ խուրի՝ աւրինակ դրոշմայ սրբութեան, . . . յանկալիք աչաց զարդարեալք:
- 13 Գեղեցիկ [յառաջ] քան զնա չեղեն այսպիսիք մինչեւ յաւիտեան: Եւ ոչ զգեցաւ այնպէս այլազգի բաց յորդւոց նորա միայն, և զարմեայի նորա հանապազ:
- 14 Զօհք նոցա ոլջապտղեացին հանապազ ըստ աւրէ երկիցու:
- 15 Ելի՛ց Մոփէս զձեռոս, և աւծ զնա իւզով սրբով. եւ եզեւ նմա ուխտ յաւիտենից. և զաւակի նորա յաւուրս երկնից. պաշտաւն տանել նմա հանապազ և քահանայել, և աւրհնել ըզժողովուրդ նորա յանուն նորա (Ասուծոյն իսրայելի):
- 16 Էնտրեաց զնա յամենայն կենդանեաց՝ մատուցանել պատու Տեառն, խունկ և անուշանոտութիւն [ի] յիշատակ, քաւել վասն ժողովրդեան իւրոյ:
- 17 Եւ զնա ի պատմուամն իւր, իշխանութիւն յուխտս իրաւանց, ուսուցանել Յակոբայ զվիայութիւնս և յանուն նորա կոչել զիսրայել:
- 18 Յարեան ի վերայ նորա աւտարոտիք, եւ նախանձեցան բնդ նմա յանապատին. արք որ բնդ Դաթանայ և Արիովիթ և ժողովին Կորիսայ՝ ցասմամբ և բարկութեամբ:

(11) Պատուածով: (12) . . . Քանիսկ կրնեայ (Ելք. իլ. 36) — . . . (տող մը կը պակսի): (13) ԶԱՐՄԵԱՑՔ=զարմէ (Տես իդ. II): (14) ՈՂՋԱՎԵՑՑԵԼ: Բային իրբեւ ողջակէց նուիրից) այլուր չենք հանդիպիք. թարգմանութիւնն է ծլօչազուն յոյն բային: (17) Ի պատիքան (արդիւնք շփոթ ընթերցումի). — յօւնին նորա:

- 19 Սաեւ Տէր, եւ ո՛չ հաճեցաւ. (վասն որոյ) սպառեցան: բարկութեամբ ի սրմանութենէ Տեառն: Արար ի նոսանշան և ծախեաց զնոսա բոցով բարկութեան իւրոյ:
- 20 Եւ յաւել ի վասոս Ահարոնի, և ետ նմա ժառանգութիւն. պատու առաջին արմանեց բամանեաց նմա. հաց նախնի պատրաստեաց յագեցութիւն:
- 21 Զի և զգոնս Տեառն կերիցեն, զորս ետ [նմա] և զաւակի նորա:
- 22 Բայց ի յերկիրն ժողովրդեան ոչ ժառանգեցէ. բաժին նորա չիք ի ժողովրդեան. զի ինքն է բաժին նորա եւ ժառանգութիւն:
- 23 Եւ Փենեհէս որդի Եղիազարու՝ երրորդ ի վասոս. ի նախանձել նմա ահիւ Տեառն, և կացուցանել զինմէն՝ ի վանել ժողովրդեան՝ քաջութեամբ յաւժարութեան անձին իւրոյ, և քաւեաց վասն իսրայելի:
- 24 Վասն այսորիկ հաստատեցաւ նմա ուխտ խազաղութեան. վերակացու ուրբոյ՝ և ժողովրդեան իւրոյ, զի եղիցի նմա եւ ժողովրդեան իւրոյ քահանաւութեան մեծութիւն յաւիտեան:
- 25 Եւ օւխտ Դաւթի՝ որդւոյ Յեսսեայ ի ցեղէն Յուդայ, ժառանգութիւն արքայի որդւոյ յորդւոյ միայնոյ. ժառանգութիւն Ահարոնի եւ զաւակի նորա:
- 26 Տայէ ձեզ իմաստութիւն ի սիրտո ձեր՝ զատել զժողովուրդո նորա արգարութեամբ, զի մի՛ եղծցին բարիք ձեր, և զիասո նոցա, յազգս նոցա:

Գլ.ԱԽ ԽԶ.

- 1 Զաւրաւոր ի պատերազմունս՝ Յեսու նաւեանց և մարգարէսութեամբ յաշորդ Մոփիսի, որ եզեւ ըստ անուան իւրոյ մեծ ի փրկութիւն ընտրելոց նորա:
- 2 Խոնքել զգել թշնամեացն յարուցելոց ի վերայ (իսրայելի): . . .
- 3 Արարս փառաւորեցաւ ի համբառնալ զձեռս իւր, և ի ձգել զսուսեր ի վերայ քաղաքաց: Ոչ յառաջադոյն քան զնա այսպէս եկաց - զի զգաւերազմունս Տեսոն

(19) Բացով երոյ իւրոյ: (20) Նոցա. — առաջնոցն: (25) Եկալ նմա: (26) Եղիազարութիւն: (1) Յեսու Կուտեաց: (3) Զի զգաւերազմունս:

- նա ած ի վերայ:
- 4 Որ ի ձեռն նորա ընդ կրունկն դարձաւ արեգակն, և մի աւրն եղեւ առ երկուս:
- 5 Կարդաց առ Բարձրեալն հղաւը՝ ի նեղի զնա թշնամեացն շուրջանակի, և լուսա նմա Տէր քարամբք կարկտի, մեծ եւ հզօր զաւրութեամբ:
- 6 Հոսեաց ի վերայ ազգի պատերազմողի, և իջմամբ կորոյա զընդդիմակացան. զի ծանիցն հեթանոսք զսպառազինութիւն նորա, զի յանդիման Տեսոն պատերազմ նորա . . .

(Կատարեցաւ ինաստուրիմն Արտայա մնախոն ինաստնյ ի փառ ինաստորեամ Աստուծոյ Հօր Յիսուսի):

Ա.Դ.ՕԹ.Ք ԵԽ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒԻՆ

Ես կը հաւատամ այլակերպութեան:— Բացատրեմ թէ ինչո՞ւ: Ես անզամ մը մեծ մայրիկիս զէմքը զիտեցի՝ երր նէ, մէր տունը, կ'ելլէր ընանեկան ալօթքէ: Միշտ զեղեցիկ կ'ին մըն էր նէ, քրիստոնեայ մը, որ բարութիւնը յանկուցիչ կը դարձնէր, և երր կ'ազօթէր, իր գէմքին մոյնը կը փոխուէր: Ինչո՞ւ համար մարդ չայլակերպի: Ազօթքը մարզը կը միացնէ Աստուծոյ հետ. ազօթքը միբար ազօթքներութիւններու ազօթքն մարզը այս նուեմ աշխարհէն. ազօթքը կը բռնկցնէ համակրանքին թաքուն կրակը. ազօթքն է որ զգալ կուտայ մարզուն թէ ներուած են իր մեղքերը:

Եթէ Յիսուս այսօր ապրէր մէր մէջ, անշուշտ պիտի ընտրէր հանդարտիկ, զեղեցիկ տեղ մը, ուր կարենար քաշուի կարգալու, խոկալու և ազօթելու: Շատ մը մարդիկ կարծես թէ սմբած են: Առաքինութիւնը խոյս է տուեր անոնցմէ: Անոնց մարտկոցները պարզուած են ելեքտրականութենէ, և շատ հեռու են զանոնք լիցնող կայարանէն: Արիստուէլ սովոր էր ըսել, «Ազքարը կերակրելու համար նախ

մազ իմբին Տէր ածեր ի վերայ: (4) Ա՞չ ի ձեռն նորա . . . (5) Միծ իւ՝ տելորդ ըստ յոյն ընազրին:

ամբարը պէտք է լեցունկ ըլլայ: Երբ մարդիկ չափէ աւելի կու տան գուրս, կը կորսնցնեն իրենց զօրութիւնն ու հրապոյըր: Յիսուս լաւ կը հսկէր իր զօրութեան աղբիւներուն վրայ, և իր ամենամեծ աղբիւն էր յայտնապէս՝ ազօթելը գեղեցիկ վայրերու մէջ հեռու յիմարացնող ամբոխն: Յիսուս, իրեն ամենէն մօտիկ աշակերաներուն հետ կ'ազօթէր, լիրան մը զագաթին վրայ, պատ աճապարանքի ունէ զգացումէ: Երկիրը նահանջեց, երկինքը բացուեցաւ, Աստուծուած խօսեցաւ անոր և իր գէմքը շողաց այնպիսի լոյսով մը որ ամենին չէ տեսնուած ցամաքի. կամ ծովու վրայ— հոգեոր յափշտակութեան լոյսը, սուրը զմայլանքի լոյսը, կեանքի Լոյսին հետ կատարեալ ներդաշնակութեան լոյսը: Աստուծոյ այդ կենդանի փորձառութեան արդիւնքը հեռու տեղ չէ որ պիտի փնտունք: Երբ վար իջաւ լեռնէն, կրցաւ խազաղութիւն և առողջութիւն բերել խեղճ, հիւանդ, մտագար տըզու մը: Յիսուս իր այդ զօրութիւնը կը գտնէր ամենակարող Աստուծոյ հետ իր ունեցած ներգին յարաբերութեան մէջ: Յիսուս այնքան կատարեալ կերպով հաւատարակուուած, այնքան ազուոր կերպով յարմարած էր աստոււածային օրէնքներուն, այնքան ներգաշնակօրէն յարաբերութեան մտած էր իր Հօրը հետ որ առողջութիւն, խազաղութիւն և զօրութիւն կը բերէր բուրու զինքը ընդունողներուն: Մը չափ ալ չատ մը սուր միտքեր այս մասին հետազոտութիւններ կատարած ըլլան, բայց գեղ շատ բան կայ սորվելիք Յիսուսի այն կերպերուն նկատմամբ, որոնցմով ան առողջութիւն և ներդաշնակութիւն կը բերէր տառապող կեանքիրուն:

Ես կը հաւատամ ազօթքին. ան կը միացնէ քեզ Անհունին, ան կը լեցնէ քեզ աստուծային զօրութեամբ մը, ան կ'օժտէ թէ քեզ առատ համակրանքով մը: «Տէ՛ր, ազօթել սորվեցուր մեղի!»: Թող չկարծուի թէ զիւրին է ազօթելը: Հասարակաց պաշտամունքին մէջ եկեղեցական պաշտօնէրն ամէնէն փափուկ մասն է ազօթել ժողովուրդին համար. այդ ազօթքով է որ ան առ Աստուծու կ'ուղղէ ժողովովին բղանքները, չնորհակալութիւնը, պաղատանքը մեղաց թողութեան համար, ցաւե-

րըն ու պէտքերը բոլոր երկրագուներուն, որոնք կը խոնարհին Աստուծոյ առջեւ՝ երբ հոգեոր պաշտօնեան կը պարզէ անոնց կարօտութիւնները:

Հայոցց՝ Ամրկար ՍԱՅՈՒԱԼ ԱՐ

JOHN R. EWERS

The Christian Century

April 14, 1927

ՔԵՆԱՐԻ ԱՍՏՈՒԱՐԱԲԱՆԱԿԱՆ

ԴՐԱՅՑ ԱՆԳԼԻՅ ՄԵջ

Ա.

Քահանայացուներուն կրթութեան եւ դաստիարակութեան համար շատ մը վարժարաբաններ կան Անգլիոյ մէջ: Երբուաղէմի մեր հայ բարեկամներուն փափաքին վրայ կ'ուզեմ Անգլի ընթերցողներուն ձանօթացնել Քէլհամի Աստուածաբանական Դպրոցը: Անգլիոյ մէջ ամէնչն մեծ զպրոցն է այս, և ունի մօտաւորապէս 100 ուսանող, որոնց երկութը հայ:

Քէլհամ փոքր զիւղ մըն է Նիւարքան-Թրէնթ քաղաքին մօտիկ: Դպրոցին չէնքը տուն մըն էր յառաջ, և հարկ եղաւ զայն ընդարձակել և ինչ ինչ փոփոխութենք ընել իր նոր նպատակին յարմարցնելու համար: Յոյս կայ որ ապագային այդ չէնքը ընդարձակութի 300 հոգի առնելու շափ: Մեր եկեղեցին շատ պէտք ունի քահանաներու: Եկեղին 50 տարիներու ընթացքին ձեռնադրուածներուն թիւը չի համապատասխաններ Անգլիոյ ընակչութեան առումին կամ աշխարհի բոլոր մասերուն մէջ մեր գործին յարաճուն պէտքերուն: Քէլհամի զիւղաւոր նպատակն է եկեղեցիին ամենահարեւոր պէտքին գոհացում տալ՝ իր եկեղեցիներուն թիւն ու ազգուարդիւնութիւնը (efficiency) շատցնելով:

Դպրոցին մեթոնները: —

Երեսունըհինգ տարիներու փորձառութենէ ետքը, հասկցուած է թէ հիմնական կարեւութիւն ունին հետեւեալ մեմոտները՝ գործը յառաջ տանելու համար:

ա) Ընտրութիւնն ու կրթութիւնը՝ հոգեցուած ու ալ զանուին անոնք: Յաճախ կը պատահի որ լաւագոյն մարզը

զուրկ կ'ըլլայ անհրաժեշտ կրթութիւնն ըստ տանալու միջոցներէն կամ դրամէն: Այսպիսի պարագաներուն՝ պէտք է որ ասոր միջոցը զանուի: Քէլհամի մէջ պահանջուած շափանիշներն են բարձր կարգի, էաւագնութեան և եւանդ: Ամէն տարի դիմում ընող 300 թեկնածուներէն Քէլհամ մօտաւորապէս 30ը միայն կրնայ ընդունի:

բ) Կուսական փորձը: Դպրոցը խոստում չի տար բոլոր եկողները պահելու: Տարի մը կամ աւելի ժամանակ պէտք կ'ըլլայ համակրնալու համար թէ թեկնածու մը իրական կոչում մը ունի եկեղեցականութեան համար՝ թէ ոչ:

շ) Երկար և կատարեալ է կրթութիւնը: Անոնք որ Հաւատոք քարոզելու պիտի երթան ամէնէն յառաջ պէտք է իրենք խորհին տարոր վրայ, և ասիկա շատ ժամանակ կ'ուզէ: Տարրական գասընթացքը կը տեէ մէկէն մինչև երեք տարի: Խսկ բուն Աստուածաբանութեան, Փիլիփոփայութեան և Պատմութեան ընթացքը կը տիւէ չորս տարի:

դ) Կուսական և համար կրթութիւնը: Քէլհամի դպրոցին կեանքը բացարձակ հընազնութեան և պարզութեան կեանքն է: Սպասաւորներ չկան հոն, և առտնին բոլոր աշխատութիւնները ուսանողներ եւ վերակացուներ միասին կ'ընեն: Մատրան պաշտամունքը, գաշտի խաղերը, խոհանուցի աշխատութիւնը, պարտէզի մշակութիւնը՝ այս բոլորը կը ծառայեն միեւնոյն նպատակին:

ե) Ընդունուելու համար բեռնած բարձր վերատեսուչ Հայր Քէլի և զպրոցին ուսուցչական մարմինը միւս պաշտպանած են զեռատի տարիքի մէջ ընդունելութեան կարեւութիւնը: Ուսուի տղաք կ'ընդունուին 16 տարեկանին: Առաջին երկու կամ երեք տարին անոնք կ'ապրին զպրոցին զատ մէկ բաժնին մէջ, զատ վերակացուի մը հոկողութեան նիրքն: 19 տարեկանէն յառաջ թոյլ շի տրուիր անոնց Աստուածաբանութեան սկսելու:

Կրնայ ըստել թէ Քէլհամ ուրիշ աստուածաբանական զպրոցներէ կը տարրերի իր պարզութեամբ և խստակեցութեամբ: Ուսանողի մը տարեկան բոլոր ծախքը 65 սթերլինէ աւելի չէ: Ասիկա կարելի եղած

է, զամանդի որչափ ալ ուսուցիչներուն մեծ մասին պէս, բարձրագայն տիտղոսներ ունեցող հոգեւորականներ են, բայց թօշակ չեն ընդունիր ամենեւին: Քէլհամի զատ միայն մէկ զպրոց կայ (Միրֆիլտի մէջ) որ գլուցածիւ համեմատ, նման պայմաններու մէջ կը զործէ:

Թէ ի՞նչ է ասոր պատճառը, պէտք է բացատրութիւն մը տալ: Քէլհամի զպրոցը հիմնուած է և կը կառավարուի վանական նկարագիր ունեցող միարանութեան մը կողմէ, որուն անդամները իրենց ժամանակն ու ծառայութիւնը ամրողչովին հելայնորէն ի սպաս կը զննն միարանութեան զործին, Անգլիոյ եկեղեցին մէջ զանազան կրօնական Միարանութիւններ կան, որոնց մէկն է «Ընկերութիւն Սրբազն Առաքելութեան»ը (Society of the Sacred Mission): Այս ընկերութիւնը, որ մէր մէջ ծանոթ է S. S. M. սկզբնատառերով, կրօնականներու և աշխարհական զործիչներու համայնք մըն է, որուն անդամներ ուժատած են նույրուել աստուածային պաշտամունքին երեք պայմաններով:

ա) ՀԱՅԱԳԱՆԻՑԻԹԻՒԻՆ: Անոնք կ'ապրին կարգապահութեան տակ, միարանութեան կարգերուն ու կանոններուն ենթակայ: Անոնք կը հրաժարին իրենց անձնական զործը ընտրելու իրաւունքն:

բ) ԱՂ.ՔԱՍՈՒԹԻՒԻՆ: Անոնք կը հրաժարին իրենց անհատական «միջոցներէն» կամ ինչքէն, և հասարակաց քահակ մը ունին իրենց եղբայրներուն հետ:

գ) ԿՈՒՄԱԿՐՈՇՈՒԹԻՒԻՆ: Անոնք ընկերական կապերէ ազատ կ'ապրին, այսինքն չեն ամուսնանար:

S. S. M. ի անդամներն են որ ըստանձնած են Քէլհամի զպրոցը պահելու պատասխանատութիւնը, թէն անոնք ուրիշ շատ ծառայութիւններ ալ կ'ըննեն Անգլիոյ եկեղեցւոյն, թէ Անգլիոյ և թէ Հայրաւային Արքիկէի և թէ ուրիշ տեղեր:

Դպրոցին ուսանողները, Քէլհամի զարոնթացքը աւարտելին ետքը, քննուելու համար պէտք է ներկայանան մէկ կամ աւելի եղիսկոպոսներու Սարկաւագ կամ քահանայ ձևուադրուելէ ետքը անոնցմէ շատեր կ'երթան Անգլիոյ մէջ ծխատէր քահանայ կ'ըլլան և կամ սատր երկիրներու մէջ միսինար: Այս պարագային, անգլի-

քան եկեղեցականութեան մեծ մասին պէս, անոնք կը պահեն իրենց անհատական գոյքերն ու ստացուածքները, և ազատ են ամուսնանալու երրոր ուզեն: Բայց կ'ապրին ու կը զործեն իրենց զանուած թիմին և պիտկապոսին տեսչութեան և իրաւասութեան ներքեւ և եկեղեցիի կանոններուն համաձայն:

Սակայն ուսանողներէն անոնք որ կը փափաքին մտնել S. S. M. ի մէջ, այդ պարագային ձեռնադրութենէն առաջ կամ յետոյ, անոնք կ'ընդունուին իրեւ ընկերութեան սկսնակ կամ նորընծայ, և յետոյ կ'ընեն վանական կեանքի վիրացիշեալ երեք հանդիսաւոր ուժաւը:

Գրեց՝ ՀԱՅՐ Հ. ՊԵՏԱԿԱՆ
Հայացոյ՝ ԱԵՐՍԽԱ ՄՐԿ. ՏԵՐ-ԱԵՐՍԽԱՅԵԱՆ

ԵՓՐԵՄ ԽՈՐԻ ԿԱՄ ԽՈՒՐԻ

Հայ զրչագիրներու մէջ Ա. Եփրեմի տրուած այս մակղիբը, որուն ամրողջական ձեն է Երեւէլ Աբբէ-Աբբէ-Երեւէլ Խորի (կամ Երեւէլ Աբբէ- այլ եայլ մեկնութեանց տեղի տուած է:

Հայէլ. Բառարան արարական ծագութ կուտայ (և զարմանալի է որ Էրեւէլ կը նըշանակէ քահանայ, և ցայտա Սուրբիոյ մէջ բազմաթիւ Սուրբացի ընտանիքներ կան ուրոնց ընտանեկան մականունն է Էրեւէլ, որ կը նշանակէ քահանայ, ճիշդ ինչպէս Հայոց մէջ կան Փափագեաններ, Երեցեաններ), իսկ հին բառարանի մը մէջ կ'ըսէ Հ. Բ. Երեւէլ=վերծանող դրուած է:

Բայց հարկ է նախ որոնել Ասորերէնի մէջ թէ չկա՞յ արգեօք բառ մը որ քիչ շատ նոյն իմաստը տայ: Տօքթօր Մինկանա, Ասօրի ազգաւ և համբաւաւոր ասորագէտ ու արեւելագէտ, տեղեկացուց ինձ թէ ստուգիւ կայ ասորերէն այդպիսի մի բառ կիլլրին, կարոյ, որ եկեղեցական աստիճան մըն է որ կ'արտօնէ Գիրքը կարգալու եկեղեցւոյ մէջ, ճիշդ մէկ աստիճան վար սարկաւագէ:

Զայնուորի տեղաշրջմամբ դիւրաւ կը նայ ԱԵՐՍԽԱ փոխուած ըլլալ հայերէնի մէջ Երեւէլ, և շ զիմորոց յօդ ըլլալ:

Զարմանալին այն է որ սասրի զրչագրաց մէջ ծանոթ չէ բնաւ Էրեւէլ կամ Եր-

ւ մակղիրը, այլ Ephrem Malphana, Եփրեմ ուսուցիչ, Ephrem Mshāmshana Եփրեմ սարկաւագ (զի Երբեք չէ ընդունած և պակապսով թեան կարգ) կամ պարզապէս (Tuvana) Mar Ephrem=հրանեի Տէր Եփրեմ: Իսկ Արեմոնեայց քով Եփրեմ Syrus Եփրեմ Ասորի, որուն կը համապատասխանէ հայ Ներքեմ Ասորաց: Սակայն աւելի քան առարկուստական է նորումս ոմանց առաջարկը Ասորացն կարդալ Ասորաց և առոր ածական տալ Խորէն, և Խորին Ասորիքը հաւասար զնելով Մակարայեցոց Գրքին Ասորէն Ասորացին (մինչդեռ այլ է Խորին Ասորիք, և այլ է Մատորին Ասորիք) այդ մակղիրը լոկ Ս. Եփրեմի հայրենիքի յորդը ջորջումը համարիւ:

Անունի մը կից ազգանուն, տոհմանուն կայ գործածուած, ինչպէս Միքայէլ Ասորի, Ասանկ Պարթե, Կայլն նաև ծննդեան քաղաքի անուն, Մատթէոս Ռուսանդացի, Փաւատոս Բուզանդացի (միշտ չէ մասնիկով), քայց Երկրամասի մակղիր չենք յիշեր: Եւ Նկատելու է որ Եփրեմ Խորէն կամ Խորէն անջատ Ասորացէ կայ նաև գործածուած, որ տարօրինակ պիտի ըլլար Երէ Խորին Ասորիք մակղիրին մասր կազմէր. վասնգի այն ատեն Վասակ սպարապէտ կողմանց Մատորին Հայոց (Եղիշէ) պիտի կրնար ըսուիլ վասակ Մատորին, կամ Տէր Զաւէն Բարձր Հայոց (Մանանաղի) Զաւէն բարձր, և այնու Ս. Եփրեմի, և նուտանեաց ծննդավայրին վրայ աւելի լոյս սփոելու համար, կը զնենք հոս Լերդ գարու ասորական ձեռագրէ մը (Եփրեմի թարգմանութեանց, զոր Ասեմանի հրատարակած է) հետեւեալ տեղեկութիւնները:

«Երանեկին Տէր (Մար) Եփրեմ ծննդեամբ Ասորի էր. հայրը կուապաշտ էր և քուրմ, Մծրինցի էր, իսկ մայրը Ամիր քաղաքէն: Կ'ապրէին Մեծայաղթ Կոստանդիանոսի օրով: Հայրը զինքը տունչն վանեց իր չար կամքին անհապանդ ըլլալուն, ուստի Եփրեմ զնաց յարեցաւ Մծրնայ և պիտկոպոս Մար Յակորի, և սրբութեան կեանք մը վարեց մինչև Յովիանու ժամանակ Եփրեմ Մծրին 363'ին յանձնուեցաւ Պարսկաց): Այնուհետև թողուց այդ քաղաքը և եկաւ Եղեսիա, ուր Հոգուոյն Սրբոց շնորհն ընդունեցաւ, և առատօքէն ընձեռեց եկեղեցւոյն՝ Ս. Հոգուոյն պարզե-

ները ու վարդապետութիւնը: Ժամանակ մը յետոյ, զնաց Եղիպտոսի անապատը (Եղիպտոս այս երթը առասպելական է, ու ուժուած յետոյ իրը մեծազոյն արժանիք Եղիպտոսի անապատը առանձնացած հոգենուէր կեանք անցուցած ըլլալ ճանչցուոծ ըլլալով) և անկէ Ս. Բարսեղի մօտ ի Կոստանդիա Պամբաց, և Սարկաւագ ձեռնադրուեցաւ անկէ: Անմիջապէս դարձաւ Եղեսիա և հոն աւարտեց կեանքը Հոգուոց 634 թուկանին, և Փրկչին 373'ին, ինչերրորդ օրը Հազիրանի (Յունիսի):

Մանշեսր ԳԱԱՌԵԿԱ ՖԲՆՏԸՆԳԼԵԱՆ

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Ա.

Ս. ՊԱՏՐԻԿԱՐՔ ՀԱՅԸԸ ԻՐ ԱԹՈՈՒԻՆ ՎՐԱՑ

Սիմինի Յունիսի թիւին մէջ արձանագրելով Ս. Պատրիարք Հօր ապաքինումը, կ'ըսէինք. Ն. Ամեն. Սրբազնութիւնը Հիւանալի կազդուրումով մը կը թուու Սուրբ Քաղաքին Ֆուանսական Հիւանդանոցը:

Ս. Պատրիարք Հայրը անողոքելի ցաւու մը զգեստնուած էր Յովիր. 9, Կիրակի օր. տագնապալից ամիսներէ և կեղծ ապաքինումէ մը ետքը, սովորուած էր Հիւանդանոց մոնել Ապրիլ 13, Դե., ուր միահաւատական գործոզութիւնը կատարուեցաւ Ապրիլ 21ին, Յրուսաղէմի Աւագ ԵԵ. առուն. իսկ Հիւանդանոցէն իր Աթոռը վերապարձաւ Յունիսի 15, Դե. երեկոյին, Ս. Յակոբայ Միարանութեան, Ժառանգաւորաց Վարժարանի Յւսանողութեան և Երուսաղէմի բոլոր Հայութեան երկիւզած ցնծութիւններուն մէջ, որուն արձագանգ կուտային Ս. Յակոբայ զանգակին խորունկ զանցները, Ս. Քաղաքին վրայ տարածելով զատցուու մո՛ջ ուրանութեան ալիքները:

Ս. Պատրիարք Հայրը իր սիրելի Միարանութեան և իր աշակերտներուն և Հայ ժողովուրդի անկեղծ արտայայտութեան թափորով ուղղակի Ս. Տաճարը մասու օրոյն իշնեւէ հորը, ազօթեց Գլխակիրի մատուան մէջ, ուր ազօթած էր Հիւանդանոց երթալու առեն, յետոյ Աւագ Մեղանի առջեւ անցաւ, հռն ալ ազօթել հորը, առաջնորդուեցաւ Պատրիարքարան, օրնեց Միարանութիւնը և արձակեց:

Իսկ Յունիսի 28, Դե. կ'էօրէն յառաջ, իր առաջին այցելութիւնը տուաւ ժառանգաւորաց Վարժարանի և Տեազութեան, տաքի վրայ միասմէր այցելեց Սարկաւագաց՝ իրենց սենեակներուն մէջ, քաջալերեց ամէնքն ալ, և հետեւեալ առ-

տուն, Ցումիս 29, ԳԵ, Ասֆար գնաց օդափոխութեան համար:

Ասֆայի Ս. Նիկողայոս Վանքը՝ ծովագի վրայ կառուցուած՝ հիանալի զիրք մը ունի, և Ս. Պատրիարք Հայոք յուսով ենք որ պիտի ուժաւուրուի ժովային օդով և կատարեալ հանգիստով:

Բ.

ՏԵՂՋԱԿԱՆ ՓՈՂՈԽՈՒՄ

Տնօրէն Ժողովով կարգադրութեամբ 8. Համաշասոս Վրդ. Պատրիարքան նշանակուեցաւ Տեսուչ Յազգուի Վանուց, 8. Վահան Վրդ. Գէորգիանի անել:

8. Վահան Վրդ. Գէորգիան նշանակուեցաւ Լարաքիոյ Վանուց Տեսուչ՝ 8. Ներսէս Վրդ. Տօնականի անել:

Տօնական Վրդ. Գէորգիան նշանակուեցաւ իր բազմանդամ Ընտանիքի տէր եղբայրը անձնութ տանելի Քուուա:

Գ.

Ե Ա Բ Շ Ա Բ Ի Ո Ր Ա Կ Ա Ն Հ Ե Խ Ա Գ Ի Բ

Ցումիս 26 Թուակիր երկու հեռագիրներ հասան կ. Պոլէն Ամեն Ա. Պատրիարք Հօր, մէկը Տեղապահ Գէորգ Սրբազնէն, իսկ միւսը Նարոյիան Մեսոր Սրբազնէն, առաջինով Տեղապահը կը յայտնէր մէկ Նարոյիան Մեսոր եսու. Պատրիարք ընտրուած է. իսկ միւսով նորընութ Պատրիարք իր Հագիւոր Հօր Հայրական Օրհնութիւնը կը խնդրէր իր Պատրիարք ընտրուելուն առթիւ:

Ամեն. Ա. Պատրիարք Հայոք Հեռագրով անմիջապէս պատասխանեց երկուոքն ալ:

Մեսորով եպս, բնիկ Աշոյ Դաշտէն, Դոգրեվանքի աշակերտութեան, վարած է նոյն հաստատութեան Վերասահմանութիւնը, և Դոգրեվանքի դադարումէն հայք Կ. Պոլիս եկած, և պահ մը Ամեն. Զաւէն Պատրիարքի բացակայութեան վարած է Տեղապահի պաշտոնը:

Կը Հնորհաւորներ Կ. Պոլիսի Հայերը իրենց կատարած ընտրութեան համար և կը Հնորհաւորներ նորընութիւն պատրիարքը, իր Վայելած Ժողովրդականութեան համար կ. Պոլիս մէջ:

Ա. Ամոռոյս Տնօրէն Ժողովը հարկ եղած հըմանանդը տուած է Պաղեստինի Հայ Եկեղեցիներուն որ կ. Պոլիսի նորընութիւն Պատրիարքին անունը յիշաւակուի Ա. Պատրիարքի մէջ:

Տ. ՄԻՄՈՆ Ծ. Վ. ԹԵԼԵԱՆ

Յաւոք կ'արձանագրենք վախճանումը Ա. Ամոռոյս կայոււածոց Տեսուչ Տ. Միմոն Ծ. Վ. Թելեանի, որ տեղի ունեցաւ Ցուլիս 7, եւ 7. Պատաժամբ 6,30 ին, յետ երկարաւոււ և տառապայից հիւանդութեան, հետեւանք շարարախտի:

Մանրամասնութիւնը Միմոնի յաշորդ թիւով:

ՍՈՒՐԲ ՏԵՂԵԱՅ ԽՆԴԻԲ

(Պատօնական Հաղորդագրութիւն Պատրիարքանի)

Սինէ-ի Մայիսի համարին մէջ նկարագրուած էր Զատկի ձրագալոյցի օրը, Լուսաւորեայի հանդէսին, Սուրբ Յարութեան տաճարին մէջ մեր թափորի ժամանակ, Աստրիներու հետ պատահած միջազէպը, եւ բոււած էր թէ՛ Ալուրուց Պատրիարքին զէմ, իրեւ պատասխանառու այս գայթակղութեան, Պատրիարքարանին կողմէ հարկ եղած բողոքագրիրը մատուցուած է Երուսաղէմի Վահ. Կառավարչին: Ահաւասիկ այդ անգլիերէն բողոքագրիրն հայերէնը.

ՀԱՄԱՐ 6338 — 22

Նորին Վ. Անմուրեան Երևանի Պ. Կառավարիչին,
Երևանի

Անձն. Տէր,

Ցարքան կը ներկայացնեմ նետեւեալ Ձեր բաց ուշադրութեամ:

Մարտունո-ի Օրէնք այն է որ Մալկազեպի, Լուսաւորեայի, Եւ Զատկի առաջօն, մեր հետեւակները եղող Դպի եւ Աստրի ազգերուն նե տիկ ունեցող Երեմ Ազգաց բարօնենքը: **Մարտունո-ի բարփոները** նկատուած են Աստերութեան առաջնորդութեան միջնորդ Աստերութեան բարփոները, ուսն մէջ առաջնորդութեան բարութեաններ կը պահպանի Հայոց:

Մեր կողմանէ Թիւ 1921 — 22 և 15 Ապրիլ 1926 բարձրանաւ. Երևանդիմ Պ. Կառավարչին ուղղուած նամակին, եւ անու ի պատասխան՝ Պ. Կառավարչին առ մէջ ուղղուած Թիւ 4607/12/2, եւ 23 Ապրիլ 1926 բարձրանաւ գործեան մէջ պարզուած են, թէ ինչ գուաւութիւններ ծոված են, պատեզմի լրամակն միջնէն ներկայ ժամանակամիջոցի միջնէ, մեր Տեսէտիներուն ինչ տաենք՝ ինենց բարօնենքն մասնակցութեան թիւը սահմանափակող: **Մարտունո-ի տաճայրութիւնը** շարգելան նետեւանք: Օգակար է սոս լիեւ, թէ պատրազմէն առաջ մեր բարօնենքն միւս մասնակցող ժառանգաւոր սամերուն թիւովք եւ մեր կդեմեռովք, մեր

այս երեք բախօներուն մասնակցողներուն թիւը եղած է յանափ 70-է տեղի: Խոկ հազիր համական նոզի կը գնուէ միւս եկու ազգաց բախօներուն մէջ:

Հակոբակ այս մասին անցեալ տարի, ինչպէս եւ այս տարի եւս իրենց տռաւած հրանտնիցներուն, Առորիներ՝ Խաղաքարդի հանդէսին այն ասինան մեծոցաց էին իրենց բախօր — աշխահականներուն հանձնայի զիւս հազցնելով եւ օքսուելով այն պարագային ո՛ր բախօր պարտասուրեան ժամանակ, իրենց եւեւի Յունաց ուսմանը ազատ բռուած ըլլալով, կրնան, առանց իրաւուն ունենալու, դէպի եւեւ աւագութիւն — ու ամենամեծ դրաւուրիններ յառաջ եկամ:

Բայց միայն այս չէր ու տեղի կ'ունենա: **Օրարուելու-ի** դէմ տեղի մեծ յանցան մը զուծուելու չամ Կըլլա՞՛ հիւրարօս եղաւ զնուող Ասուրց Պատրիարքի կողման, Առոր՝ իր Թախօրը կառավարելու կերպէն, գաբի կցնելու ատեն կարգուելու ձեւն եւեւան եկան, թէ կը չամու Ասուրինը յանձնել բախօրին առաջնորդինը:

Լուսաւուեայի օրուան բախօրին, Ասուրց Պատրիարք, հաւանական է Ազգուն նազուավ կոչուող Առոր կուերի մը դրաւուրավ, առ առեւ ծանէ փոր մը քու առ ուզգուրեան մէջ:

Լուսաւուեայի օրուան բախօրին օւնեն այս է ու մեր բախօր Ս. Տառուրեան Գերեզմանին դիմաց իր առազուրինք կատարել վեց, կը սարունակի համբան, և Ս. Գերեզմանին եւեւ գնուող Ղայօց Մատուռին առշեւն անցնելով, առանց կանց առեւնու կը յառաջանայ, և եկու սիւնեւն մինչեւ եղող պատճական անցի մէցն անցնելով կը մնէն մեր Տեսչարանը: Այս ատեն Ղայիներ, իրենց առազուրինք կը կատարեն Ս. Գերեզմանին դիմաց, և Ասուրիներ սպասարական դիրք կը բռնն, մինչեւ որ Ղայօց առազուրինք վերջանայ, և իրեն առ իրենց կարգին առարգուրիններ կատարեն Ս. Գերեզմանին դիմաց և երան:

Այս վերջին հանի մը տարիներ Ասորի սպասուրին քու մեծ էն, այս ժամանակին իրենց նպիսկուոսին համար Արոր մը մնէն, որուն եղոր Լոյի Պատուանին մօսն է: Պատեազմէն առաջ արդէն, այս Լոյի Պատուանին մինչեւ մեր Եւլապերից Սեպանը եւեառ զիմք մը եւեսի կողմք կը հաւառուէ Ասուրց բախօր, միւս անցք ազատինով, ուզկայի Ղայօց կողմէն եկող մեր բախօր կատենայ ազատուէ յառաջանալ, և անցնեն սիւնեւն մէցնելով պատճական անցէն:

Քանի մը տարիներ ի վեր արդէն, վերջինայ Ապրուն նազուավ, միւս անչպէս մը դնէն կուտա Առուրց նպիսկուոսին արուոր, ու մեր բախօրին անցին արգին ըլլա: Բայց մեր բախօրին մօտնալուն եւ մեր Թաղմանին դիսուրիքանի վեայ՝ արուոր դէպի եւես կը բաւէ: Այս տարի, հիւրարօս եղաւ զնուող Ասուրց Պատրիարք, Օւենին հակառակ իր կազմած սուաւ բախօր անցէն մը շարեց, և արուոր մինչեւ Ղայօց սահմանին մօս ամփախ տեղ մը դրաւ, ու բացառակ դանէն մեր համբան, և ուեւէ խօս մինի շրաւ զան բանուան համբան: Անիմիապէս յուր տռեւցաւ հու ներկայ գնուող ուժինանիս պետքաւ, և արգաւորինք կը պահանջին ու շետենի թէ Լուսաւուեայի օւնեներուն հայտապեսակ նկրածին Պէյ Օրամուլիի կողման լուր չանեն եկան, ուղարկայի հիւրարօս եղաւ զնուող Ասուրց Պատրիարքի իր արուոր մը առաջանաւ անմանին մէջ զնուող մողովուրից, նամակալ սպասուրին, հանեն տուաւ, ու նանեն խնդրեց ու աղաչեց ու Ասուրց բախօր միւր արուոր դէպի Ս. Գերեզմանին համբայ բանան: Այս բայց առաջակներուն ի պատճական, հիւրարօս եղաւ զնուող Ասուրց Պատրիարքի իիս լեզու գործածին կը մնեմ: Եւ նպաստին է նամբան զրաւէ մինչեւ որ Ղայիներ իրենց առազուրինք վերջաններն, և այն ատեն իր բախօր արդէն շարեցիւղ: Կամ անցք անման պիտի բացուէ, և Ասուրիներ յարազաւ պիտի ըլլալու Հայոց անցք, իր թէ Հայեւն ըլլային անոնց սպասուրուած եղող նետեւողնեն:

Հետեւակ ազգի մը կոսմէ Օրարուելու-ի Օւենին այս բախօրաւումին հնանդութելով: մեր վարդապետներէն մի հանին ազգու դիրք մը բանեցին եւ արուոր տեղէն շարեցին, ասոր վրայ Ասուրց պահակը, իր առանց բախօրաւումին համբան անման ի պատճական, հիւրարօս եղաւ զնուող Ասուրց Պատրիարքի իիս լեզու գործածին մինչեւ ուղարկելու կը մնեմ: Եւ նպաստին է նամբան զրաւէ մինչեւ որ Ղայիներ կը զնուուրի համբանին կը մնանի:

Կր ցախին բայէ ու այս կուին վեց, Ասորի Ցալսէփ Աւեմարազի մատուրին մէջ մեր ունեցած պատկեր աւելի պատաւած եւ ուրիշ վնասնեն այ պատճական են:

Խախի կը բոցենի Ասուրց հիւր Պատրիարքին կայսամաւաւրեամբ զրած վրա Օրարուելու-ի խախի կը բախօրաւումին համար: Կր խնդրենի Զեր Լաւարտենէն, ու թէ՝ Հետեւակներու բախօրներուն մասին մասին Ասուրց նակազնեւու թիւը սպասարակներուն եւ թէ՝ Լուսաւուեայի բախօրին մեր անցք արգիւլուած մասին Ասուրց ունեցած յաւակնուրիններուն դէմ իիս եւ վնասան միջոցնեն մեռ առնանի:

Մեր Միաբանուրինը, նազապնիկով Պաղեսին Վան: Բայց Գախէւի համաններուն, ամենամեծ համբերուրին ցոյ տուած է, Ասուրիներուն՝ տեսկամունք իրեն հանդէկ ունեցած զրախի ու ապօրինի ընթացք նամակիւղ առաջ առնաւմունք եւ յուսով, թէ այն արգաւորինք ու միւս ցոյ տռաւ է Կառավարութեան կողմանէ, այս անզամ եւս պիտի չպատաւ:

Ասորիներն աւ, մառաւուզ իրենց հետեւակ հասարակութիւն մը ըլլալը, իրենց կողմէն գրագար առջապներ ըրած էին, ներկայացնելով Հայեւն իրենք հաւածողներ ու գրկողներ,

Սուրբ Տեղեաց խնդիրներն ու վէճիրը ռւսումբասիրելու և լուծելու յատուկ պաշտօն ունեցող կառավարական Յանձնաժողովը երկու կողմի բազուքներուն վրայ մանրակրկիս քննութիւն բացաւ, սուսպիլը համար այս մասին Սրբաւելու-ի տրամադրութիւնները ու իրազեկ ըլլուլու համար լուսաւորեայի օրը պատահած միջազէպի մանրամասնութիւններուն:

Ցես այս քննութեան՝ կառավարութիւնը տարւոյ Մայիս 23-ին երկու կողմանց կոչնազրեր ուղղեց, որոնցմով կը յանձնարարէր՝ 25 Մայիս 2-րդիցարթի օրը, յամը 10 ին, ներկայացուցիչներ դրէն Առութեան Տաճարը:

Պատրիարքարանին կողմէ ներկայացան Տնօրէն ժողովի անդամ Տ. Մուշեղ Վրդու, Թարգման Տ. Տրդատ Վրդու, և Առութեան Նախորդ ու ներկայ Տեսաւչներ՝ Տ. Խորէն և Տ. Յակոբ Վարդապետներ և Պատրիարքարանի Ֆիւանապետ Տիար Կարապետ Նուրեհան: Ասորիներու կողմէ զրկուած էին՝ նոր հպատակուոս Տ. Միհայլի, Ապունա և ազուուց, չորս սարկաւագներ և երկու աշխարհականներ: Կառավարութեան Յանձնաժողովի անդամներն էին՝ կրուսազէմի Փոխ-կառավարի: Գարիմէն Քրիստոն և Սուրբ Տեղեաց անդորրութեան ընդհանուր հակիչ Մէջնըր Վրէնիրայթ, ընթիրակայութեամբ Ալմբընէնի Տէփթի ու Խորանիմ Քէյ Ալմաւոյութի:

Այսպիս պարագայի մը մէջ զատական ունեւ աստանի ներկայաւալու ասիթներուն, Հայոց իրենց եամաններու հանդէս ընդիւնեալ ասորութիւնը յարգուցաւաւ. այսինքն նախ մերինները հրաւակութեանը ու մեր բողոքագիրը մէջտեղ դրսելով, կարեւոր զատուած հարցումները եղան և բացատրութիւններ ու վկայակիւններ լսուեցան: Ազա մը ներկայացուցիչները նատեցուցին ու կոչել առևին Ասորիները, որոնք բերանացի կրկնեցին անդոյ իրազութիւններու վրայ հիմնուած իրենց Վրուարտիչ բարոյները:

Կառավարական Յանձնաժողովը, յան խորհրդակցութեան, արձակեց հետեւեալ վճիռը.

«Նկատելով որ քննութեանց հասկանաց Ասորիները պնդումները բացարձակ հակառակ եղած են թէ Արքայութօնի այս մասին տրամադրութեանց և թէ Լուսաւորեայի օրուան պատահած գէոց քրերու մանրամասնութեանց, կը հրամայէ Ասորիներուն:»

1—Զգուշանալ այսուհետեւ ունեւ արգելը յարուցանելէ տօնական օրերուն՝ հանդարտութիւնը պահպանելու նպատակով կառավարութեան գործ գրած ջանքերուն:

2—ա) Զգուշանալ Շաղկազարդի և Լուսաւորեայի թափօրիներու կազմութեան ժամանակի իրենց սահմանէն գործ ելլելով Ցայոց սահմանը մտնելէ ու մինչեւ Սուրբ Դերեզմանի զուռը մօտենալէ, ինչ որ արգելք կ'ըլլայ Հայոց առաջնորդող թափօրին կանոնաւոր շարժումնին. բ) Եկամուռ աշխարհականներով Հստուարացնել թափօրականներու թիւը ու թափօրը կազմէլ այնքան անձերով՝ որքան որ Կառավարութիւնը պիտի որոշէ. զ) Թափօրագետնին աթոռ զնել բովնութիւնը լոյսի պատուհանին զէմ և իրենց թափօրը ամփոփել նոյն պատուհանէն մինչև Հայոց եւզարերից անձնուած սեղանը բաշւած աղիղ գէծէն ներս, որպէսզի Հայոց թափօրի պատու անցքը:

Պատրիարքարանս Սիմոն ի էջերուն մէջ գոհուակութեամբ կ'արձանագրէ այս կարգազրութիւնը, ինչ որ կը պատառուէր Բրիտանական իմաստուն և արգար Կառավարութիւնէն:

* * *

Վերեկի վճիռով վերէ կը գտնեն Ասորիներու մեզ հանդէս փորձած իրաւանց բռնարարութիւնները: Ասորիներու հետ ունինք նաև ուրիշ խնդիր մը:

Ցիշեանները, իրեւ Հայոց եամակ, արտօնուած են Սուրբ Յարութեան տաճարին մէջ գտնուող Հայոց սեփական Յովսէկի Արեմաթագիթի մատուախն մէջ կիրակի ու տօնական օրիք պատարագել:

Ասորիք՝ իրենց Հայ Պատերի զրցումով նոյն մատուախն վրայ կը մնուցանեն սեփականատիրութեան յաւակներութիւններ, զոր կը ջանան իրագործել վորձներ ընելով վճացնելու իրենց պատարագ սեփանիքը, որուած վրայ Հայութէն յիշաւակադրութիւններ կան, որպէս զի անհետացնեն մեր սեփականատիրութիւնը հաստատուած այս յայսմի փաստը:

Ասորիք նախկին Սամանեան Կառավարութեան ատեն ալ, 1873—1900, շարունակ կրկնած են նոյն փորձները ու մինչեւ իսկ վայելած են երբեմն բարձրագոյն պատուանութիւններ ալ, օգտուելով ժամանակի հանցամաններն ընկած ու Հայոց աննպաստ բազարական կացութեանէն:

Այս նկատմամբ իրենց ամէն ջանքերուն և հետապնդումներուն արդիւնքը եղած է՝ կրկնած կրկին երեւան հանել միջազային ընոյթ ունեցող Սրբաւելու-ի տրամադրութիւնները, որոնցմով լարգուած ու պաշտպանուած է Յովսէկի Արեմաթագիթի մատուախն վրայ զարերէ ի վեր Հայոց ունեցած յայտնի իրաւունքը:

Այս խնդիրն չուրջ Պատրիարքարանս, համեւելով իր աւանդական նախանձախնդրութեան ու պարտականութեան, ձեռնարկած է Կառավարութեան մօս կատարել հարկաւոր պիմումներն ու աշխատանքները, որոնց արգիւնքը Սիմոն ի միջոցաւ պիտի հազրդուի մերազնէից:

“ՍԻՌՆ,,Ի ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ

37. ԱՐԱՔ. Անկախ Ամսաթերթ (օրաթերթի ձևով փոքրիկ չորս երեսնոց հրատակութիւն մը). (մեզի հասած է Փետ - Մ-ը - Ա-ը և միացեալ թիւը): Տէր և Տնօրէն. Մ. Ն. Մոստիչեան: Տարեկան բաժնեգին կիպրոսի համար 3 Եփին: Հասցէ.

ARAX. P. O. Box. 61. Larnaca (Cyprus):

38. ՄԵԽՆ ՅԻՓՐԻՑՔ. Ազգային և Հասարակական Անկախ Շարաթաթերթ, ութերես, հայերէն և անգլիակէն. (մեզի հասած է Ա. Տարի, թիւ 12, կիրակի, Ապրիլ 24). Խմբագիր՝ Ա. Մ. Մոցիկեան. Հրատարակիչ՝ Ն. Ա. Քէջիչեան, Տարեկան բաժնեգինն է 1,50 Տօլար. համար 3 սէնթ: Հասցէ.

THE MEZ'N DETROIT, 150 W. Larned St. Room 210 Detroit, Mich:

39. ԱՐԻ ՍԻԹՐՈՅիթի, Երգիծական Շարաթաթերթ. Տարեկան բաժնեգին է Տ. Տ. (Մոացուած թիւ 7, Ապրիլ 29), Հասցէ.

GHIGO. PUB. CO. 1292-14th St. Detroit, Mich:

40. ՎԱՄԱՔՆԱՅ. Քաղաքական և Առևտրական Երեկոյեան ամենօրեայ Հայաթերթ, Հրատարակութիւն Մ. Տէր - Մահակեան, Տարեկան բաժնեգին 1250 դր. Արտասահմանի համար 40 Եփին: Հասցէ.

JAMANAK. Galata, Rue Billor, Eski Posta Han. Constantinople:

41. AIGUILLOON, Le seul journal Franco-Arménien, Organe des Volontaires Arméniens sous les Drapeaux Français et de la Défense des Intérêts Arméniens.

Directeur: Aram Turabian, 8, Cours Belsunce.—Marseille.

(Մոացուած Douzième Année.—N° 147, le 20 Mai 1927):

42. ԼԱԽՈՎՐՁՈՅ. Շարաթաթերթ. Արտօնատէր՝ Մարգիս Միսայէլեան. Բաժանորդագրութիւն Տարեկան 25 Ե. Դ. Եղիպատոս, իսկ Արտասահման 6 Եփին. Հասցէ.

LOUSSARTZAK. B. P. 77. Le Caire - Egypte

(Մոացուած Ա. Տարի թիւ 30, Յունիս 6.)

43. ԽՈԲՏԾՈՅ. Երգիծաթերթ ամենայն Հայոց. Խմբագիրներ՝ Մ. Երիցանց և Կ. Պետուչ. Տարեկան բաժնեգին, Արտասահման 30 ֆրանք: Հասցէ.

Journal "KHARDOTZ", 33, Rue Pixérécourt, Paris (20^e) (France)

44. ԵՐԻՏԱՍՈՎՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ. Օրգան Ազգիալ Դէմօկրատ Հնչակեան Կուսակցութեան Ամերիկայի Շրջանին: Կը հրատարակուի առ այժմ Շարաթ օրերը. Տարեկան բաժնեգին ամեն տեղի համար 2 տոլար: Հասցէ.

ERITASSARD HAYASTAN. 305 P. O. Box. Sta. A. Boston, Mass.

(Մոացուած թիւ 2, ՃԲ. Յունիս 4, 1927)

45. ՄԵԽՈՅ. Շարաթաթերթ, ապիսի հրատարակուի հինգչարթի օրերը, կէսօրինյալ, Տարեկան բաժնեգին 3 տոլար: Արտօնատէր, Խմբագիր և Պատասխանօրէն. Տնօրէն. Վ. Գ. Փալազաշեան: Հասցէ.

MÉGHOU, 171, Rue Kabristan, Péra, Constantinople:

(Մոացուած թիւ 1 և 2:)

46. ԳՐԾԵԱՅ. Ամսաթերթ “Հայ Յեղափոխական Դաշնակցութեան”, Օրգան. Տարեկան բաժնեգին “Երկու Դոլլար,,: Հասցէ.

S. Agopian 5, Rue des Gobelins. 5 Paris (13^e), France

(Մոացուած 1-6 թիւերը)

ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅ ՏՈՅԱ ՏԵՍԱ

ԽՈՐՀԻ ՊՈ. ՏԵՍԻ

ՄՐԲԱՋԱՆ ՊՈ. ՏՈ. ՐԱ. ԳԻ

ԸՆ ԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ ԱՄԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԶՈՐՌՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Խրամնեն ու առաջին զիսագիրները կարմրով

ԳԻՆ 20 ԵԳ. ԳԱՀ. ԿԱՄ ՄԵԿ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՏՈՒԱՐ
Խորհրդատեսրի սոյն համարակութեան մասնաւոր խնամք տարած է:
Ա. Ա. Պատրիարք Հայրը:

ՍԻՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՅԱԴՐԱՅԻ Եւ Շրջակայից համար
ԳԵՐ. Վ. ԱՐԴԻՆԱՆ Շ. Վ. ԳԱԼՈՎԱՐԵԱՆ.

ՍԻՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԳԱՀԱԲԻՆԻ համար
(Սգիսառ)

Տիկ ԱՆԱՌԵՎԻԱՆ ՍՈԼԱԿԵԱՆ,
Ազգ. Առաջնորդարանի Պատօնեալ,

ՍԻՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՍԻՌՆԻ ԼՕ ԱՅԵՆԵԼՍԻ Եւ Հարա-
ւային Քայիթօնիոյ գործակալու-
րինը յանձնուած է:

ՍԱՀԱԿԵԱՆ

ՀԱՅ ԳՐԱՅԱՆ

Բաժանուրդութեան եւ բաժանու-
րազնի մասին դիմել գրաման ՏԵ
Տիւր Թ. ԱՊՀԱԿԵԱՆԻ.

4408 So. Hoover Street

Los Angeles, Calif.

ԱԿՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Նի Անորի Եւ Շրջակայից համար
ՈՒԵՐԻ ԳԱՐՃԱԿԱԼՈՒԹԻՆԸ պիտայ-
Ժար Առանձնած է:

ՀԱՅ ԿՈԹԱԿԱՆ

Կը խնդրու Նիւ Եռքի իւ Շրր-
ջակայից Սի՛նի բաժանութերէն,
ամփոփալ վճարել իւենց բաժնեղլ-
ները և կ. Հրցւարդութենքն,

Հայց:

THE BOOKSTORE

ARMENIAN EDUCATIONAL

FOUNDATION

331 Fourth Avenue

New York City